

21. 413

Տ. Պ. ՈՒԻԹՅԱՆ

ԿԱՐՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԻԵՍԵ

Իրանական

ՕՏԱ ԱԿՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԳՐԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ, ԵՐԵՎԱՆ

1913
Ե. ՊՈՒՆՈ

33

ՈԼ-29

33
NL-29

10 NOV 2011

ձ. Պ. ՈՒԻԹՍԸՆ

ԿԱՐՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԻ ԵՍՏԸ

Թարգմանեց
ՕՏԱ ԱԿՆԻ

ՍՈՒՐԲ ԵԵՐՍԵՍ ԾՆՈՐՀԱԼԻ
ԳՐԱԴԱՐԱՆ
ST. NERSES' SHNORHALI
LIBRARY



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
"ԱՐԱՔՍ", ՏՊԱՐԱՆԻ

1914
Կ. ՊՈԼԻՍ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՍՏԱԳԱՅԻՆ
ԳՐԱԴԱՐԱՆ

313



ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Մարդկային շնորհքի վերջին դարերու ֆադաֆալիքական միճակը գլխաւորապէս կը բնորոշի այն ազատութեանք որ կը վայելէ անհասը եւ այն ազատութեանք որ յատուկ է սեփականութեան:

Անհասի եւ սեփականութեան ազատութիւններու շնորհիւ միայն կրնան իրականանալ անէն կարգի յառաջդիմութիւններ, որոնք մարդկութիւնը նախնական միճակէ մը սակաւ վեր պիտի բարձրացնեն:

Աշխատանք մը — ի՛նչքան ալ պարզ ըլլայ եւ սովորական — նպատակի մը համար է, արդիւնք մը կ'ակնկալէ: Այդ նպատակը, այդ արդիւնքը ի՛նչպէս կրնայ իրականանալ, եթէ գոյութիւն չունենայ անհասական ազատութիւնը: Եւ եթէ արդիւնքը անզամ մը ձեռք բերուի, ի՛նչպէս կրնայ նպատակին ծառայել, եթէ սեփականութեան ազատութիւնը կը պակսի:

Անհասներուն սպասնովորով ուրեմն կատարեալ ազատութիւն մարդկութիւնը ֆաշալերած կ'ըլլայ զանոնք իրենց ջանքերուն, իրենց մտնարկներուն, իրենց իտեղներուն մէջ: Այդ ազատութիւններու կիրառումով՝ իրախոսիչ եւ փրկաւէտ դաս մը կը տրուի անոնց որ բաւ մը չեն ընէր, բոլոր են կամբով, գործի միջոցներէ եւ ինչքերէ: Անոնք այս դասով, շրջապատի բազմաթիւ օրինակներով կը դրդուին իրենք ալ զննելու եւ մասնակցելու կեանքի կռիւին, ուր կարգ մը արժանիքներ պէտք են, ինչպէս պատերազմիկ գիւնորին արխութիւն է անհրաժեշտ, յարթանակելու եւ յաջողելու համար:

Շրջապատի է պատկերը եւրոպական կամ ամերիկեան երկրամասի մը, ուր անէն ֆայրախոսի մարդ կը հանդիպի մտակերտի այլազան հրաշալիքներու, ուր շայնօրէն զարգացած են արհեստներն ու ձարարարեանները, ուր բոլորք ստան է վա-



4465-2011

ճառակաճառութիւնը, փառքի ասպարեզին վրայ են գիտուններն ու գրագիտները, կը զեւհասուին գեղարուեստագիտները, բարդաւոր են շատերը, բարորոքեան ծրագիրներ ունին ամենքը:

Երբ քննել ուզենք այդ յառաջդիմութիւնները, պիտի գրենք անոնց իրել շարժիչ ոժ՝ հատկութեամբ ջանքերու, անձկուն կորովներու, յամառ յարաստութեան, իմաստուն գործունեութեան եւ կանոնաւոր աշխատանքի հմայական գունար մը: Ճարտարապետական սխալներով մը, բժշկական գիտք մը, գրական հրաշակիւն մը մեկ օրուան մէջ յայտ չեն գար, երկար տարիներու ծնունդ են անոնք: Անոնց հետիւնակները յարաստութեամբ են ամեն կարգի արգելիներ, բուրբութեան վայրկեաններ չեն ճանչցած, վերջապէս յայտնած են եւ փառքի ու հարստութեան տիրացած:

Նոյնպէս աշխարհի բազմաթիւ հարուստները: Անոնցմէ շատերը ունեցած են մուր սկզբնաւորութիւն մը, բայց շնորհիւ արժանիքներու, որով առաջինութիւններ նկատուած են, կրցած են յայտնի եւ հարստանալ: Եւ իրաւում ունին հարստանալու իրենց հարստութիւններով, որ խնայողութիւնն է՝ ապագայ բարորոքեան հետանկարով՝ տարիներու ընթացքի կազմած, որ սկստակած աշխատանքն է:

Պատկերը տարբեր է մեր իրականութեան մէջ, տարբեր է եւ տիրու: Նախ մեզի երկար տարիներ անհասական եւ սեփականութեան ազատութիւնը պակասած է, յետոյ բնական, արուեստական արգելիներ պատկերներ եղած են եւ դաստիարակած մեզ մեզ հոն ուր որ էինք: Բայց Մանուսկարութիւնը, կոր սխալող հարողակցական դիւրութիւնները, օտար դրամագոյններու մտտքը եւ մեր իրաւունքներուն գիտակցութիւնը մեզի յառաջդիմութեան կոր շրջան մը կը բանան:

Երբ մարդ չուզեր սոսկ հանդիսատեսի դերին մէջ մնալ, այլ ինքն ալ կը ձգտի մասնակցիլ կեանքի կոխիւն, պիտի կրնայ ստեղծել միջոցներ, բաւական է որ իրեն չպակի կամքը:

Կարեւորը նպատակի մը հետապնդումն է իմաստութեամբ եւ յամառօրէն: Ըսած է՝ որ Ամերիգացի մը միշտ իր գլխուն մէջ գաղափար մը ունի, որուն իրականացումն կը ներառէ:

Իր ջանքերը, իր բոլոր ուշադրութիւնը: Անով կարելի է բացարկ ամերիկեան ձեռնարկները, միշտ խիզախ, միշտ ստորինակ եւ գրեթէ միշտ յարթակամ: Ի՞նչ բան կրնայ չյայտնիլ հաստատակամութեամբ:

Ասոր է որ իր ընթացողները կուզէ հանդուլ այս գիրքը իր ամեն մեկ տղերու մէջին: Օգտակար եւ իմաստուն քերականութիւններու այս հաստը յաւաքոյն խորհրդատուն կրնայ ըլլալ անոնց, որ ձգտում եւ եռանդ ունին յառաջանալու եւ հարստանալու: Անեն անոնց առջեւ՝ որ արժանիքներ յայտ կը բերեն, անհրաժեշտ կեանքի կոխիւն, միշտ բաց է ամեն հորիզոն. պիտի հարստանան, երբ կ'ուզեն հարստանալ:

ՕՏԱ ԱԿՆԻ



Ծանօթ.— Իբրեւ յաւելած, այս հաստիւն կցւած են Սիլվէն Ռոստէի մէկ գրքէն բանի մը հաստածներ, մասնաւորապէս Եանեկան առեւտրականներուն համար:

ՅԱՌԱՋԱԲԱՆ

ԲԱՂՂԻ ԴԵՐ ԶԻ ԽՆՂԱՐ

«Ի՞նչ բաղդատը է սա մարդը . . .»

Այս խօսքով է որ ուսմիկը կ'ողջունէ յաջողութեամբ վերջացած ամէն ձեռնարկ:

Բայց սխալ է այդպէս մտածելը. «բաղդ»ը հարստութիւն շինելու մէջ՝ զրեթէ միշտ՝ հազիւ ամենապզտիկ դեր մը կ'ունենայ:

Կարելի է նոյնիսկ ըսել որ բաղդը հարստանալու արգելք է. որովհետեւ անոնք որ բաղդէն յատուապէս նպաստաւորւած են՝ աւելի կ'սպաւնին ճակատագրին քան իրենց անձնական ջանքերուն:

ԴԻՊԻԱԾԸ ԶՄՆԱԾ Է

Բայց դիպածը դիպած ըլլալէ պիտի դադրէր, եթէ քմահաճ չըլլար և չուզէր երէկուս շինածը այսօր քանդել: Լաւագոյնն է ուրեմն իրեն չվստահիլ, և երբ ան ժպտի մեզի, ըսել որ այդ ժպիտը թերեւս փոխարինումն է այն ծամածոութեան որ պահ մը ետքը պիտի ընէ մեզի:

ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑԸ

Մարդ հարստութեան կրնայ տիրանալ՝ իր սեփական ուժերու շնորհիւ միայն:

Մենք այլևս չենք ապրիր բարեմիտ Լաֆօնթէի ժամանակը, երբ հարստութիւնը քնացող մարդու մը սեմին վրայ նստած կը ներկացացնէին:

Այդ դիցուհին աւելի պահանջկոտ դարձած է մեր օրերուն և ան կ'երենայ միայն անոնց որ զինքը կը հետապնդեն յամառօրէն:

Ամենքը միևնոյն միջոցները չեն -գործածեր անոր տիրանալու համար: Ուսանք զայն դիմաւորելու կ'երթան քաջաբար, ուրիշներ հեռուէն կը սպասեն. կամ ալ որ՝ նշմարելով զայն՝ անոր ետևէն կը վազեն անխոնջ, միմչև որ հասնին: Բայց ամենքն ալ, առանց բացառութեան, միևնոյն նպատակին հասնելու համար երեսան կը բերեն յատկութիւններ որոնց մասին պիտի խօսուի այս գրքի մէջ. նոյնիսկ այն առանձնաշնորհները որոնք հարստացած են յամկարծօրէն՝ իրենց հարստութիւնը ձեռքէ չհանելու համար՝ պէտք է կիրարկեն այդ յատկութիւնները:

ՊԱՆՊԱՆՆԵՆ ԿԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

Ուրիշ բան է հարստութիւն ունենալ, ուրիշ բան է հարստութիւն պահպանել: Անոնք որ դիւրութեամբ հարստացած են՝ չեն զիտք այն նեղութիւնները որ մարդիկ կը կրեն հարստութիւն ձեռք բերելու նպատակով և յաճախ ամհոգ կը գտնուին պէտք եղածը ընել՝ զայն պահելու համար:

Ի՞նչ կարծիք պիտի կազմէք այն մարդու մասին որ՝ տեսնելով առտու մը չքնաղ թռչունի մը իր պատուհանէն ներս մտնելը՝ չի խորհիր բռնել և չփախցնելու համար վանդակի մէջ դնել զայն:

ԱՅՍ ԳՐՔԻՆ ՆՊԱՏԱԿԸ

Այս գրքին նպատակը ուրիշ բան չէ ուրեմն բայց եթէ գտնել և ցուցնել միջոցներ որ ամհրածնշտ են մախ բռնելու և յետոյ ընտելացնելու այն սքանչելի թռչունը, որ կը կոչուի «Բաղդ»:

ժ. Պ. Վ.



Ա. Գ Լ ՈՒ Խ ՀԱՒԱՏԱՆԼ ԻՐ ԱՍՏՂԻՆ

ԲԱՑԱՐՁԱԿ ՊԱՅՄԱՆ ՄԸ

Յաջողութեան էական պայմաններէն մէկն է բացարձակ հաւատք ունենալ՝ որ ապագամ մեզի գոհացում պիտի տայ:

Ինչքան ալ դէպքերը աննպաստ ըլլան, կորովի մարդիկ ապագայի մասին աւելի զօրեղ վստահութիւն կ'ունենան:

Բացարձակապէս զգուշանալու է այն թուութեանէն որուն կ'ենթարկին շատեր, որոնց դեռ ժպտած է բաղդը:

Անոնք ճակատագրապէս անբաղդ կը համարին ինքզինքնին, ու այդ համոզումը իրենց ջանքերուն ուժը կը տկարեցնէ:

ԱՆԲԱՂԴՈՒԹԻՒՆ ԶԿԱՅ

Մարդ պէտք է համոզուի որ անբաղդութիւն չը կայ. թուլամորթներ և անճարակներ կան միայն:

Ու երբ դէպքերը մեզի միշտ նպաստաւոր չըլլան, փոխանակ յուսահատելու՝ խորհելու է որ քամի մի միշտ միևնոյն ուղղութեամբ չի փչեր, և երբ ճարդ գիտնայ վարպետօրէն դեկավարել, կուգայ վայրկեան մը, ուր հովիւն ուղղութիւնը մեզի նպաստաւոր պիտի ըլլայ:

Ինչպէս որ մէկը չի կրնար պարծիլ թէ անյաջողութիւն չէ ունեցած, մոյմպէս ոչ ոք չի կրնար ըսել թէ միշտ դժբաղդ է եղած:

Կեանքը յաջողակամութիւն մըն է սև ու վարդագոյն շարքերու. ու երբ մարդ մեղութեանէ մը ազատի՝ կրնայ յուսալ որ քիչ հաւանականութիւն կայ մորէն մեղութեան մէջ իյնալու, երբ մամաւանդ զգուշանայ իր սխալներով մոր տագնապներ ստեղծելէ:

ՀԱՒԱՏԱՐԸ ԵՒ ՅԱՆՁՆԱՊԱՏԱՆՈՒԹԻՒՆԸ

Կարճամիտներն են որ կը կործանեն այս գեղեցիկ հաւատքը՝ զայն « յանձնապաստանութիւն » փոխելով:

Կեանքի դժարութիւններու մէջէն յաղթանական ելլելու համոզումը զօրաւորներու յատուկ առաքինութիւն մըն է: Եթէ անոնք յաղթահարած են յանձնապաստանութեան շնորհիւ, կրցած են սակայն պէտք եղած ատեն փոխիլ՝ խուսափելու համար այն հետեւանքներէն որ յանձնապաստանութիւնը կրնայ ունենալ:

Շատ փիլիսոփաներու համար՝ յանձնապաստանութիւնը այն մոլութիւնը չէ որ քննադատները կը պարսաւեն, այլ հաւատք՝ իր անձնական արժանիքներուն:

ԷԼԼԻՔ ՄՕՐՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

«Երկտասարդներու մէջ յանձնապաստանութիւնը խղիւղը սխալ մըն է, կ'ըսէ Էլլիք Մօրն: Յանձնապաստանութիւնը

տանութիւնը ուժ մըն է, եթէ անհատին արժանիքնե-
րուն չյարմարող ցուցամուտիւն մը չէ:

«Արդիական կեանքի յարաճում դժարութիւնները
խաթարած են իմաստը այս բառին, որ կեղծ դաս-
տիարակութեան մը հետեանքով գէշ կը հնչէ: Շատ
ծանօթ երեւոյթով մը, յանձնապատաստանութիւնը իր ու-
ժերու վստահութեան կը փոխւի. ու այդ վստահութիւ-
նը ամէն յաջողութեան առաջին պայմանն է:

«Կ'ընդունինք որ գործի մը մէջ յաջողելու հա-
մոզումը յաճախ յանձնապատաստանութիւն է: Բայց
անտարակոյս այդ համոզումն է որ անհատին սկզբնա-
կան մղումը կուտայ, ինչոր, առաջին յաջողութեամբ,
կը փոխւի իր սեփական ուժերու մասին անյողորդօր
հաւատքի մը:

«Մեր մէջ մեր սեփական ուժերու մասին մեր ու-
նեցած հաւատքը զարգացնելով միայն կրնանք զար-
գացնել մեր կորովը:»

ԶԳՈՒՇԱՆԱԼ ՏԱՐԱԿՈՅՄԷ

Ամէն բանէ առաջ զգուշացէք որ ձեզ տարակոյսը
չվարակէ, ու վանեցէք զայն, եթէ ձեզ մօտեմայ:

Զգուշացէք նաև ձեր տարակոյսը բանածնելէ,
որովհետեւ տարակոյսը երբ արտայայտի՝ կարծէք
կը հաստատուի: Տարակուսեցէք միայն այն ատեն
երբ կը վիճիք ծրագրի մը մասին, որ դեռ հասուն չէ:
Բայց անգամ մը որ յաջողութեան հաւանականու-
թիւնները մանրակրկիտ քննելէ ետքը՝ ծրագրի մը ո-

րոշում կուտայք, այլևս մի թողուք որ ձեր հաւատքը
խախտի:

Երբ տարակոյսի շրջան մը կ'անցնէք, ձեր վա-
խերը չըլլայ որ արտայայտէք՝ ներկայութեանը մա-
նաւանդ անոնց, որոնք կրնան ձեզի օգտակար դառ-
նալ:

Մարդկային ընկերութեան մէջ շատեր կըստանձ-
նեն միայն այն դերերը, որ ուրիշներ կուտան իրենց:
Եթէ դուք ներշնչիչ կուգէք ըլլալ, ձեր աստղը ոչ
միայն ձեզի համար միշտ տեսանելի պիտի մնայ,
այլև ան պէտք է շլացնէ ուրիշներն ալ:

Ուրիշները հաւանեցնելու համար՝ անհրաժեշտ է
որ նախ դուք համոզւած ըլլաք, ու անոնք միայն
կրնան համոզել որոնք համոզւած են:

ԻՐ ՀԱՒԱՏՔԸ ՀԱՐԿԱԴՐԵԼ

Վարանող կամքերը հաւաքելու համար անհրա-
ժեշտ է հարկադրել այս հաւատքը. և իր որոշումնե-
րուն հեղինակութիւն տալու համար՝ ոչինչ այնքան
կարեւոր է որքան իր աստղին — իր յաջողելուն —
հաւատալը:

ՀԱՒԱՏԱԼ ԻՐ ԱՍՏՂԻՆ

Միլիառատէր Գարնէկի, որուն ձեռնահասութիւնը
այս նիւթի մասին տարակոյսէ զերծ է, մարդու իր
աստղի մասին ունեցած այս հաւատքը կը նկատէ
յաջողութեան ամենէն սքանչելի տարրերէն մէկը:

ԳԱՐՆԷԿԻԻ ԽՕՍԱԶԸ

«Թուզ մը իսկ չպիտի տայի այն պաշտօնեային որ ինքզինքը վաճառականակամ կարեւոր տամ մը ընկերը կամ պետը չերեւակայեր արդէն, կ'ըսէ պողպատի թագաւորը իր « Գործերու Կայսրութիւն » անուն գրքին մէջ:»

Եւ կ'աւելցնէ.

«Նարստամալու համար անհրաժեշտ է հեռու մնալ զէշ վարձատրւած գործերէն, որոնք թէև զերծ են վտանգումներէ, բայց ապագայ չեն խոստանար:»

«Պէտք չէ վախնալ պատասխանատուութենէ, ընդհակառակը ստամոճներու է պատասխանատուութիւն և հպարտ ըլլալու է անով:»

ՄԻՂԻՍՈՒՍՏԵՐԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Իր աստղին հաւատալուն ամենացայտուն օրինակներէն մէկը կուտայ մեզի այնպիսի ամծ մը, որով զբաղեցան քանի մը տարի առաջ փարիզեան թերթեր:

Բոլոր փարիզցիներուն ծանօթ Պր. Մազքէ Եղաւ մէկը այն յանդուգներէն, որ 1848ին ոսկիի հրապուրով Քալիֆոռնիա մեկնեցան: Նոն՝ պատմաճմեբրուն նայելով՝ ոսկին այնքան առատ էր, որ «ծոելը կը բաւէր հաւաքելու համար:»

Աւա՛ղ, այս պատրանքը մահւանը պատճառը եղաւ բազմաթիւ գաղթականներու, որոնք ծախեցին իրենց պզտիկ դաշտը կամ իրենց պարզ տունը և՛ վստահութեամբ լեցած՝ մեկնեցան ոսկի փնտռելու:

Բայց անոնց մեծ մասը որ իրենց ամհեռատե-

սութեամբ չէին կրցած գուշակել խոչընդոտները և գուրկ էին անոնց յաղթահարելու անհրաժեշտ առաքինութենէն՝ կը մեռնէին խեղճուկ՝ իրենց ճամբորդութեան մպատակը դեռ չմշմարած:

Ուրիշներ, աւելի տոկում, աւելի յարատեւող և վերջնապէս աւելի լաւ զինւած, առանց կոխը լքելու՝ կը մտածէին միայն ժամանակ շահիլ և ապրուստի միջոց փնտռել, մինչև որ գտնէին այն հարստութիւնը, որուն համար այնքան հեռուէն եկած էին:

Ասոնցմէն էր Պր. Մազքէ:

Ծագումով Սկովտացի, ձիերու առեստուրով կրգբաղէր. ուրիշներու հաշիւն կառապանութիւն իսկ ընկէ ետքը՝ խեղճուկրակ կ'ապրէր, կէս մը իբր ձիադարման, կէս մը իբր սայլապան:

Իր ճամբուն վրայ՝ կրմար այն-քաղաքներէն մէկը մնալ, որ կարծես կախարդանքով կը շինուէին, իր զիտցած արհեստներէն մէկը հոն ի գործ դնելու և հանգիստ ապրելու համար:

Բայց ան համոզւած էր որ ուրիշ կեանք մը պիտի գտնէր, ու հաստատ հաւատքն ունէր իր աստղին:

Ու եթէ մեծ էին իր տենչանքները, ոչ մազ մեծ էր գոհացում գտնելու իր հաւատքը: Անուշ միջակութիւն չէր փնտռածը, այլ հարստութիւն — մեծ չուկ — որուն տիրանալու, այսինքն մինչև այնքան բաղձալի «ոսկեվայրը» հասնելու համար՝ կը շարունակէր արիւարար իր յոգնատանջ և յարատեւ պայքարներով լեցուն կեանքը:

Օր մը, երբ իր սովորական աշխատութեամբ կը զբաղէր և ծանր կառք մը կը քշէր, լծակապերէն մէկը քակեցաւ : Փորձեց առժամեայ նորոգութիւն մը ընել, բայց այնքան անհաստատ, որ որոշեց առաջին համ- դիպած անցորդէն տեղեկանալ՝ թէ ուր կրնար նորո- գել լծակապը :

Քալիֆօռնիայի ճամբաները այդ տարիներուն ամայի էին . բայց և այնպէս հազիւ քանի մը քիւօմէթր ճամբայ կտրած էր երբ մացառուտ ուղիէ մը ծիւռոր մը երեւցաւ : Տեղեկութիւններ ուզեց անկէ, ու երկուքը միասին ճամբայ ինկան սրարշաւ :

Պր. Մազքէ իմացաւ որ ճամբորդը քալիֆօռնիա- ցի էր, և հանգիստ՝ եթէ ոչ ճոխ՝ կապրէր հասոյթնե- ըով փոքրիկ հողի մը, ուր արծաթի հանքի մը նուրը «երակ» մը գտած էին .

Պր. Մազքէի արթուն մտքին համար փայլակ մըն էր այդ յայտնութիւնը :

Ընկերացաւ մարդուն, ուսումնասիրեց հողը և շուտ համոզում գոյացուց որ այդ փոքրիկ «երակը» մեծ հանք մըն էր ;

ԳՈՄՍԹՈՔԻ ՀԱՆՔԵՐԸ

Այդ վայրկեանէն ամէն շաբա ըրաւ այդ հանքը գնել կարենալու համար : Դրամագլուխ ձեռք բերելու նպատակով՝ իգործ դրաւ զրկանքներ, յաւելածակամ աշխատութիւններ, դիմումներ և վերջապէս ոչինչ խնայեց ու հանգստացաւ միայն այն օրը, երբ յաջո- ղեցաւ այդ փոքրիկ հողին տէր դառնալ :

Գոմսթօքի հոչակաւոր հանքն էր ան :

Այս փոքրիկ հողը կ'արժէր երկու հարիւր միլիոն գործ ձեռք բերելը կը պարտի իր աստի մասին ունեցած յամառ հաւատքին :

Այս ամուր հաւատքի առիթով մանաւանդ լաւ պիտի ըլլայ յիշել հիմօրեայ առակը, արդիւնք մար- գարէական հարուստ երեսակայութեան :

ՄԱՐԳԱՐԷԻՆ ՄՏԱԾՈՒՄԸ

«Հատի»ներու մէջ ըսած է .

«Լեռը չի շարժիր՝ ձեզի գալու համար : Եթէ կ'ուզէր դուք անոր կատարը բարձրանալ՝ նախապէս ատոր հանար ամէն միջոց ձեռք առէր :

«Անոնք որ կը փափաքին բարձրանալ մինչեւ գագաթը՝ պէտք է իրենց հետ ունենան առաջնորդ մը — որ առաքինութիւնն է — և լոյս մը — որ հա- վատքն է — :»

ԴԵՊԻ ԱՍՏԳԸ

Ուրեմն շնորհիւ արժանիքներու, որոնց մասին պիտի խօսինք այս գրքին մէջ, և մեր աստղին լոյ- սով առաջնորդելով է որ պիտի ձեռնարկենք այն ճամբորդութեանը, որուն նպատակը հարստութիւնն է, որ մարգարէն լեռով կը խորհրդանշանէ :

Ու երբեմնի մոգ թողաւորներուն պէս, մեր աստղին շողովը առաջնորդած պիտի քալենք՝ հե- ռուէն ընդնշմարած կատարներուն տիրանալու համար :

Արգահատելի են անոնք որ իրենց ճամբան լու- սաւորելու համար չունին այս երջանկաբեր աստղը :

Բայց աւելի արգահատելի են ամոնք որ ամպե-
րու վարագոյրին ետև իրենց աստղին վայրկեան մը
ծածկելը տեսնելով՝ կ'երևակայեն որ մշտապէս մա-
րած է ան ու իրենց ճամբէն ետ կը դառնան, ա-
ռանց ամոր երեւնալուն սպասելու:

ԱՆՈՆՔ ՈՐ ԿՐ ՀԱՄՆՆՆ

Ամոնք միայն պիտի կրնան լեռան կատարը,
այսինքն հարստութեան գեներթը հասնիլ, որ աչքէ-
չեն հեռացներ երկնքի այն կէտը՝ ուր իրենց աստ-
ղը կը ծածկի, և, առանց յուսահատելու, կըսպա-
սեն ամոր վերերևումին:

Իր աստղին հաւատալը՝ առաջին պայմանն է
յաջողութեան:



Բ. ԳԼՈՒԽ

ՓԱՌԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ՕՐԻՆԱՒՈՐ ԲԱՂՉԱՆՔ ՄԸ

Փառասիրութիւնը գոհիկէն վեր բարձրանալու
եռանդուն ձգտում մըն է, ինչպէս և մեր սեփական
միջոցներու շնորհիւ՝ ինքնուրոյնութիւն և հարստու-
թիւն ձեռք բերելու օրինաւոր բաղձանք:

Երբեք փառասիրութիւնը այնքան անհրաժեշտ չէ
եղած որքան մեր օրերուն:

Հետզհետէ աւելի դժուարին կեանքի մը բազմա-
զան պահանջները, ինչպէս և հարստութեան տիրա-
նալ ուզողներու շարքին մէջ դիրք զրաւելու անհրա-
ժեշտ ջանքերը կը հարկադրեն որ փառասիրութիւնը
պաշտամունք մը ըլլայ անոնց՝ որ կ'ուզեն յաջողիլ:

ԿԵԱՆՔԻՆ ՍԱՆՒՈՒԽԸ

«Կեանքը, կ'ըսէ Պր. Տանժէն, հսկայ սանդուխ
մըն է. ան որ չի փափաքիր վեր ելլել՝ վար իջնելու
մեծ վտանգին կ'ենթարկի, որովհետև դժուար պիտի
ըլլայ իր տեղը պահել վեր փութացողներու հրմը-
տութեան մէջ:

«Ատոնց մէջ կան մարդիկ որ ամեջմարելի մնա-
լու համար կը կծկին և անշարժ կը մնան՝ ընդհա-

1108-5074



ըումէ վախճալով : Խստաբարոյ քննադատներու համար անոնք խնաստուեններն ու համեստներն են :»

ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՓԱՌՔ

«Ասա՛ղ, հիմա հիմ ժամանակները չենք ապրիր. խստաբարոյ և անախորժ առաքինութիւնը չի բաւեր այլևս փառքի հասնելու համար, ու եթէ մեր օրերուն՝ փիլիսոփային մէկը Դիոգինեսի 1) պէս ընել փորձէր, շուտով պիտի ստիպէին զինքը թողուլ իր տակառը և ունենալ կոկիկ բնակարան մը, եթէ չուզեր որ զինքը մուրացիկներու ապաստանարանը դրկին :»

ՓԱՌԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ԳՈՎԵԼԻ Է

Փառասիրութիւնը գովելի է, որովհետեւ անոր շնորհիւ մեր արժանիքներուն զիտակցութիւնը կ'ունենանաւք, և որովհետեւ ան մեզ հեռու կը պահէ համեստութենէ և երկչոտութենէ, որոնց վրայ իբրև քարածայրներու՝ կը խորտակւին ապագայի բոլոր յոյսերը :

1) Դիոգինէս, Յոյն փիլիսոփայ, աքսորական իր հայրենիքէն, կ'ապրէր Աթէնքս Աշխարհի բարիքներուն և հարստութիւններուն նկատմամբ արհամարանք կը քարոզէր. ափսոջ հագուստը վերաբերէ մը կը բողոքանար, բոսիկ կը քալէր և տակառի մը մէջ կը բնակէր : Ալեքսանտր իրեն հարցուց թէ բանի մը կը փափաքի՞. «Այո՛, պատասխանեց, արևս մի՛ խափաներս» Սր մը երբ նշմարեց որ տղայ մը աղբիւրէն ջուր կը խմէր իր փիլն մէջէն, «Այդ տղան, պուտց, կը սորվեցնէ ինձի, թէ դեռ ես աւելորդ բաներ կը պահեմ» և կտրեց իր ջրամանը :

«Փառասիրութիւն ունեցէք, կ'ըսէ պր. Գուրալ. ձեր բարձանքները իրականացնելու հաւանականութիւնը այնքան մեծ կ'ընայ ըլլալ, որքան մեծ են ձեր փառասիրութեան սահմանները :»

ՄՈԳԱԿԱՆ ԲՄՈՒՆՐ

«Նափօլէօնի նորակոչ զինուորները իրենց փափշտոցին մէջ մարաշախտի գաւազան մը կը կրէին : Նոյնպէս զործի ամէն սկսնակ բարձրութեան պէտք է ձգտի :

«Սա ցնցոտում աշակերտը ի՞նչ խորհրդաւոր բաներ պիտի լսէ ժխորին մէջ հսկայական աշխատանոցի մեքենաներուն, որուն կազմաւածքին մէկ խեղճ մասնիկն է ինք :

«Սա պզտիկ տգէտ գրագիրը, որ օրնիբուն թիւեր կ'ընթերցնակէ՝ առանց զանոնք հասկնալու, ի՞նչ պիտի կարդայ իր ձեռքի խոշոր գրքերու տողերուն մէջէն .

« — Երեք մոգական բառեր . այն բաները որ կը հնչէին Պերնատօթի և Միւրաի 1) ականջներուն . այն բաները, որ վնուկները ըսին Մագալէթի . «Թագաւոր պիտի ըլլաս :»

ԱՍԻ ՍԵՐՄԸ

Անշուշտ, զործուներութիւնը, կորուզը, կարգ կա-

1) Պէրնատօթ, Ֆրանսայի մարտնչախտ, Շուէտայի ծառայութեան մտաւ և յետոյ, Կարոլոս ԺԻ. անունով թագաւոր եղաւ :

Միւրա, Նաբօլէօն Ա.ի կնոջ եղբայրը, արի զօրապետ, թագաւոր եղաւ Նաբօլիի :

մոնը , խնայասիրութիւնը ու այս գրքին մէջ յիշատակած բոլոր յատկութիւնները անհրաժեշտ են հարստութեան տիրամալու համար , բայց երբ փառասիրութիւնը չի միանար անոնց , կը մտամբիմ այն ատեն անոնք սերմերու զոր արեւը չի ծլեցնէր , և՛ այլեւս ազագում՝ չեն արտադրէր հրաշալի պտուղներ :

Մշտարթում փառասիրութիւնը թանկագին է մանաւանդ անոնց համար , որ վճռած են չփախցնել կեանքի մէջ այն թեթեւաթուխ վայրկեանը որ առիթ՝ կը կոչուի և ուրկից կախում ունի երբեմն մեր գոյութիւնը :

Փառասիրութիւնը քիչ անգամ չարերում սեփականութիւնն է . ան յաճախ մարդիկ բարութեան կը մղէ :

Որովհետեւ ան կը ջնջէ նախանձը : Իսկապէս ինչո՞ւ նախանձիլ մարդոց , քանի որ զանոնք պիտի գերազանցենք :

Յետոյ ան ներողամտութեան կը մղէ մարդիկ , որովհետեւ փառասէրին զրդումները այնքան բարձրաթիւի են որ անիկա գութ կըզգայ միայն անոնց նկատմամբ որ իրենց կեանքին մէջ փառքի չեն ծըգտիր :

Բայց , պիտի ըսի որ , իր նպատակին հասնելու համար՝ փառասէրը կը կոխտէ բոլոր այն խոջըմ-դոտները որոնց կը հանդիպի իր ճամբում վրայ :

ՆՊԱՏԱԿԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

Ի՞նչ հոգ այդ կոխոտումները , կը բաւէ որ հե-

տապնդած նպատակը հրաշալի է և կարող է նըպաստել շատ մը մարդոց երջանկութեան :

Ջոհտղները կորովիները չեն երբեք : Աճոնք փառասէրին դէմ չեն ելլեր , այլ կը քալեն անոր հետ մոյն ճամբով , որ կը տանի դէպի Յառաջդիմութիւն և դէպի Լաւագոյնը :

Առանց փառասիրութեան ի՞նչպէս կարելի է երեւակայել ծաղկումը կարգ մը հարստութիւններու որոնք մեզ կ'ապշեցնեն :

Կորովով ամրապնդած փառասիրութիւնը չէ՞ որ թիւադրած է գործերը մեր ժամանակակիցներու մեծ մասին ծանօթ փոքրիկ շրջուն փերեզակին , որուն հրաշալի պատմութիւնը կ'ընէ մեզի Պր. Գօֆինեան :

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԸ

«1865ին , նախկին Թարան և Սէն-Քէն փողոցներուն անկիւնը (հոն ուր Սէն-Ժէրմէնի պուլվարն է հիմա) ոստիկան մը աւերակ տեղէ մը անցած ատենը՝ շրջիկ փերեզակ տղայ մը տեսաւ , որ անցորդներուն քաններ մը կը ծախէր :

«Ոստիկանը տղայէն պահանջեց իրեն ցոյց տալ փողոցներուն մէջ ապրանք ծախելու իրաւունք տուող արտօնաթուղթը , և որովհետեւ տղան չուներ այդ թուղթը՝ զայն տարաւ ոստիկանատուն :

«Հարցաքննութեան համար հոն զինքը ներկայացուցին ոստիկանական քարտուղարին :

«Քարտուղարն էր Պր. Տ . . . որ իբր ոստիկանապետ 1885ին հանգստեան կոչւեցաւ :

ՃԱՐՏԱՐԱՄԻՏ ԳՈՐԾ ՄԸ

Իր ճարտարամտութեան շնորհիւ է ուրեմն որ շրջուն փերեզակը իր փոքրիկ առեւտուրի կիրարկման մէջ բնաւ անհամզիստ չըլլալու ապահովութիւնը յաւանդեցաւ ստամալ:

Առիթէն օգտուելու ճարպիկութեան ուրիշ ապացոյց մը տւաւ՝ «վարձու խանութի» մը մէջ տեղաւորուելով: Թէեւ այս ամենքը պարզ կը թւի՝ բայց կը նմանի Քրիստափոր Գոլումպոսի հաւկիթին 1): Խնդիրը մտածելն է:

Այսպէսով, առանց ծանր հոգերու տակ մտնելու, հնարաւորութիւն կ'ունենար ժամանակաւոր կերպով խանութ մը տեղաւորել:

Այս վարձու խանութները, ուր մէկը առժամապէս կը տեղաւորուի մինչեւ խանութին պայմանագրութեամբ ուրիշի մը կողմէ վերջնական վարձումը, մեծ ծախք մը չեն պահանջեր. գործերու անյաշողութեան պարագային՝ հոն տեղաւորողը ազատ է խանութը

1) Քրիստափոր Գոլումպոս, որ նոր աշխարհ մը ուզեց գտնել և դառաւ, ունեցաւ նախանձորդներ և թշնամիներ, որոնք կը ճգնէին պղտիկցնել իր գիւտին արժէքը: Հրուի-րական սեղանի մը վրայ, իր ներկայութեանն իսկ, քնազատել սկսան իր գիւտը, սուարիւրով թէ դժւար բան մը էքը Այբրեկան գտնելը, միայն մտածել պիտի եր: Գոլումպոս հաւկիթ մը առաւ և առաջարկեց սեղանականներուն՝ գայն մէկ ծայրին վրայ հաստատ կեցնել: Փորձերը չյաշողեցան քնականաբար: Գոլումպոս թեթեւ մը սնակին դարկաւ հաւկիթը և կեցուց. ամենքը նորէն պուտցին. «Օ՛, դժւար բան էքը ատ. — Անշուշտ, պատասխանեց ան հեղինակով, բայց խնդիրը մտածելն էր:»

ձգել՝ առանց իր վարկը վտանգելու և իր վճարելու կարողութեան մասին չարախօսութիւններու տեղի տալու:

ՀԱՄԵՍՏ ՄԸ ԶԻՐ

Հոս չպիտի խօսինք ոչ իր գործունէութեան և ոչ իր կորովի մասին, որոնք՝ հասկնալի է թէ՛ անհրաժեշտ են այս կարգի հարստութեան մը տիրանալու համար. սակայն կը հիանանք այն սքանչելի ինքնավստահութեան և գեղեցիկ փառասիրութեան վրայ, որոնք իր ամբողջ ասպարէզին մէջ տիրապետած են:

Եթէ այս մարդը համեստ մը եղած ըլլար, ամբողջ իր կեանքի տեսողութեանը քարշ պիտի գար կիրարկելով խեղճուկրակ արհեստներ, որոնք հազիւ պիտի կրնային կեանքի անհրաժեշտ ծախքերուն բաւականութիւն տալ:

Ու անկարելի է չգնահատել Էլլիք Մօրնի հետեւալ գաղափարները.

ՆՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԸ

«Ցանկալի է մտղթել որ տղան՝ բանականութեան տարիքին հասնելուն պէս՝ սորվի ինքզինքը գնահատել և հաւատք ունենայ իր սեփական ուժերուն:

«Այս նպատակին հասնելու համար՝ պէտք է տղոց դաստիարակութեան եղանակը բարեփոխել, յեղաշրջելով վարդապետական այն սկզբունքները որոնք, կրթական ծրագրերու համաձայն, առաքինութեան մըցանակներ կը շոյալեն համես-

տութեան, որ մայրն է ամվստահութեան և իմրմա-
տարակոյսի:

«Ընդհակառակը, պէտք է առանց կեղծիքի քա-
ջալերել սեփական ուժերու մասին առողջ և խո-
րունկ հաւատքը և իրար գերազանցելու ազնիւ և առ-
մական ջանքը:»

Աւա՛ղ, դեռ ո՛րքամ ատեն պիտի շարունակենք
գովասանել համեստութիւնը՝ ի վնաս փառասիրու-
թեան:

Դեռ ո՛րքամ ատեն պիտի տեսնենք շողոքորթ
չատագովումը «առաքինութիւն» ըսած բանին, որ
յաճախ անկեղծութենէ զուրկ յամծնապասսամութեան
մը արդիւնքն է:

ՄԵՇ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՅՐԸ

Ինչքան ալ աշխատինք քիչ է բարոյական այս
թուլութեան նշանը չնչել և անոր տեղը դնել փա-
ռասիրութիւնը, որ մայրն է մեծ ձեռնարկներու և
հոյակապ յաջողութիւններու:



Գ. ԳԼՈՒԽ

ԿԱՐԳ ԵՒ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ԵՐԿԻՈՐԵԱԿ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Ձկայ հարստութիւն մը որ շիմած ըլլայ առանց
օժանդակութեան սա երկտրեակ յատկութիւններուն՝
— Կարգ և Տնտեսութիւն:

Անոնք անբաժան են իրարմէ և իրար կ'ամբող-
ջացնեն, թէև մէկը կը կանխէ միւսը:

Կարգի շնորհիւն է որ կարելի կըլլայ կազմա-
կերպել տնտեսութեամբ ձեռք բերած խնայողու-
թիւնը:

ԱՌԱՋԻՆ ԴՐԱՄԸ

Մի՛ մոռնաք որ եթէ շահած առաջին դրամը
չպահի՛ շատցնելու նպատակով, մարդ մեծ հաւա-
նականութեամբ կը դատապարտի խեղճուկրակ քարշ
գալու միշտ, որովհետև հազադէպ է որ սկսնակ մը
առաջին անգամէն քիչ շատ կարևոր գումար մը շա-
հի: Եթէ մարդ սպասէ այս մեծ գումարին և կարևո-
րութիւն չտայ պզտիկ շահերու, զանոնք անարժէք
մկատելով ապագայ հարստութեան մէջ դեր մը
խաղալու համար, հաւանօրէն երկար տարիներ դա-

տապարտուած պիտի ըլլայ ապրիլ սպասողական վիճակի մէջ, որ շուտով կրնայ դառնալ ունակութիւն և պահել զինքը միջակութեան մէջ :

ՎԱՃԱՌԱԿԱՆՆԻ ՄԸ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

«Վաճառականի մը Խորհուրդները իր Որդիին» անուն զրքին մէջ՝ կը կարդանք սա պարբերութիւնը. «Որդով մը կարելի է քարթակ (ցօսյօռ) մը բռնել : Քարթակ մը իբր խայծ գործածելով կարելի է կարմրախայտ մը որսալ, իսկ կարմրախայտով ալ՝ ծածամ մը . և ահա առջևդ կունենաս ծով մը, որուն համար յոգնիլը կ'արժէ : »

Տարակոյն չկայ որ եթէ անհոգ գտնուիք որդը պահելու և կամ եթէ այնպէս անխնամ կերպով կարթին անցնէք որ փախի, չպիտի յաջողիք որսալ քարթակը՝ որ աւելի մեծ ծովեր բռնելու պիտի ծառայէ :

Ինչքան մարդիկ կան որ կ'արհամարհեն այս առաջին խայծը, երբ ան կը ներկայանայ փոքրարժէք դրամի մը ձևին տակ :

Անշուշտ, այս դրամը ինքնին փոքրիկ բան մըն է, բայց երբ կը պահէք զայն և կարելի եղածին չափ յաճախ անոր քով կը դնէք նոյնպէս ուրիշ փոքրարժէք դրամներ, վերջ ի վերջոյ պիտի տեսնէք որ անոնք՝ քով քովի գալով՝ բաւական զմահատելի գումար մը կազմած են :

ԼԱՅՕՆ ԱՔԱՆՅԻՆ ՄՏԱԾՈՒՄԸ

«Բուստի հատիկը, կ'ըսէ Լաֆօն արբան, հիւլէ մըն է ծովերու անսահմանութեան մէջ, և, սակայն, իրարու միանալով, Խաղաղական Ովկիանոսի բուստերը կազմած են երկրամասեր, որոնք ոչ մէկ ուժ կարող է քանդել : »

Կան պարագաներ, երբ պէտք է օրինաւոր ծախք մը ընել՝ խնայողութիւններու շարք մը ստեղծելու համար :

Այդ պահուն խորհրդածութեան միջամտութիւնը և յետոյ կարգը անհրաժեշտ են՝ այս ծախքը ընելու համար :

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԾԱԽՔԵՐ

Օրինակի համար, յայտնի է որ մարդ տունը կը մնայ երբ հաճելի բնակարան մը ունի. այլապէս անիկա, իր օրական աշխատանքէն ետքը, երբ գործատեղին կը փակուի, ստիպուած պիտի ըլլար ճաշարաններ և սրճատուններ թափառիլ :

Այս թափառումներու արդիւնքը կ'ըլլայ թանկագին ժամանակի կորուստ, հարկադրիչ ծախքեր, որոնք ամէն օր կրկնելով մեծ նշանակութիւն մը կը ստանան :

Անվիճելի խնայողութիւն մը կը կատարենք եթէ, հնարաւոր ըլլալուն պէս, յամծն առնենք զոհողութիւն մը ընել՝ բնակարան մը ունենալու — ինչքան ալ ան համեստ ըլլայ — : Երբ հաշուենք այն բոլոր

ծախքերը որ տունէն դուրս ընելու հարկադրւած պիտի ըլլայինք, պիտի տեսնենք որ բնակարանը կազմակերպելու համար ծախսւած դրամը արդէն խնայած կ'ըլլայ:

Նամնապէս, աւելի շահաւոր է գնել սուղ առարկայ մը, որովհետեւ իր տոկոսներով ան մեծապէս շահեցնել կուտայ մեզի գնի տարբերութիւնը:

Միջոց չունեցողներու համար վնասակար բան է հարկադրւած ըլլալ ամէն գնում փոքրաքանակ կատարել: Այսպէսով ամէն բան անհումապէս սուղ կը գնուի, ու գնած առարկաներն ալ աւելի վարձոց տեսակէ կ'ըլլան:

Նաւագոյն է ուրեմն ինքզինքը զրկել քիչ մը, և, եթէ հնարաւոր է, մեծաքանակ գնումով իրական շահ մը ընել:

ԳՐՊԱՆԻ ԴՐԱՄ

Խնայողութեան թշնամիներէն մէկն ալ անկարելորդ ծախքերու յատկացւած «զրպանի դրամ» է:

Ինչքան մարդիկ կան որոնք կարելորդ առարկայ մը գնելու համար իրենց զրպանէն չպիտի ուզէին մէճիտ մը հանել, բայց ամէն օր աւելին կը ծախսեն առանց օգուտ մը ունենալու, ինչպէս, սպասաւորներու մէկը տալով, սրճարանի և կառքի ծախքեր ընելով, անօգուտ զեղոյրներու մամր գնումներ կատարելով:

Գիմը 100 փարա է միայն... 40 փարա կ'արժէ... Ի՞նչ նշանակութիւն ունի:

ԱՄԵՆՆԵՆ ԿԱՐԵՆՈՐ ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆԸ

Ամենէն կարելորդ խնայողութիւնը՝ որուն պէտք է ուշադրութիւն դարձնել՝ մեծ գումարներու խնայողութիւնը է:

Դրամատոմսեր ծախսելու առիթները համեմատապէս հազւադէպ են, մինչդեռ օրը հարիւր անգամ պատրակներ ունինք մամր դրամներ ծախսելու, որոնք, առանձինն, աննշան են անշուշտ, բայց երբ իրիկունը անոնց հաշիւը ընենք և գումարը բազմապատկենք 365ով՝ պիտի տեսնենք որ տարւած վերջը պատկառելի գումար մը կը ներկայացնեն:

Եւ եթէ ինքզինքնիս խաբել չուզենք և բաղդատութեան դնենք մէկ կողմէն այն հաճոյքները որ ստացած ենք այս պատիկ ծախքերու միջոցով և միւս կողմէն անոնց ներկայացուցած գումարին կալուերութիւնը, ստիպւած պիտի ըլլանք խոստովանիլ որ, ինչպէս ժողովուրդը կ'ըսէ, դրամնիս պարապը գնացած է:

ԴՐԱՄԻՆ ԱՐԺԷՔԸ

«Դրամը պարապ տեղը չծախսել»: անա լա հասկցւած խնայողութեան գաղտնիքը:

Երբ դրամ մը կը ծախսենք, աւելի ուշադրութիւն դարձնելու ենք զայն վատնելու դիւրութեան քան թէ ամոր ներկայացուցած արժէքին: Տասը փարանոց մը ինքնին աննշան գումար մըն է, բայց վարկերութիւն կը ստանայ երբ խորհինք այն բազ-

մաթիւ առիթներուն երբ ամ մեր զրպանէն կ'ելլէ և այն դիւրութեամբ որով կը վատենք զայն:

Օրական տասը փարանոցները՝ տարին 91 դըրուշի գումար մը կը կազմեն:

ՔԻՉ ՄԸ ՀԱՇԻԻ

Ենթադրեցէք որ մէկը՝ երկար տարիներու ընթացքին, ամէն օր, մէկ կողմ դնէ այս պատիկ գումարը: Նյսպէսով ամ տէր պիտի դառնայ գումարի մը, որ, իր տոկոսներով, 5 ոսկինոց բազմաթիւ դրամատոմսերու կընայ փոխելի:

Խորհեցէք ուրեմն այն բոլոր առիթներուն որ օրան ընթացքին կը ներկայանան խնայելու ոչ թէ տասը փարանոցներ, այլ հինգ դրուշմոցներ և աւելի մեծ դրամներ:

Այս հաշիւը բացարձակ ամհրաժեշտութիւն մը կը դառնայ՝ երբ խնդիրը երիտասարդի մը մասին է, որ դեռ մոր կը սկսի իր ասպարէզը:

ՄԻԼԻԱՌԱՏԷՐՆԵՐՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

Ժողովուրդի ծոցէն ելած ոչ մէկ միլիառատէր չպիտի կրնար զրկանքով լեցուն կեանքէ մը տարբեր կեանք մը վայելել, եթէ կարգ կանոն և խնայողութիւն ունեցած չըլլար, որոնց շնորհիւն է որ յաջողած է հաւաքել առաջին վաճառատան դրամագլուխը:

ՄԱՆԿՈՒԹԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ

Դժար պիտի ըլլար կառք մստիլ, եթէ գոյութիւն

չունենար կառքի սամուկիւր: Կարգ կանոն և խնայողութիւնը սամուկիւի աստիճաններն են, եթէ ուզենք օգտուիլ:

ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱԳԱՅՈՒԹԻՒՆԸ

Անշուշտ, խնայողութիւնը՝ հիմը սկզբնական հարստութեան՝ այնքան ազահութեան հետու է որքան շոայլութեան: Տնտեսագէտը իմաստուն մըն է, շոայլը յանցաւոր մը, իսկ ազահը կընայ ոճրագործ մը համարելի, որովհետև ամօգուտ կերպով իր բով կը սկսէ հարստութիւն մը որ կընար գործածելի շատ մը մարդոց հացը ապահովող գործերու կամ ձեռնարկներու:

ՆԱԽԱՏԵՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆ

Ով որ խնայող է և կարգասէր, չի կրնար մատես չըլլալ. ամ որ հարստութեան կը հետամտի՝ ջանալու է պահեստի դրամ ունենալ մեղ օրերու համար:

Գործերու մէջ ձախորդութիւնները և յաղթութիւնները շատ մօտ են իրարու: Զախորդութեան ատեն, ամ որ պէտք եղած դրամը ունի սպասելու համար, մտքի կատարեալ ազատութեամբ, կընայ հետամտիլ մորէն հարստանալու:

Իսկ այն մարդը, որ, ընդհակառակը, ստիպւած է օրը օրին շահիլ ու ծախսել, չի կրնար միեւնոյն ապահով դատողութեամբը գործել:

Լաւ է որ մարդ ամէն բանէ առաջ՝ ամենէն

կենսական բաներուն համար իր շուրջը համդար-
տութեամ մթնոլորտ մը ջանայ ստեղծել :

Այս նպատակին կարելի է հասնիլ՝ գործերու
կանոնաւոր ընթացքին ամհրաժեշտ չեղող դրամա-
կան խնայողութիւններու միջոցով՝ ապահովագրա-
կան եկամտուտներ և կամ ապահով տեղ շահու դրամ
դրամագլուխներ ստեղծելով :

ՆԻԻԹԱՊԷՍ ԱՊԱՀՈՎԻՒՆ

Սակայն եթէ ձեզի յաջողած է օրւան փոքր
պէտքերուն համար միւթական այս ապահովու-
թիւնը ձեռք բերել, ջանացէք որ — ինչ ալ ըլլայ—
չզրկիք անկէ, մոյնիսկ երբ առիթ մերկայանայ
սքանչելի գործի մը մէջ շահագործել ձեր դրամը :

Գործերը ինչքան ալ գեղեցիկ ըլլան՝ միշտ ա-
մըստոյգ բան մը ունին, և եթէ դուք կեանքի ամե-
նօրեայ հրամայական պարտաւորութիւններով ճըմ-
շած չէք, մտքի համդարտութեամբ, միշտ պիտի
կրնաք յաջողիլ արժեցնել ու անցնել դրամագլուխ
մը, որուն հասոյթները անհուն են: Այդ դրամա-
գլուխը գործերու հասկացողութիւնն է :

Խնայողութիւնը ուրեմն յաջողութեան կարեւոր
ընկերն է, պայմանով սակայն որ զուգընթաց երթայ
կարգ-կանոնին հետ, որ պիտի պահպանէ ամոր լաւ
արդիւնքները :

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԼԻՆ

Խնայողութիւնը նաև անկախութեան բանալին է

կ'անգիտանամք թէ՛ ո՛րքան թանկագին է գործերու
մէջ իր շուրջը ստեղծել «մարդու պէտք չունեցողի»
համբաւը :

Այդպիսի մէկը ոչ միայն վստահութիւն կը մեր-
ջնչէ, այլև յարգամբ՝ իր յաջողութեան համար . միև-
նոյն ատեն եսասիրական ապահովութիւնն ունի այն
զաղափարով թէ՛ երբեք մուրացիկ չպիտի դառնայ :

Այդ բանն կը հաստատէ Գարնէկի՝ իր «Գործերու
Կայսրութիւն» գրքին մէջ :

ՄԻՒԽԱՌԱՏԷՐԻ ՄԸ ԴԱՏԱՍՏԱՆԸ

«Ան որ անկախ չէ՛ իր կատարեալ առնակա-
նութեանը չէ հասած, և դժար է գիմքը դասել լաւ
քաղաքացիներու շարքին մէջ :» Եւ կ'անելցնէ .

«Ամոնք որ յաջողած են կեանքի մոր պայման-
ներ ստեղծել և ամոնք որ մեծ ձեռնարկներու և հան-
րային մեծ շինութիւններու համար ամհրաժեշտ դրա-
մը կը դիզեն ժողովրդին անգնահատելի մովիւններն են :»

Ուշադրութեան արժանի է՝ «Գործերու ան-
հրաժեշտ դրամը կը դիզեն» պարբերու-
թիւնը : Այսինքն ամոր միտքը փառաբանել չէ ամոնք
որ դրամը կը պահեն՝ դիզելու հասոյթին համար,
այլ ամոնք որ՝ օրինաւոր փառասիրական տենչով մը՝
յաջողութեան ապահովութեամբ գործի ձեռնարկել
կ'ուզեն :

Գործերու, ինչպէս նաև ազգերու ճակատա-
մարտներու մէջ՝ միշտ դրամն է որ պատերազմին
շիղը կը կազմէ :

ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԿԱՄՔԸ ԵՒ ԿՈՐՈՎԸ

ԵՐԿՈՒ ԱՆՀՐԱԾԵՇՏ ՅԱՏԿՈՒԹԻՆՆԵՐ

Հարստութեան տիրանալու համար ամհրաժեշտ յատկութիւններու զլիւստրմներն են կամքը և կորովը:

Անշուշտ բազմաթիւ ծիրքեր կան հարստանալու համար, բայց անոնք ամենքն ալ միևնոյն սկզբունքէն կը ծագին:

Արդարև, առանց այս նախնական յատկութիւններուն՝ մեր լաւագոյն որոշումները պիտի քանդուին և մեր ձեռնարկները պիտի դատապարտուին ամյալ շողութեամբ:

ԿԱՄՔԸ ԵՒ ԿՈՐՈՎԸ

Պէտք չէ իրարու հետ շփոթել կամքը և կորովը, ինչպէս յաճախ կը պատահի:

Կամքը կորովէն առաջ է, ան է որ կը կազմակերպէ որոշումները. սակայն, այդ որոշումները քիչ արժէք պիտի ունենային, եթէ չըլլար կորովը որ անոնց զօրավիզ կը համղիսամայ:

ԿՈՐՈՎԻՆ ԴԵՐԸ

Դժարը՝ որոշում մը տալը չէ, այլ բազմազան

արգելքներու մէջ զայն գործադրելն է, առանց միտքը փոխելու և առանց վհատելու:

Դժարը արհամարհելն է զիմքը հակառակ ուղղութեամբ առաջնորդելու համար տրած խորհուրդները՝ հրապուրելով միմիայն իր ընտրած միջոցով:

Դժարը դիմագրաւելն է զրկանքներու և տաժանելի դիմումներու, մէկ խօսքով՝ դժարը աւելի կամ նազ երկար ժամանակ մը հաստատապէս «ուզելն» է ինչ որ ամգամ մը «ուզած» է:

ՇԱԹՕՊՐԻԱՆԻ ՄՏԱԾՈՒՄԸ

«Անընկճելի կամքը կը յաղթահարէ ամէն բանի, մոյմ իսկ ժամանակին», ըսած է Շաթօպրիան:

Ի՞նչ բաներու կարող չէ կամքը, երբ իրեն ընկերացած է կորովը:

ՋԱՆԱԶԱՆ ԿՈՐՈՎՆԵՐ

Կորովները զանազան են. կայ մարտական կորով, որով կը կուխնք այն ըլնոր դժարութիւններուն դէմ որոնք մեր ծրագիրներուն արգելք կ'ըլլան: Կայ նախազգուշական կորով, որու շնորհիւ՝ նախատեսական արժամիքներ ի յայտ բերելով՝ արկածներէ խոյս կուտանք:

ՄՊԱՍՈՂԱԿԱՆ ԿՈՐՈՎ

Սպասողական կորովի գործադրումը ամենէն դժարն է, որովհետև ան կը պահանջէ տրամախորհ կամք մը, որուն պահպանումը յաճախ շատ դժար է:

Ի՞նչքան զօրաւոր են անոնք որ սպասել գիտեն:

Մեր խօսքը այն սպասման մասին է, որ ապա-
հով արդիւնք մը յառաջ պիտի բերէ. օրինակի հա-
մար, երբ մարդ կը սպասէ որ գործ մը իր կա-
տարեալ բարգաւաճման հասնի, որպէսզի կարենայ
ամկէ ստանալ ցամկացած շահը:

Ի՞նչքան հարստութիւններ փնացած են իրենց
բողբոջիմ մէջ, որովհետեւ, փոքր շահ մը ունենալու
ամհամբերութեամբ՝ շատեր չեն սպասած որ այդ
հարստութիւնները հասնին կատարեալ զարգացման:

Ժիշտ է որ սկսնակները իրենց սնտուկներուն մէջ
մեծ դրամագլուխներ չունին. և թէ անմիջական շահ
մը հնարատրութիւն կընայ տալ իրենց ազատիլ
սպասողական վիճակի հարկադրած զրկանքներէն:

ՄՊԱՍՆԼ ԳԻՏՆԱԼ

Սակայն ինչ պիտի խորհէինք պարտիզպանի
մասին, որ իր ծառերուն ծաղկած ճիւղերը կը ծախէ՝
և չսպասեր որ այդ ծաղիկները հիւթեղ պտուղներու
փոխարինուին, որպէս զի կարենայ ծաղկած ճիւղերու
գինն հարիւր ամգամ աւելին ստանալ:

Կորովի ուրիշ մեծ սկզբունք մըն է՝ անհրաժեշտ
բանի մը իրագործումը չուշացնել:

ԱՅՍՕՐԻԱՆ ԸՆՆԵԼԻՔԻ ՎԱՂԻԱՆ ՄԻ ԶԳԵՐ

Առածը կըսէ. « Այսօրւան ընելիքը վաղւան մի
ծգեր: »

Վաղմ ալ իր օրական հոգերն ունի, այնպէս որ
յետածգած գործը ամսահամաօրէն կընայ ձգձգիլ,
բացի այն պարագայէն՝ երբ իր ստիպողականութեան

պատճառով հարկադրուած ըլլանք կատարել, օրւան
գործը երեսի վրայ թողելով:

Գլտք է մաւն մկատի առնել որ դիմումները ան-
հետեւանք կը մնան, երբ ժամանակին չեն կատարւիր:

ՈՒՂՂԱՄՏՈՒԹԵԱՆ ԿՈՐՈՎԸ

Ուրիշ տեսակ մը կորով կայ, որ հազազիտ է
և յատուկ նրբամիտ մարդոց և զոր « Ուղղամտու-
թեան Կորովը » կարելի է կոչել:

Շատ ամգամ մեծ արիւթիւն պէտք է՝ ճանչնա-
լու համար մեզի նաճելի ձեռնարկի մը անպատեհու-
թիւնները և մերքին զօրաւոր պայքարէ մը ետքն է
որ « արդարօրէն » կը սկսինք ուսումնասիրել գործ-
մը՝ չխաբելով իր հրապոյրներէն և խոստովանելով
ամոր թերութիւնները:

ՂՈՒԹԵԱՆ ԿՈՐՈՎԸ

Հարստութեան տիրամալու համար անհրաժեշտ
է մաւն ուրիշ տեսակ մը կորով, որով մարդ օտար-
ներէն կարելի եղածին չափ կը ծածկէ իր նեղութիւնները:

Զգուշացէք դժգոհելէ: Եթէ ձեզ խողմները ամ-
տարբերութիւն ցոյց չտան, ամենաշատը պիտի մեղ-
քնան ձեզ. և դուք պիտի կորսնցէք զօրաւոր մար-
դու ձեռն ազդեցութիւնը, ու ապագային ամհամեմատ-
աւելի դժար պիտի ըլլայ աշակցութիւններ ձեռք բերել:

Եթէ ամախորժութիւններ պատահին՝ լուծեամբ
համղուրժեցէք ու շանացէք զամոնք բաղդաւոր կամ՝
զէթ ամկարևոր դէպքերու փոխակերպել:

Նեղութիւն մը երբ թագուն կը պահւի՝ շատ բան կը կորսնցնէ իր արժէքէն . բայց երբ հրապարակւի,— նախանձիւն և չարախօսութեամբ օգնութեամբ — աղէտի մը հանգամանքը կը ստանայ :

Նեղութիւնները կրնան անցնիլ . իսկ դուք պիտի ցաւիք որ ուրիշներուն գաղտնիքներ հաղորդելով ամոնց աչքին ձեր կարևորութիւնը պզտիկցուցած էք :

ԱՍՊԱՐԷՋԻ ՄԸ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ

Կեանքի մէջ կայ վայրկեան մը, ուր, որոշում մը տալու անհրաժեշտութեան առջև, շատեր մեծ մտահոգութեան մէջ կ'իյնան . ասպարէզի մը ըմտրութեան կամ գործի մը ձեռնարկման վայրկեանն է ատ :

Այն երիտասարդները, որ իրենց հայրերուն կը յաջորդեն, անծանօթ են այդ չարչրկսոլ վարանումներուն, որովհետև անոնք պիտի քալեն արդէն գծած ակօսի մը մէջէն . բայց ամոնք որ իրենք պիտի ըմտրեն իրենց ճամբան, պէտք ունին դիմելու ամէն տեսակ կամքի ու կորովի :

Զգուշանալու է թեթևօրէն որոշում մը տալէ : Անոնք որ, առանց խորհելու, կը մետուին որևէ ասպարէզի մէջ, յաճախ դժբաղդ կ'ըլլան : Պիտի տեսնեն որ իրենց օրական զբաղումները չեն համաձայնիր իրենց ընդունակութեան, ու մէմ կողմէ պիտի ծանձրաման որ ամօգուտ աշխատանք մը ի գործ կը դնեն, և միւս կողմէ պիտի դժգոհին որ իրենց շանքերը դատապարտւած են ասպարդիւն մնալու :

ՊԵՌՈՐՆԱՑՄԱՆ ԲԱՐԻՔՆԵՐԸ

Մեծապէս յանձնարարելի է ուրեմն որևէ գործի ձեռնարկելէ առաջ կեղորոնացնել մտածումները :

Կորովի տէր մարդիկ շատոնց ի վեր վարժուած ինքզինքնում տէր ըլլալու, վանելով իրենց գործին օտար մտահոգութիւնները, անելի դիւրութեամբ և օգտակարապէս կրնան կեղորոնացնել իրենց մտածումները զիրենք զբաղեցնող առարկային վրայ :

Երբ ամյաշողութեան հաւանականութիւնները լրջօրէն նկատի առնելէ ետքը՝ գործի մը որոշում կը ստրելի, առանց ընկրկումի, պէտք է ամյոզողը քալել գծած ճամբէն :

Անկէ ետքը այլևս ուրիշ բան չի մնար ընել . բայց միայն յայտ բերել արհակամ արժանիքներ՝ ձեռնարկած գործի յաջողման համար :

ՀԻՄՆԱՔԱՐԸ

Այս արժանիքները բազմազան են, ու այս զրքի մէջ առիթ պիտի ունենանք երկարօրէն խօսիլ ամոնց մասին : Պէտք է սակայն ընդունիլ որ ամոնց ամենուն մայրը կորովն է, հիմնաքարը ամէն հարստութեան :

Ասոր համոզելու համար բաւական է ուսումնասիրել սոկրի թագաւորներու մէկ քանիին միլեանունը ուն ծագումը :

ՄԻԼԵԱՌԱՏԷՐԵՐԸ

Մարդ չի կրնար լուծն հիացում մը չզգալ

այս մարդոց մասին, որ, զրեթէ ամենքն ալ, խեղ-
ճութեան ծոցէն դուրս եկած, շնորմիւ անյուղողող կո-
րովի մը կիրառման, դարձած են իշխանաւորներ,
որոնց առջև ամենքը կը խոնարհին:

Կարծէք պարիկի պատմութիւն մը կը կարդայ-
մարդ՞ երբ կ'իմամայ պատմութիւնը Ռօքֆէլլերի, որ
թերթ ծախելով գործի սկսաւ:

Կամքի հրաշքով մը՝ ինքնիւրենը կարդալ սորվե-
ցաւ, ծախած թերթերէն օգտելով:

Երբ կը յաջողէր իր օրակամ աշխատանքէն քանի-
մը ժամ խել՝ դպրոց կը յաճախէր: 14 տարեկան էր
այդ ատեն:

16 տարեկանին՝ մտաւ յամծնակատարի մը քով
ու դեռ 20 տարու չհեղած ընկերոջ մը հետ ինքնա-
զլուխ գործի սկսաւ:

1860ին ձեռնարկեց քարիւղի գտման գործին, որ
զինքը տէր պիտի դարձնէր մէկ միլիառէն աւելի ար-
ժող հարստութեան մը:

45 ՏՈՂԱՐԷՆ ՊՍԿԱՍՈՎ

Հապա ինչ պիտի ըսէք Քրըպլըչի մասին, որ
ընդամէնը 45 տողարով Բոլոնիայէն ճամբայ ելաւ
ու տէր եղաւ Նիւ-Եօրքի մէջ ամբողջ փողոցի մը,
որուն տունները երկու հարիւր միլիոն տողարէ աւելի
արժէք ունին:

Կրնա՞ք երևակայել թէ ինչ կատաղի կորով գործ-
ղրած է՝ իր առաջին ոսկիները հաւաքելու համար:

Երբ Նիւ-Եօրք հասաւ, աւելորդ է ըսել, ունե-

ցած 45 տողարի գումարը արդէն մեծ մասով ծախ-
սւած էր: Ոչ մէկ արհեստ զիտնալուն՝ փերեզակ
եղաւ, և կամքի ուժով յաջողեցաւ հազար տողար
հաւաքել, որով հողեր գնեց, որովհետև հողային
կալածներու վրայ շահադիտումի ոգին ունէր:

Մակայն չյափշտակեցաւ ատով և շարունակեց
փերեզակի դժեղակ արհեստը՝ մինչև այն վայրկեանը
երբ իր հարստութիւնը հնարաւորութիւն տաւ իրեն՝
ուզածին պէս ներխուժ հասութեան կալածներու:

Կարել է թւել այսպէս բազմաթիւ օրինակներ,
և դեռ առիթ պիտի ունենանք ուրիշ շատեր ալ յի-
շատակել:

Մարդ չի կրնար տեսակ մը յուզում չզգալ՝ խոր-
հելով այն ահագին ու յարատև կամեցողութեան և
կորովին, որ գործ դրած են այդ մարդիկ հարստա-
նալու համար:

Եթէ դժարութիւններէն վհատէին անոնք, եթէ
վայրկեան մը թուլնային իրենց որոշումներուն մէջ
թերևս ոչնչանային այդ հարստութիւնները, որով
իրաւունք ունին հպարտանալու, որովհետև անոնց
համար հարստութիւնը հոմանիշն է աշխատանքի,
ուղղամտութեան, կորովի:

ՆՈՐ ՆԱԽԱՏԱՅՐԵՐԸ

Ու իրենց զաւակները կրնան հպարտ ըլլալ այդ
միլիոններով, որոնք որևէ տոհմանշամէ աւելի
կարժեն, որովհետև ընդօրինակելով սա նշանաւոր
խօսքը, այդ մարդիկը իրաւունք ունին հպարտօրէն
ըսելու.

«Ազնականի տիտղոսներ ծեռք բերելու մամար՝
անհրաժեշտ չէ մեզի ծնած ըլլալ մեծամուռ տոհմէ
մը: Մենք ինքներս ենք մեր մախահայրերը:»

ԿՈՒՋԵՄ

Մոգական բառ մը կայ, զոր բոլոր փառատեանց-
մերը պէտք է յաճախ կրկնեն. կ'ուզեմք է այդ
բառը: «Կ'ուզեմք, կըսէ Լագորտէր, ամենէն
հազարդէպ բառն է, թէև շատ յաճախ չարաչար
գործածուած:

«Սակայն երբ մէկը ամոր ահաւոր գաղտնիքն
ուռի, թող ան աղքատ ըլլայ այսօր և յետինը ամե-
նէն, ապահով եղիք որ օրին մէկը զինքը ծեզմէ վեր
պիտի գտնէք:»



Ե. ԳԼՈՒԻ

ԳՈՐԾՈՒՆԷՆՈՒԹԻՒՆԸ

ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ ՇԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ով որ համզիստը աշխատութեան աւելի կը սի-
րէ՝ թող հրաժարի հարստամալու ծրագրէն:

Արդարև հարստութիւն շինելու համար շարու-
մակական գործունէութիւն մը անհրաժեշտ է, մախ՝
որովհետև մեր ծրագիրներում և աշխատութիւններում
յարակից հազարաւոր գործեր մեզ կը մղեն ժրջան
ըլլալու, և երկրորդ՝ ամոր համար որ ամբողջու-
թիւնը կը կասեցնէ աճումը մեր բոլոր կարողութիւն-
ներում:

Ամենում յայտնի է որ ամենատաղանդաւոր դաշ-
մակահարմ իսկ, եթէ կ'ուզէ իր մատներում դիւրա-
շարժութիւնը պահպանել, պէտք է ինքզինքը պար-
տադրէ ամենօրնայ աշխատանքի մը: Միևնոյն բանը
կարելի է ըսել մտքի մարզանքի համար:

ԳՈՐԾՈՒՆԷՆՈՒԹԵԱՆ ԱՆՀՐԱՅԵՇՏՈՒԹԻՒՆԸ

Նրբ հանդուրժեմք որ անգործութիւնը մեզի սո-
վորութիւնը դառնայ, տակաւ մեր գաղափարները
պիտի կորսնցնեն իրենց աշխուժը, ինչպէս և մեր դա-
տողութիւնը՝ իր արագութիւնը:

Անգամ մը որ անգործութեան սկսինք պիտրժ

զգալ, մեր մարմինը պիտի կորսնցնէ իր ղիւրաշար-
ծուծիւնը որու շնորհիւ առանց յոգնութեան կերթանք
հոն ուր մեր շահերը կը կանչեն մեզ: Ու երբ խոր-
հրդրածութիւնն ու շարժումը սկսին մեզի տաղտկալի
ըլլալ՝ դժւար չէ զամազամ պատրուակներ գտնել
խուսափելու համար անոնցմէ:

ԿԱՆՈՒԽ ԵՂԵՆ

«Աշխարհը անոնցն է՝ որ կանուխ կ'ենլին», ըսած
է պր. տը Ժիրարտէն:

Առանց սակայն այսքան առաջ երթալու՝ կըր-
նանք ըսել որ ծոյլ մարդը հարստութեան երբեք չի
կրնար տիրանալ:

Գործի մարդոց համար օրը շուտ իրիկուն կ'ըլ-
լայ, և երիտասարդութեան շրջանն ալ վաղանցուկ
է, այնպէս որ առաւօտեան գեղեցիկ ժամերը
անկողնին մէջ անցնելը՝ կեանքին մէկ մասը յիմա-
րաբար գոհել ըսել է:

ԱՌԱՅ ՄԸ

«Կորսւած ժամանակը մորէն ձեռք չի բերւիր»
կ'ըսէ ուրիշ առած մը, որ խորապէս պիտի տպա-
ւորէր մեզ, եթէ մտածէինք՝ որ անցնող ամէն մէկ
վայրկեան մեր կեանքին մէկ մասնիկն է որ, անջատ-
ւելով մեզմէ, մահացած բաներու անդունդին մէջ
կ'իյնայ:

Էականը ուրեմն այս թանկագին վայրկեանները
գործածելն է՝ կարելի եղածին չափ շատ և մանա-
ւանդ օգտակարապէս:

ԾՐԱԳԻՐ ՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Ամէն անոնք որ կը փափաքին իրենց կեանքը
կանոնաւորել, անհրաժեշտ է որ ծրագիր մը կազմեն:

Կարևոր է ունենալ յուշատետր մը, ուր նշա-
նակւած ըլլան ժամադրութիւնները և տրելիք այցե-
լութիւնները՝ իրենց մանրամասնութիւններով:

Իւրաքանչիւր օրւան զբաղումներուն ծրագիրը
առտուան մեր առաջին գործը պէտք է ըլլայ:

ԺԱՄԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒՄԸ

Լաւ է մամրամասնօրէն նշանակել ժամերուն
գործածումը. այսպէսով, մեր միտքն ու յիշողութիւնը
գուր տեղը չենք յոգնեցնել:

Յուշատետրի արծանագրութիւնները յաջորդ օրե-
րու համար ևս կրնան օգտակար ըլլալ: Եթէ, օրի-
նակի համար, նախապէս արծանագրած ըլլանք երկու
օր ետքը ունենալիք ժամադրութիւն մը, պիտի զգու-
շանանք այսօր ձեռնարկելէ կարգ մը զբաղումներու,
որպէս զի չստիպւինք յետոյ զանոնք ընդհատել:

Ծրագրի ճշտումը մեզի հնարաւորութիւն կուտայ
հասն օրւան մեր գործերը այնպէս մը կարգաւորել՝ որ
երկու ժամադրութեան միջև գտնող միջոցը պարա-
պը չանցնի, և կարելի ըլլայ տրամադրելի ժամերուն
տևողութեանը համաձայն որևէ գործով մը զբաղիլ՝
ժամադրութեան ճշտապահ գտնելու պայմանով:

ՃՇՏԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Զէք կրնար երևակայել թէ հարստութիւն շինելու

համար ճշտապահութիւնը ի՞նչ մեծ դեր կը խաղայ :
Ժամադրութեամ ամճշտապահութիւնը սպասողին՝
համար վրդովեցուցիչ է և ուշացողը իր մասին միշտ
ամնպատ տրամադրութիւններ կազմել կուտայ :

Պէտք է մասն մկատել որ լաւ կարգաւորած ժա-
մանակի բաժանման մը մէջ կէս ժաման յապաղու-
մը կրնայ ամբողջ օրւան զբաղումներուն վրայ ազ-
դել և զանոնք տակն ու վրայ ընել :

ԶԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Որպէս զի գործունէութիւն մը արդիւնաւոր ըլլայ,
պէտք է ձեռքի աշխատանքը միամայ մտքի աշխա-
տանքին :

Անձկամիտներն են միայն որ ձեռքի աշխատանքը
ստորնացուցիչ կը համարին :

Այս միւթի մասին լսեմք հարստութիւն շինելու
արւեստին մեծ վարպետներէն մէկուն — Գարնէկիի—
կարծիքը :

ԳԱՐՆԷԿԻԻ ԳՆԱՋՍՏՈՒՄԸ

« Լաւ է, կ'ըսէ ան, որ երիտասարդները գործ մը
ծայրէն սկսին և ամենէն խոնարհ դիրքերէն անցնին :

« Շատեր որ Փիթսպուրկի մէջ ընդարձակ գոր-
ծերու զլուխը կը գտնւին՝ իրենց ասպարէզի առա-
ջին քայլէն սկսած՝ լուրջ պատասխանատուութեան
մը տակ են եղած :

« Իրենց ձեռքը աւել մը տրւած է, ու ամոնք
իրենց առեւտրական կեանքի առաջին ժամերը զրա-
սենեակները աւելուով անցուցած են :

« Հիմա մեր զրասենեակներու մէջ դոմապաններ
ունինք, և այդպէսով մեր երիտասարդները զրկւած
են վաճառականական դաստիարակութեան համար
այս օգտաւէտ պատեհութենէն :

« Բայց երբ օրին մէկը աւլողը բացակայի, երի-
տասարդ պաշտօնեան որ թերեւս գործին ապագայ
ընկեր մըն է, չի վարանիր աւել ձեռք առնելու :»

ԳԱՐՆԷԿԻԻ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

Գարնէկիի այս մկատողութիւնը աւելի կշիռ կըս-
տանայ երբ մարդ ծամօթանայ ամոր անխոնջ գոր-
ծունէութեանը և գործի սկզբնական շրջանին :

1855ին Փիթսպուրկի (Բենսիլվանիա) գործարանի
մը մէջ սկսաւ աշխատիլ՝ իբրև ինքնաշարժ փոքրիկ
մեքենայի մը վարիչ : Հոն հանչցաւ Վուտրուֆը՝ եր-
կաթուղային մեջակառքի հմարիչը . շատ ոգեւորուե-
ցաւ այս մորութիւնով . ընկերակցեցաւ Վուտրուֆիմ-
ու շահեցաւ քանի մը հազար տոլար՝ որ կազմեց իր
հարստութեան սկզբնական գումարը : Ու ամենում
յայտնի է որ իր մէկ միլիոնի հասնող հարստութիւնը
ի՞նչքան ազնիւ կերպով կը գործածէ՝ իր երկիրը զրա-
դարաններով և մարդասիրական հաստատութիւննե-
րով օժտելով :

ԳՈՐԾՈՒՆԷՆՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆԱԿՈՐՈՒԹԻՒՆԸ

Գործունէութիւն մը արդիւնաւոր է այն ատեն
երբ կամոնաւորած է, այսինքն երբ անկիւս փո-
ւ կամ բազմազան բաներու մեկրւած չէ :

Գործունէութիւնը պէտք է մշակուող մը ունենայ
և արտայայտուի միմիայն այն գործերով որ այս
մշակուող իրագործման կը մշակուին:

ՄԻ ՆՄԱՆԻՔ ՄԿԻՒՌԻՆ

Ուրիշ կերպ ընել՝ սկիւտին նմանիլ պիտի ըլլար,
որ իր վանդակի մէջի ամիւր դարձնելով ինքնախա-
բէութիւնն ունի անվերջանալի արշաւանք մը կատա-
րելու: Ի՛նչքան մարդիկ այս սկիւտին նման տենդոտ
գործունէութիւն մը կը ցուցնեն՝ առանց որևէ ար-
դիւնքի:

Հագար գործի ձեռք կը զարնեն, առանց զանոնք
խորապէս ուսումնասիրելու: Ասանք այն ճանճաղա-
միտներն են, որոնց մասին ժողովուրդը սապէս կ'ար-
տայայտուի. «Օ՛հ, այս մարդը աշխարհի բոլոր
արհեստները գիտէ, բացի պէտք եղածէն»:

Մակայն աս չի նշանակեր որ պէտք է փակել
մնալ մասնագիտութեան մը մէջ և ուրիշ որևէ գոր-
ծով չզբաղիլ: Թէև իսկապէս գործնական է այս միտքը
բայց միշտ կարելի չէ իրականացնել որովհետև կան
կարգ մը ճարտարարեւեստներ և գրադումներ, որոնց
միտքերը շատ այլազան են:

Բայց այն բաները որոնց կը ներկայանան մեր գոր-
ծունէութիւնը՝ պէտք է միշտ իրարու մէջ ունենան
կապ մը, որ զանոնք միացնէ մեր գլխաւոր մտազբա-
ղումին, այլապէս մեր աշխատութիւնը ապարդիւն
պիտի անցնի:

ԶԳՈՒՇԱՑԷՔ ՄԱԿԵՐԵՒՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵՆԷ

Մակերեւութային գործունէութիւնը շփոթելու չէ
իսկական գործունէութեան հետ: Այդ բանը կը հաս-
տատէ Բայօ մեծ դաստիարակը՝ իր «Դաստիարակու-
թիւն և Կամք» գրքի մէջ:

Կը խօսի ուսանողի մը մասին, որ ինքզինքը
գործունէայ կը կարծէ՝ մէկ գործէն միւրը ուստոստե-
լուն համար, նման ճանճի մը որ վայրկեանի մը մէջ
հագար ու մէկ առարկաներու կը քուի:

ԲԱՅՕ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

«Մէկ օրուան մէջ, կը պատմէ Բայօ, այդ ու-
սանողը երկրաբանական քանի մը հատորներ կը թըղ-
թատէ, կը կարդայ Պոլսեցիներէն յօդուած մը Ռու-
սոյի մասին, աչքէ կ'անցնէ քանի մը լրագիր, նորէն
կը կարդայ քանի մը նօթեր, իր քննութեան թէզը
կ'ուրագծէ, անգլիերէնէ քանի մը էջ կը թարգմանէ,
մէկ խօսքով՝ վայրկեան մը անգործ չի մնար: Ըն-
կերները կը հիւսնան անոր աշխատութեան և անոր
գրադումներու զանազանութեան վրայ:

«Մենք սակայն պէտք է այս երիտասարդը ծոյլ
անունով որակենք: Հոգեբանը աշխատութեան այս
բազմազանութեանը մէջ նշան մը կը գտնէ ուշադրու-
թեան մը, որ դեռ գիտակից ուշադրութիւն մը չէ:»

Եւ կ'աւելցնէ.

ՄՏԱՅՐԻՒ ՄԻ՝ ԸԼԼԱՔ

«Այս կարծեցեալ գործունէութիւնը ուրիշ բան չէ
բայց եթէ կամքի մեծ թուլութիւն մը:

«Այս ուսանողը կը ներկայացնէ յաճախադէպ տիպար մը այն ծոյլերուն, զոր «մտացրիւններ» կը կոչենք:

«Մտքի այս պտոյտը հաճելի է անշուշտ, բայց զբօսապտոյտ մըն է սիայն:»

ԱՐԱՐԱԿԱՆ ՀԷՔԵԱԹ ՄԸ

«Ատենով երկու դրացիներ կայիմ, կըսէ արքա-կամ հէքեաթ մը: Անոնք տէր էիմ մէկ մէկ այգիի զոր իրենք կը մշակէին: Երկուքին ալ հողերը միեւնոյմ դիրքօ՞ ունէին և համամամն պայմաններու մէջ կը գտնուէին:

«Սակայն միմչ մէկը հարուստ և ըմտիք զինիի քազմաթիւ տակառներ կը լեցնէր, միւսը հազիւ քանի մը տիկ բաց և տփոյն զինի կըստամար:

«Երկուքն ալ զործունեայ էին սակայն, և առաւօտէն սկսած միմչև ցերեկ և յաճախ միմչև վերջալոյս յամառօրէն կ'աշխատէին: Բայց միմչ առաջիմը իր բոլոր աշխատութիւնները որթատունկերուն կը մւիլէր, երկրորդը կըզբաղէր որթատունկերէն զատ ուրիշ զամազան տունկերու մշակութեամբ:

«Այնպէս որ որդնոտ պտուղներ, վտիտ բանջարեղէմներ, խեղճուկ զինի մը միայն կը ստամար և ասոնցմէ շահած դրամով թշառ կեանք մը կ'ապրէր:

«Իր դրացիին պէս պիտի ընէր և ճիսութեան մէջ պիտի ապրէր, եթէ հետեւէր մարգարէի այն խորհուրդին, որ կ'ըսէ. «Մի՛ տարտղներ ջամքերդ:»

Այս երկու պատմածքները որոնք տարբեր ոգի կը կրեն՝ կը հաստատեն մեր այն ըսածը՝ թէ գոր-

ծուհեութեան այնպիսի ուղղութիւն մը՝ տալու է որ առաջադրած նպատակին ձգտի:

Մեր ջամքերը չտարտղնելով, ինչպէս Բայօ կ'ըսէ, մեր աշխատանքի առարկայի մասին դիտողութիւններու սահմանը անելի ընդարձակած կըլլանք:
ՆԱԽԱՁԵՆՈՒԹԵԱՆ ՈԳԻ ՈՒՆԵՑԻՔ

Անոնք որ հարստութիւն շինելու սահմանած են մախաձեռնութեան ոգի կ'ունենան: Եւ արդէն տեսանք որ լուրջ որոշումները կը տրւին միայն կեդրոնացմամ մը պահուն, որ միջոց չի ձգեր իրմէ զատ ուրիշ բանով զբաղելու:

Մեր մտածումները, ինչպէս և մեր միացած ջամքերը կեդրոնացնելով է ուրեմն որ կը յաշողնը ունենալ ամբողջական խելացի գործունեութիւն մը, այլապէս՝ մեր ջամքերը անպտուղ պիտի մնային:



2. ԳԼՈՒԽ

ՅԱՐԱՏԵԻՈՒԹԻՒՆ

ՏՄԻԱՏՔԻ ՁԵՒ ՄԸ

Յարատեւութիւնը, ամենէն դրական արտայայտութիւններէն մէկն է իր աստղին հաւատալու, որ, ինչպէս նախորդ գլուխներէն մէկուն մէջ ըսինք, յաշտութեան էական պայմանն է: ..

Շատ հազադէպ են մէկէն հարստանալու կատարեալ առիթները:

Եւ եթէ նոյնիսկ այդ առիթները ներկայանան, պէտք չէ չափազանց ուրախանալ, որովհետեւ այնքան արագ ձեռք ձգած հարստութիւն մը իր տիրոջը աչքին չի կրնար ունենալ նոյն արժէքը ինչ որ ունի յաշտողական փիզերու շնորհիւ ձեռք բերած հարստութիւն մը:

Որքան շատ ցանկացւած առարկայի մը համար տառապած ըլլանք, նոյնքան աւելի մեր բոլոր ջանքերովը պիտի աշխատինք պահպանել անիկա:

ՄՐԻՆԳԸ ԵՒ ԹՄԲՈՒԿԸ

Ճիշտ ժողովրդական և իմաստալից առածը կըսէ. «Ինչ որ սրեփի՝ ձայնով կուզայ, թմբուկի ձայնով կ'երթայ:»

Քիչ օրինակ կը ճանչնանք հաստատուն հարըստութիւններու, որոնք իրապէս մեծ աշխատութեամբ ձեռք բերած չլլան:

Այդ հարստութիւնները կամաց կամաց շինելով է որ ամոնց տէրերը վարպետ եղած են իրենց դրամները շատցնելու արհեստին մէջ:

ՊՕՍԻՒՆԻ ԽՕՍՔԸ

«Քիչ բան կը բաւէ ամէն օրուան համար, սպայմանով որ ամէն օր այդ քիչը ձեռք բերի,» կ'ըսէ Պօսիւն:

Ան որ յաշտոյի կ'ուզէ՝ ինքզինքը պէտք է ամէն իրիկուն խղճի խիստ քննութեան մը ենթարկէ: Եթէ օրը առիթ մը եղած չէ իրեն քար մը կամ գէթ աւագահատիկ մը աւելցնելու իր ապագայի շէնքին, այդ օրը կորուսած օր մըն է, և իր կեանքին այս գեղեցիկ ժամերը անդառնալիօրէն ինկած են ժամանակին անդունդը:

Ժ. ԲԱՅՅՈՒ ՄԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

«Կարելոյը կանոնաւորութիւնը չէ, այլ շարունակութիւնը: Հանձարը երկար համբերութիւն մըն է, ըսած է: Բոլոր մեծ աշխատանքները կատարած են յարատեւ համբերութեամբ: Շարունակ միեւնոյն բանի մասին մտածելով է որ նեւթոն գտաւ աշխարհի ձգողական զօրութիւնը:

«Անհաւատալի է թէ ժամանակին հետ ի՞նչեր «կարելի է իրագործել, երբ սպասելու համբերութիւն» «ունի մարդ և չնճապարհը», կը գրէ Լագորտէր:

«Տեսէք բնութիւնը: Աւերիչ յորձամք մը իրեն հետ ամկարեւոր խիճեր միայն կը բերէ: Ընդհակառակը ամծրեւներուն դանդաղ աշխատանքը, սառնամամիքներուն հազիւ մկատելի գծացքը ամէն տարի կը քայքայեն ժայռերուն կողերը փտոր փտոր, ու դէպի հովիտները կը բերեն սկահողի (alluvion) հրաշալի կոյտեր:

«Մամրախճային հոսանք մը ամէն օր կը մաշէ կրանիտը, որուն վրայէն կ'անցնի, և դարեր ետքը կը յաջողի ժայռին մէջ շատ խորունկ կիրճեր փորել:

«Նոյն բանը կարելի է ըսել մարդկային գործերու մասին: Անոնք կ'իրականանան շարք մը պըզտիկ ջանքերու շնորհիւ, որ, առանձինն, շատ չնչին են՝ կատարած գործին ահագնութեանը հետ բաղդատելով:»

Եւ քիչ մը անդին կ'ըսէ:

ՋԱՆՔԵՐՈՒ ՇԱՐՔԸ

«Կեանքի մէջ փայլուն գործեր կատարելու առիթները քիչ են: Ինչպէս որ Մօմ-Պլանի վրայ պտոյտ մը կազմած է բիւրաւոր քայլերով, ջանքերով, ոստումներով, սառոյցի մէջ գաւազանի փորլածքներով, նմանապէս մեծ գիտումներու կեանքը կազմած է համբերատար ջանքերու երկար շարքերով:

«Գործել՝ կը նշանակէ ուրեմն կատարել հազարու մէկ փոքրիկ գործողութիւններ:»

Նոյն բանը կարելի է ըսել նաև մեր բոլոր ձեռնարկներու մասին: Զկայ բան մը որ յարատև աշ-

խատութեամբ չյաջողի, պայմանով անշուշտ որ հետապնդած նպատակը նախապէս մամրակրկիտ ուսումնասիրւած և լաւ խորհած յատակագծի մը արդիւնքը ըլլայ:

Այն պարագային, երբ գործի մը խոր ուսումնասիրութենէն գաղափար կազմած ենք անոր յաջող իրականացման մասին, երբ անոր յաջողութեան խափանարար բոլոր պայմանները նախատեսած և կշռած ենք, պէտք է այլևս համոզուիլ որ յաջողութեան գլխաւոր ազդակը յամր և անվեհեր յարատևութիւնն է:

Պէտք է զգուշանալ տեղորոտ ձիգերէ և չափազանցած ջղածգութիւններէ, որոնց յաճախ թուկակամութեան և վնասութեան յանգող հակազդեցութիւն մը կը յաջորդէ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ

Յաջողելու համար, գործունէութեան յարատև կամքը պէտք է զօրեղանայ որոշ ուղղութեան մը շարունակումովը. այս անփոփոխ ուղղութիւնն է որ միակը թոյլ կուտայ հասնիլ առաջադրւած նպատակին:

Անոնք որ բաւական կորով չ'ունին իրենց առաջադրած նպատակին ուղղութեամբ վարելու իրենց կամքը՝ կը միանին այն մարդուն, որ նկարագրւած պիտի տեսնենք հետևեալ առակին մէջ:

ՊՂՂԱԿԻ ԴԷՊԻ ՆՊԱՏԱԿԸ

Գիտուն մը, երկար փնտռութեան ետքը, յա-

Նորած էր գտնել ղիւթական քարանձաւը, ուր անգին՝
զանծեր անտէր կը մնային: Այդ թագստոցը առաջին
անգամ գտնողին պիտի ըլլային այդ զանծերը:

Ճամբայ ինկաւ առասպելային զանծերը փնտ-
ռելու, անոնց համար հետը տանելով ահագին պար-
կեր: Քայց ճամբան քարուտ էր և խորտուբորտ,
մինչդեռ ուրիշ շաւիղներէ կուգար անուշ բուրմունքը
ծաղիկներու, որոնք կը նշմարէին հեռուները:

Դիմադրեց քիչ մը. բայց ճամբան հետզհետէ
աւելի կը դժարնար, իսկ շաւիղները տակաւ կը
շատնային: Նախ անոնցմէ մէկուն մէջ մտաւ, ուր
աղտոր մը իր ծարաւն անցուց գետնաբուղիս ակնէ մը:
Յուսախար եղաւ երկրորդին մէջ, և շատ ժամանակ
կորսնցուց՝ գտնելու համար այն ծաղիկները, որոնց
բուրումը զինքը հոն քաշած էր: Երբ երկրորդ շա-
ւիղէն դուրս ելաւ, երկար փնտռեց մինչև որ գտաւ
բուն ճամբան, որ չափազանց քարուտ երեցաւ իրեն:

Այդ ճամբէն ալ ելաւ շուտով՝ ապաստանելու
համար հովանիին տակ ծառափունջի մը, որ շատ
մօտ կը թւէր իրեն, բայց որուն հասնելու համար
բաւական ժամանակ կորսնցուց:

Վերջապէս երկար օրեր ովասիսի մը զուր փըմ-
տըտուրէն ետքը՝ մտաւ իսկական ճամբան, բայց
ապշեցաւ տեսնելով խոշոր պարկերու տակ կբած
մարդոց անցքը:

Ո՛րքան մեծ եղաւ իր յուսախարութիւնը, երբ
տեսաւ որ, թէև ինք գտած էր զանծին գաղտնիքը,

և ուրիշներ իրմէ ետքն է որ կուհած էին ու իր-
մէն շատ ուշ ճամբայ ելած, բայց աւելի խելացի
ըլլալով՝ արհամարհած էին բոլոր այն հրապոյրները
որ իրական նպատակը չէին կազմեր և հասած էին
իրենց արդիւնաւոր ճամբորդութեան վախճանին,
մինչդեռ ինքը ճամբուն կէսը հագիւ կտորած էր:

Հիմա քարանձաւ ոչ միայն դատարկած էր իր
բոլոր հարստութիւններէն, այլև ան աւերակներու
կոյտ մը կը ներկայացնէր, որովհետև վերջին խու-
զարկուն ժայռի կտորներ փրցուցած էր՝ տեսնելու թէ
բան մը թագնած կա՞յ հոն:

ՊԵՏՔ ՁԷ ՅԱՄԱՌ ԸԼԼԱԼ

Ընդհանրացած սխալ մըն է յամառութիւն կոչել
այն յարատուութիւնը, որ մեր շահերուն կը հակա-
ռակի և կամ այն յարատուութիւնը, որ անմիջական
արդիւնքներ չի տար:

Յամառութիւնը՝ գէշ ճանչցած կամ գէթ տարա-
կուսելի դատի մը սուսս դրած յարատուութիւնն է:

Նոյն իսկ նպատակը գովելի ալ ըլլայ, յամա-
ռութիւնը միշտ ցաւալի է, քանի որ ան կը հիմնուի
տհաս դատողութեան մը վրայ:

Յամառութիւնը յաճախ արդիւնք է ուրիշներու
բով անիրաւ չմնալու մտահոգութեան, ու այդ պատ-
ճառով է որ, փոխանակ սխալը անկեղծօրէն խոս-
տովանելով կէս ճամբէն ետ դառնալու, կը շարու-
նակենք մնալ այդ սխալին մէջ, զոր կը շանանք

սքողել զանազան պատրականներով, որոնք՝ յայտնի է թէ ճշմարիտ չեն:

Ձխարւիմք: Յամառութիւնը յոռի պտուղներ կ'արտադրէ միայն և յանախ կը յանգի ամուլ շանքերու և վհատութեան:

ՁԱԽՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Յարատևութիւնը, ընդհակառակը, ուժ կուտայ մեզի կեանքի անյաշողութիւններուն դիմադրելու: Այս յատկութեամբ օժտւած մէկը՝ փոխանակ յուսահատելու՝ ոտքի կը կանգնի աւելի վճռական և աւելի ամրազէն որևէ ձախողանքէ ետքը, որուն պիտոճառը կըցած է հասկնալ:

Ասիկա զօրաւորներուն փոխվրէժն է, զոր կը լուծեն հակատագրէն. և այն ատեն ինչքան զեղեցիկ կը թւի ձեռք բերւած յաջողութիւնը:

Յարատև շանքը կարելի եղածին չսփ պէտք է ուղղել միակ նպատակի մը կամ գոնէ միևնոյն նպատակին հետ կապ ունեցող իրերու ամբողջութեան մը:

ՆԱԿԻԹԻ ԿՈՂՈՎԸ

Այդ բանը կը սորվեցնէ պր. Գարնէկի, երբ մեզի կ'ըսէ.

«Յիմար է այն մարդը որ ըսած է՝ թէ մի՛ դնէք ձեր բոլոր հակիթները միևնոյն կողովին մէջ:

«Ընդհակառակը, ձեր բոլոր հակիթները դէժ միևնոյն կողովին մէջ և հսկեցէք վրան:

«Կողով մը հսկել և կրելու աւելի դիւրին է, իսկ

շատ մը կողովներ կրելը յոգնեցուցիչ բան է և ատոր համար է որ հակիթներէն շատը կը կոտորին:»

Յաջողելու արուեստին մեծ վարպետը—Գարնէկի—ամշուշտ այս խօսքով կ'ուզէ մեղադրել զանոնք որոնց խելքն ու միտքը հազարումէկ գործերու կապւած է, ինչ որ զանոնք կըստիպէ անհոգ ըլլալ մէկին համար զբաղելու համար միւսներով, բայց սակայն չի կրնար ամենքը մէկանց վարել. «շատ մը կողովներ կրելը յոգնեցուցիչ բան է, և ատոր համար է որ հակիթներէն շատը կը կոտորին:»

ԵՒՐՈՊԱԿԱՆ ԹՈՒՆՈՒՋԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Ամէն առոնք որ բնական են Թունուզ քաղաքը գիտեն պատմութիւնը այն կնոջ, որ դեռ ողջ էր քանի մը տարի առաջ և որ ծանօթ է՝ իբրև հազարէպ յարատևութեան հերոսուհի մը:

Յիսուն տարի առաջ Թունուզ լիճին շուրերը միմէն արաբական թաղը կը հասնէին: Այդ քաղաքամասին արաբները դեռ «Ծովին Դուռը» անունը կուտան:

Եւ անհա կին մը զաղափարն ունեցաւ կամաց կամաց լեցնելու այդ ճահիճները:

Քսան տարի շարունակ փոքր գումար մը կը վճարէր աւելածուններուն, որ աղտեղութիւնները կառքերով թափեն իր ցոյց տւած տեղերը: Յետոյ երբ աղտեղութիւնները ժամանակի ընթացքին հաստատուն հող կազմեցին, քաղաքէն շատ աժան գնով գնեց

քանի մը հարիւր մէթը ու անոնց վրայ շինեց քանի մը տնակներ , որոնք վարձու տաւ սիկիլիացիներուն: Թունուզի եւրոպական թաղին բոլոր գեղեցիկ պողոտաները հողիէ կը սկսին:

Նորածն տուններ, վեցյարկեայ շէնքեր կը բարձրանան հիւսման հոն , ուր երեսուն տարի առաջ ճահճային ջուրեր լճացած էին:

Հարկ կա՞յ ըսել որ այս հնարամիտ կինը, կամ՝ աւելի ճիշտը՝ հիմնա իր ժառանգորդները այդ տուններու մէկ մասին սեփականատէրերը դարձած են, և իրենց հարստութիւնը բազմաթիւ միլիոններու կը հասնի:

Ի՞նչ դաս անոնց համար որ կը թերահաւատին յարատեւութեան մասին:

ԲՕՊԷՐԹ ՎԱՇԻՆԿԹՕՆ

Ամերիկեան տարեգրութիւնները լեցուն են դանդաղորէն կազմած հարստութիւններու պատմութիւններով, հարստութիւններ՝ որոնք իրականացած են շնորհիւ նախորդ գլուխներու մէջ յիշատակած յատկութիւններուն: Այդ յատկութիւնները սակայն անգոհացուցիչ արդիւնք մը միայն պիտի տային, առանց յարատեւութեան, որուն ամենացայտուն ապացոյցն է շատ մը միլեանատէրերու կեանքը:

Յարատեւ կամքի ի՞նչ մեծ օրինակ տւած է Ռոպէրթ Վաշինկթօն, որ խափշիկ գերի էր, երբ գործի սկսաւ: Զորիկ ըմտամիքէ, առանց պաշտպանի, 12 դրուշի չափ գունար մը գրպանը՝ ճամբայ ելաւ, երբ 14 տարեկան էր:

Ռիշմոնտ հասնելուն՝ գրպանը բնաւ դրամ չուներ, այնպէս որ առաջին զիշերը հարկադրեցաւ մայթերուն վրայ անցնել: Յետոյ դպրոցի մը մէջ, գրօսանքի սրահը աւելու գործ մը գտաւ:

Երեսուն տարի ետքը, իր յիշողութեանը մէջ դեռ կենդանի իր թշառ օրերը, խափշիկներու մտաւոր ազատագրման ամենաշեղմ պաշտպանը հանդիսացաւ:

Հիացման արժանի է իր ջանքերու յարատեւութիւնը, որուն հետամտեցաւ ոչ միայն իր ամբողջ կեանքի ընթացքին, այլև մահընէն ալ ետք ուզեց շարունակել՝ ստեղծած ըլլալով հիմնարկութիւններ, որոնց նպատակն էր իր կենդանութեանը ունեցած գաղափարները բարձր պահել:

ՄԱՐԳԱՐԷԻՆ ՄԻԿ ՊԱՏԻԷՐԸ

Իր խորունկ իմաստութեամբ մարգարէն կ'ըսէ. «Մանդուկը աստիճան աստիճան պէտք է բարձրանալ:»

Յաջորդական փորձերով և մեզ ապշեցնող կոնովի տոկոսներով է որ արդի sportsmenները հասած են ներկայ զարգացման: Քանի մը վայրկեանի թոխչքով է որ ամենէն ճարտար օղաչումները սկսած են իրենց մարզանքները: Բազմաթիւ փորձերէ ետքը, որոնց միջոցին իրենց ոսկորները երբեմն կոտրած են, յաջողեր են կատարել այնպիսի թրոփքներ, որոնք կամքի և յարատեւութեան փառաւրումը կը հանդիսանան:

Ասոնցմէ ոմանք արկածի զոհ գնացած են, իսկ ուրիշներ փառքի և հարստութեան տիրացած են :

ԳԼԽԻՈՐ ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Չենք դադրիր նորէն ըսելէ, ինչ որ յաճախ կրկնեցինք թէ կամրը և կորովը մայրերն են բոլոր այն՝ յատկութիւններուն, առանց որոնց ցմորակամ պիտի ըլլար քալել դէպի ապագայի յաղթանակը: Բայց առաջնութեամ կարգով մախ կուգայ յարատևութիւնը, որու կիրարկման պահուն կուգան կը միանան երկու գլխաւոր յատկութիւնները:



Է. ԳԼՈՒԽ

ՊԱՏՐԱՍՏԱՄՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Հարստութիւն շինելու համար պէտք չէ անտեսել կարգ մը այնպիսի յատկութիւններ, որոնք ոչ մըքամիտ մարդոց աչքիմ անկարևոր կը թւիմ, և որոնք սակայն շատ մը նախանձելի դիրքերու հասցուցած են մարդիկ:

Ամէն յաջողութեամ մէջ պատրաստամտութիւնը կարևոր դեր մը կը խաղայ:

ԱՆՎԻՃԵՆԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ

Պատրաստամտութիւնը թերևս նազ առաջնակարգ ամհրաժեշտութիւն մը կը ներկայացնէ, քան ուրիշ հիմնական յատկութիւններ, ինչպէս կորովը, գործունէութիւնը և փառասիրութիւնը, բայց ամոնք որ օժտւած են պատրաստամտութեամբ՝ ուրիշներուն վրայ անվիճելի առաւելութիւն մը ունին:

Պատրաստամտութիւնը մեզի թոյլ կուտայ տեսնել գործի մը թերի կողմերը և զամոնք քողարկել կամ չափազանցել՝ պարագայիմ համեմատ:

ՈՒՐԻՇ ԱՌԱՅԻՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Պատրաստամտութիւնն է նաև որ կտրուկ փաս-

տերու դէմ մեզ կը պաշտպանէ՝ ճարպիկ պատաս-
խանելու կարողութիւնը տալով մեզի:

Պատրաստամտութիւնն է որ մեզի թոյլ կուտայ
դժուար դրութեանէ մը դուրս ելլել և հակառակորդներու
յարուցած արգելքներուն դիմագրաւել:

Անոր շնորհիւն է նաև որ կրնանք երևան հանել
գործի մը գեղեցիկ կողմը և այն օգուտը որ կարելի է
քաղել միջակ կամ գէթ փափուկ համարուած բանէ մը:

Պատրաստամտութեան շնորհիւն է որ կարող
կ'ըլլանք ըմբռնել շահաւոր կողմը գործանունութեան
մը, որ ամենուն աչքին աղետալի պիտի թէր:

Ան հնարաւորութիւն կուտայ մեզի՝ խօսքը ճար-
պիկօրէն փոխելով՝ վէճը տարբեր կէտի մը վրայ փո-
խադրել և հարկադրել մեր հակառակորդը իր ուղ-
ղութեանէն շեղել. այդպէսով զայն մատնած պիտի
ըլլանք անսպասելի կացութեան մը, ուր թերևս շարի
մնայ:

Պատրաստամտութիւնը դատողութեան և գոր-
ծադրութեան արագութեամբ յաճախ առաջին դերը
կը խաղայ՝ կարգ կանոն մտցնելով և իրերու երե-
ւոյթը փոխելով՝ անել համարուած դրութեան մը մէջ:

Այս առիթով պր. Ժօհանէ՝ մեր ժամանակակից-
ներու շատերուն ծանօթ երկու միլեառատէրերու
մասին համով և վաւերական մամրավէպ մը կը
պատմէ:

ԻՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՎԷՊ ՄԸ

Անոնք որ հետաքրքրուած են ոսկիի թագաւորնե-

րու պատմութիւններով՝ պէտք է տեղեակ ըլլան այն
հակամարտութեան, որ ոգևորեց Ճէյ Կուլտի և մեծ
Վանտերպիլտի կեանքը:

«Այս միջոցին, կ'ըսէ պր. Ժօհանէ, Պիւֆալոյէն
Նիւ-Յօրք ոչխարներուն փոխադրութեան ծախքն էր՝
վակոն գլուխ 125 տոլար:

«Վանտերպիլտ որ «Նիւ-Յօրքի Կեդրոն»ին մէջ
մեծ ազդեցութիւն ունէր՝ իջեցուց այս գինը 100 տո-
լարի: Ատոր դէմ Ճէյ Կուլտ որ էօրի մէջ ամենա-
կարող էր՝ 75 տոլարի իջեցուց:

«Կատաղի մրցում մըն էր որ սկսաւ:

«Քիչ ատենէն «Նիւ-Յօրքի Կեդրոնը» 50 տոլար-
րով կը կատարէր փոխադրութիւնը: Հակառակորդը
25 տոլար նշանակեց: Վանտերպիլտ միմէն մէկ տո-
լար իջեցուց:

«Ճէյ պայքարը դադրեցուց: Բայց անգործ չմը-
նաց, Պիւֆալոյէն եկած ըլլոր ոչխարները գնեց, ա-
մերեսաբար օգտելով Վանտերպիլտի կողմէն նը-
շանակուած փոխադրութեան չնչին գիներէն:

Ակներև է որ առանց այս պատրաստամտու-
թեան որուն ապացոյցը տաւ այս պարագային,
Ճէյ Կուլտ փոխանակ իր անձնավրութեան և իր
շահերուն մէջ յաղթելու՝ մրցումին զոհ ըլլար Վան-
տերպիլտի պէս, որ քիչ մնաց հիւանդանար:

ՀՈՏԱՌՈՒԹԻՒՆ

Պատրաստամտութիւնը պէտք չէ շփոթել հոտա-
ռութեան հետ. անոնք մօտաւոր ազգականներ են իրա-

ուր, բայց իրարմէ կը տարբերին: Հոտառութիւնը տե-
սակ մը բնագոյն է, որ մեզի կ'ազդարարէ մեր ձեռնար-
կելիք գործին վտանգը և կամ կըզգացնէ զայն հետա-
պնդելու առաւելութիւնը:

Հոտառութիւնը սակայն հիմնած է դատողու-
թիւններու վրայ, որոնք թէև մեր մտքին կը մերկա-
յաման տարտամ ձևի մը տակ, բայց իրենց ազդե-
ցութիւնը ունին մեր որոշումներում վրայ: Ինչ որ
«հոտառութիւն» կ'ամառնենք, յաճախ ուրիշ բան չէ,
բայց եթէ զիտակից կամ անզիտակից դիտողութեամբ
վրայ հիմնած համակրանք, որ մեզի ընդունել կամ
մերժել կուտայ առաջարկ մը:

Հոտառութիւնը շինելու կը ծառայէ, իսկ պատ-
րաստամտութիւնը կ'արգիլէ շէնքերը քանդուելէ և կըր-
նայ մէկ հարւածով սպառնալից աւերակոյտները գե-
ղեցիկ և հաստատուն շինութիւններու փոխակերպել:

ՀՈՏԱՌՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՏՐԱՍՏԱՄՏՈՒԹԵԱՆ ԶԻՐՔԸ

Բայց ամէն մարդու տրած չէ, պիտի ըսէք,
այդ ձիրքերը ունենալ. ի՞նչ պէտք է ընել զանոնք
ձեռք բերելու համար:

Քիչ սակայն շատ բան, քանի որ այս քիչը կը
հիմնելի յարատև կամքի վրայ, որ կը թոյլատրէ մե-
զի տալ կորովին իր լայն բաժինը, զոր ան պէտք է
զբաւէ յաջողիլ «ուզող» մարդու մը կեանքին մէջ:

Որոշումը տրեւումն պէս, գործունէութիւնը—որու
արժանիքները դուրստեցիմք Գ. Գլուխին մէջ—խթելով

մտքի սովորական ծուլութիւնը, պիտի զօրացնէ մեր
ջանքերը, և մեր սիտքը մշտապէս արթուն վիճակի
մէջ դրելով՝ պիտի գործէ մտածման արագութեան
հետ: Յաջողելու բունը բաղձանքը պիտի ընէ մնա-
ցածը, պայմանով սակայն որ չթերամանք ուշադ-
րութեան վարժումին մէջ:

Առանց ուշադրութեան, ո՛չ հոտառութիւն կընայ
ըլլալ և ո՛չ պատրաստամտութիւն, որովհետև, ինչ-
պէս վերը ըսինք, այս երկու յատկութիւնները ծնունդ
կ'առնեն ճշգրիտ դիտողութեան մը զգացումէն մա-
նաւանդ, որ կ'առաջնորդէ մեզ իրերու ապահով դա-
տաստանին:

ԽՕՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑԻՆ

Պատրաստամտութիւնը թամկագին է խօսակցու-
թեան միջոցին:

Ինչքան յաճախ կը պատահի որ կատարելապէս
իրաւունք ունեցող մէկը կը շարի, կը կորսնցնէ
խնդրիքը, որովհետև իր հակառակորդը յաջողած է
ամսպասելի և երբեմն տխմար փաստ մը մէջտեղ
նետել, որուն չի կրնար պատասխանել:

Ժամանակ անցնելէ ետքը միայն կը խորհի տըր-
ւելիք պատասխանին: Ու կը գտնէ յաղթական պա-
տասխաններ, որոնց միակ թերութիւնը ոչ ոքէ լսած
չըլլալն է:

ՊԱՏԱՄԻԱՆԻ ՍՐԱՄՏՈՒԹԻՒՆ

Պատասխանի սրամտութիւնը բնական ձիրք մըն

է, միտքը բռնադատելով ձեռք չի բերելը ան: Բայց երբ մարդ չի կրնար փայլուն պատասխաններ տալ, կրնայ գէթ վարժել ճիշտ և կոկիկ խօսքեր արտաստալտելու: Ասիկա կարծւածէն աւելի ջանքի և կամքի խնդիր է:

Բայց գործի մէջ միշտ խօսքով չէ որ պէտք է պատասխանել գիտնանք: Օրինակ, սա մանրավէպը որ պատմած է ֆրանսերէն թան օրաթերթին 26 Յունվար 1907 թիւին մէջ:

Այս մանրավէպին մէջ խօսքը պր. Ուիթլիի մասին է, որ Լօնտօնի ամենէն մեծ վաճառականներէն մէկն եղաւ: Ինքզինքը կը կոչէր «Տիեզերական Հայթայթիչ» ու իր վաճառատուները իր ատենամ վաճառատուներուն ամենէն կարևորներն էին:

ՄԻԼԻՆՍԿԻՆԻ ՄԸ ՍԿՋԵՆԱՌՈՐՈՒԹԻՒՆԸ

Պր. Ուիթլի գործի սկսաւ իբրև գիւղական խեղճ ասեղագործի մը աշակերտ, Լօնտօնի շրջականները: Իսկոյն որ կրցաւ քիչ մը դրամ խնայել, ընկերակցեցաւ ուրիշ պաշտօնեայի մը և կամաց կամաց մեծցուց գործը, մինչև որ սեփականատէրը եղաւ ծանօթ վաճառատան, որուն առևտուրը այնքան այլազան էր, որ իրաւ կարելի էր տիեզերական կոչել:

«ԹԱՆ»Ի ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

«Ուիթլի, Լօնտօնի տիեզերական հայթայթիչը, կը պատմէ «Թան» օրաթերթը, ոչ միայն արտակարգ կորով մը և գործերու յստակ հասկացողութիւն մը

ուներ, այլև օժտւած էր արգաւանդ երևակայութեամբ և անսովոր պատրաստամտութեամբ: Ինքը գտած էր իրեն համար «Տիեզերական Հայթայթիչ» նշանաւոր մակդիրը:

«Իսկապէս կը կարծէր որ կրնար իր յաճախողներուն հայթայթել ամէն ինչ որ մարդկօրէն կարելի էր ձեռք բերել դրամի փոխարէն:

«Տիեզերական Հայթայթիչի» մեծախօսութիւնը փորձի ենթարկեցին: Յաճախողին մէկը փիղ մը ուզեց, և ստացաւ 24 ժամէն: Ուրիշ մը յանձնարարեց և ստացաւ գործածւած դագաղ մը:

«Բայց ամենէն տարօրինակը՝ դոյլ մը ողջ լուերու յանձնարարութիւնն եղաւ:

— «Պաշտօնեաներս հարցուցին ինծի թէ ինչ ընելու են այդ յանձնարարութիւնը:

Պատասխանեցի որ գործադրեն:

«Ամիջապէս մարդ ղրկեցի Կենդանաբանական Պարտէզի տնօրէն պր. Պէրթլէթի և վայրի կենդանիներու վաճառական պր. Ճէմրօքի մօտ: Կապիկները քթեցին և այսպէս կրցան կէս դոյլ լու հաւաքել:

«Զանոնք յաճախողին ղրկեցի հաշտեցոյցի մը հետ, յայտնելով որ դոյլի մը մէջ այդքան լու միայն ողջ վիճակի մէջ կարելի էր ղրկել. եթէ աւելի լեցւէին շնչահեղձ պիտի ըլլային:

«Յաճախողը ստիպեցաւ վճարել:

ՅԱՆԿԱՐԾԱՐԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ

Ինչպէս կը տեսնուի, պատրաստամտութեան կը

միանար ճարտար պատասխան տալու ծիրքը, որովհետև եթէ պր. Ուիթլի լուերու շնչառութեան մասին այդ գլխաւորութիւնը չընէր զուր տեղը գործ դրած պիտի ըլլար իր հնարամտութիւնը, և կատակասէր յաճախորդը պիտի կրնար վիճել՝ որ յանձնարարութիւնը իր ուզածին պէս չէ կատարած:

Պատրաստամտութիւնը նաև կարևոր օժանդակ մըն է անակնկալ արկածներու և ձախողութեան ատեն: Անիկա միշտ կը միանայ պաղարիւնութեան, որմէ կը ծնի և որու շնորհիւ կ'արտայտի:

Երկչոտները զուրկ են պատրաստամտութենէ, որովհետև երկչոտութիւնը տեսակ մը կամքի տկարութիւն է, որ ուրիշներու ներկայութեան մանաւանդ երևան կուգայ:

Երկչոտ բնաւորութեան տէր մարդիկ չեն կրնար ուրեմն արագ որոշումներ տալ և ծրագրի մը շուտափոյթ գործադրութենէն առաջ եկած որևէ պատասխանատուութիւն առանց վարանումի ստանձնել. որովհետև ինչ որ կը պակսի գլխաւորապէս այս մարդոց՝ մտքի աշխուժութիւնն է:

ՖՐԱՆՍԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԻ ՄԸ ՄՏԱՃՈՒՄԸ

«Պէտք է պաղարիւն ըլլամ, որ կարենամ մտածել», ըսած է Ռուսօ՝ իր «Խոստովանութիւններ»-ում մէջ: Զարմանալի է սակայն որ բաւական ապահով սրաղատութիւն, թափանցողութիւն, նոյնիսկ նրբամտութիւն ունիւմ, պայմանով որ աճապարանքի չգամ:

Մքանչելի յանկարծարանութիւններ կ'ընեն պարապ ժամերուս, բայց մէկէն ի մէկ լաւ բան մը չեն կրնար ըսել կամ ընել:» Ու քիչ վարը կ'անեցնէ.

«Ներկայութեանս եղած բոլոր խօսածներէն, բոլոր անցած դարձածներէն ոչինչ կըզգամ, ոչինչ կը հասկնամ... Բայց ետքը միտքս կ'իյնան այդ բոլորը, կը յիշեմ տեղը, ժամանակը, շեշտը, նայածքը, շարժումը, պարագան. բան մը չեմ մոռնար: Եւ կատարածներէն ու խօսածներէն կը հետևեցնեմ թէ ինչ եղած է իրենց մտածումը, և հազադէպ է որ սխալիմ:»

Առարկելի թերևս թէ այս բոլորը արգելք չեղան որ Ռուսօ նշանաւոր մարդ մը դառնայ: Համաձայն ենք. բայց ան խեղճուկրակ գործի մարդ մը եղաւ, ու հարստութեան ճամբով չէ որ կըբացուի իր անունը յաւերժացնել:

ԹԵԹԵԻԱՄՏՈՒԹԻՒՆ ՊԷՏՔ ՉԷ

Բոլոր յատկութիւններուն պէս՝ պատրաստամտութիւնն ալ լուրջ թշնամի մը ունի, որ իր ծայրայեղութիւնն է: Հազադէպ չէ որ ինքչիները սրամիտ ծախել ուզող մէկը թեթևամտութեան մէջ լւնայ:

ԶՕՐԱԻՈՐՆԵՐՈՒՆ ԲԱԺԻՆԸ

Այս երկու նկարագիրները — պատրաստամտութիւնը և թեթևամտութիւնը — պէտք չէ իրարու հետ շփոթել: Պատրաստամտութիւնը բաժինն է զօրաւոր մարդոց, որ գիտեն իրենց գործերը ենթարկել արագ բայց միևնոյն ատեն հաստուն դատողութեան մը:

Երբ ծէյ Կուլտ վաճառականական այն համձարեղ
զաղափարն ունեցաւ որուն յիշատակութիւնն ըրինք,
զայն գործադրելէ առաջ՝ անկէ ստանալիք բոլոր օ-
գուտները նկատի առաւ և սկսաւ տոլարներու խաղաղ
պատերազմը, որուն այլևս ինքզինքը պատրաստ կը
զգար: Ենթ ար. Ուիթլի հրաման կուտար կատարել
ստացած տարօրինակ յամծնարարութիւնները, լաւ
զիտէր թէ իր վաճառատան կազմակերպումը բա-
ւական զօրաւոր էր՝ գոհացում կարենալ տալու
համար իր յաճախորդներու արտառոց պահանջներուն:

Իսկ թեթևամտութիւնը, ընդհակառակը, կը մղէ
նետել ձեռնարկներու մէջ, առանց ամոնց յաջող
ելքին ապահով կարենալ ըլլալու:

Թեթևամտը՝ յաճախ չի կրնար անհրաժեշտ
պաղարիւնութիւնն ունենալ՝ պատասխանելու համար
հակառակորդի մը, զոր կը վշտացնէ և, այդպէսով,
ծեռքէ կը փախցընէ կարևոր գործեր:

Մտացի խօսք մը ըսել ուզելը յաճախ շատ
սուղի մատած է հեղինակին, ոչնչացնելով բարի
տրամադրութիւնները այն անձերուն, որոնց ուղղած
է խօսքը:

ՄԵՇ ՅԱՂԹԱՔԱՐՏ ՄԸ

Բայց ամոնք որ զիտակից կամքի մը հետ բա-
ւականաչափ պաղարիւնութիւն կ'ունենան՝ հանդար-
տութեամբ երևան բերելու իրենց պատրաստամտու-
թիւնը՝ հարստութիւն շինելու խաղիմ մէջ առանձնա-
շնորհեալներ են և իրենց ձեռքը ունին յաղթարար
(atout) մը՝ զոր բնաւ չպիտի ունենան ուրիշ շատեր:



Ը. ԳԼՈՒԽ

ՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՆՏՐԱԺԵՇՏ ԶԻՐՔ ՄԸ

Ուշադրութիւնը կարելի է երկու բոլորովիմ տար-
բեր դասակարգի բաժնել.

1. Ուշադրութիւնը իբրև անձնական յատկու-
թիւն, այսինքն ձիրք մը որ անհրաժեշտօրէն պէտք է
ունենալ իբրև թանկագին տարր մը յատկութիւն-
ներու այն շարքին մէջ՝ որ կարևոր են հարստութիւն
շինելու համար:

ԱՆ ՈՐ ՊԷՏՔ Է ԱՐԹՆՑՆԵՆ

2. Այն ուշադրութիւնը որ ճարտարօրէն պէտք է
արթնցնենք ուրիշիմ մէջ, ապա թէ ոչ մեր փորձերը
կրնան յաճախ ձախողիլ:

Ուրիշներու մէջ ուշադրութիւն արթնցնելու,
ինչպէս մահ մեր ուշադրութիւնը կարգապահութեան
ենթարկելու համար՝ տեսական կամք մը միացած
կարգապահ կորովի մը մեզի կարևոր օժանդակներ
պիտի ըլլան:

Առանց այս պայմանին, զարմանքով պիտի
տեսնենք մեր բոլոր ջանքերուն ձախողումը:

Նախ խօսինք այն ուշադրութեան մասին, որ

անծնական է և որ պէտք է մշակել, եթէ արդէն ունինք, և որ անպատճառ պէտք ձեռք բերել՝ եթէ չունինք:

ՇՆՈՐՀԻ ԵՒ ՇՆՈՐՀԱԶՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Ուշադրութիւնը խառնուրդ մըն է հազարաւոր մանրամասնութիւններու, որոնց իւրաքանչիւրը՝ նայելով թէ ադէկ կամ գէշ կատարած է՝ կրնայ շնորհի կամ շնորհնազրկման պատճառ դառնալ:

Ուշադրութեան վարժութիւնը կ'օգնէ յիշողութեան. յաճախ կը պատահի որ միտք պահած մանրամասնութիւն մը յիշել տայ մեզի՝ մոռցած շարք մը իրողութիւններ, որոնց յիշումը շատ պարագաներու մէջ կրնայ մեզի մեծապէս օգտակար ըլլալ:

Որովհետև ուրիշներու վերաբերող մանրամասնութիւններու ճշգրիտ յիշումը՝ օտարներու կողմէ՝ շահագրգռութեան նշան մը համարելով, զամոռը ճշտորոշելը լաւ տպաւորութիւն կ'ընէ այն անձերուն վրայ, որոնց կը խօսուի և զամոռը լաւ կը տրամադրէ՝ զգեւելով անոնց անծնասիրութիւնը:

ՑԱԽԱԼԻ ԹԵԹԵՒԱՄՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Ուշադրութիւնը շատ պարագաներու մէջ կազատէ մեզ հազարաւոր ցաւալի թեթեամտութիւններէ:

Օրինակի համար՝ անձէ մը տեղեկութիւն ուզել՝ անոր մօտաւոր մէկ ազգականի մասին, որուն մահը կ'ողբայ:

Ուշադրութիւնը նոյնպէս կ'արգիլէ մեզ անձի մը

ներկայութեան խօսիլ ուրիշի մը մասին, որ անոր յայտնի թշնամին է, ու կամ արտայայտել այնպիսի կարծիքներ՝ որ անոր համոզումները վիրաւորելու բնոյթ ունին:

ԱՌԱԾ ՄԸ

Առած մը կայ որ կ'ըսէ. «Կախած մարդու տանը մէջ չլանի մասին պէտք չէ խօսիլ:»

Ուշադիր մէկը երբեք այդ յիմարութիւնը չպիտի ընէ, որովհետև խօսելէ առաջ պիտի յիշէ ինչ որ զիտէ իր խօսակիցներու ինքնութեան կամ անոնց բարեկամ—ազգականներու մասին: Եւ այն պարագային՝ երբ իրեն անձանօթ են շատ մը մանրամասնութիւններ, իր սրադատումի շնորհիւ պիտի խուսափի միշտ արտայայտել այնպիսի խօսքեր, որ իրը ակնարկութիւններ կարենան նկատուիլ:

Բայց մտացիլը, հոգ չընեն այդ տեսակ նրբին նկատումները և շուրջը թշնամիներ կըստեղծէ՝ յիշելով զանազան դէպքեր, ներկայութեանը այնպիսի անձերու, որոնք շատ կը փափաքէին այդ դէպքերը մոռացութեան տալ:

Մտացիլը, եթէ քաղաքավարի մէկն է, բնականաբար պիտի զգուշանայ անծնական խնդիրներու մասին խօսելէ. սակայն իր թերութեան պատճառով չպիտի կրնայ խուսափիլ ակամայ ակնարկութիւններ ընելէ և այդպէսով ծանրապէս վիրաւորել այն անձերը, որոնց համակրանքը կը փափաքէր շահիլ:

ԶԱՌԱՒԵՐՈՒԹԻՒՆ

Ասոր է որ փարիզցիները «la Gaffe» (Ձախաւերութիւն) անունը կուտան: Մտացիրը երբ կը մկատէ — բայց միշտ ուշ — իր թեթեամտութիւնը, շատ կը ցաւի և իբրև չքմեղամք՝ կը կրկնէ ու կը կրկնէ սա խօսքը. «Ճիշտ է. մտքէս չանցաւ»: Եւ չի տարակուսիր որ փոխանակ իր յանցանքը թեթեացնելու՝ կը ծանրացնէ, որովհետև յայտնելով թեթեօրէն իր չխշելու թերութիւնը՝ կարծիք կազմել կուտայ իր մասին որ իր սխալը կրկնելու ընդունակ է:

ՂԱԻ ՈՐՈՇՈՒՄ ՄԸ

Ան որ արդարացի փառասիրութենէ դըրւած է, փոխանակ այս խեղճ պատճառաբանութեան ապաւինելու, պիտի ջանայ խուսափիլ ուրիշ անգամ այսպիսի մտացրութեան մէջ իյնալէ և կորովի որոշումը տայ մշակել այնուհետև ուշադրութիւնը, որ աղբիւրն է ներդաշնակութեան և ստեղծիչ բարեացակամութեան:

Ուշադրութիւնը չի բաղկանար միայն առարկայի մը սնեռում դիտողութեամբը: Գլխաւոր նիւթին յարակից ուրիշ շատ մը նիւթեր կ'օգնեն մեզ որ ամբողջապէս աւարտենք մեր գործը:

Մտիկ ընենք՝ թէ ի՞նչ կ'ըսէ այս մասին գիտուն մը, պր. Ռէօհրիհ:

ՕՐԻՆԱԿ ՄԸ

«Կապուած շուն մը ազատ թողելով՝ կը վազէ

կինճի մը ետևէն: Քարշ տալով իր կապը՝ հը վազէ կը կենայ կենդանիին առջև, կը յարձակի վրան. այս բոլորը դրական ճիգ է:

«Բայց շունը վազած ատենը պիտի զգուշանայ ծառերու և խոչընդոտներու բաղխելէ և փոսերու մէջ իյնալէ: Կինճին վազքին համաձայն՝ պիտի փոխէ իր ուղղութիւնը: Ասոնք երկրորդական ճիգեր են, որոնք անուշադիր կ'անցնին, բայց որոնք բացարձակապէս անհրաժեշտ են՝ յարձակման վերջնական յաջողմանը համար:»

Կինճը կը ներկայացնէ գործը գոր կը հետապնդողները, բայց այս որսին ետևէն վազելով՝ պէտք չէ անտեսենք երկրորդական ճիգերը և պէտք է զգուշանանք քարերու և խոչընդոտներու բաղխելէ: Մտացիրը պիտի զարմւի անպատճառ անոնց, մինչդեռ ուշադիրը ժամանակին պիտի յիշէ դիտած այն բոլոր չնչին բաները, որ կրնան յաջողութեան ճամբան իր առջև մշտապէս փակել:

ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ ԿԱՐԳԱԳԱՆՈՒԹԻՒՆ

Ուշադրութիւն կիրարկելու կամք ունենալը միայն չի բաւեր. ուշադրութիւնը պէտք է կարգապահութեան հմթարկել:

Դիտել և միտքը պահել լաւ բան է, բայց մարդ պէտք է սորվի օգուտ քաղել իր դիտածներէն:

Եթէ կատարած դիտողութիւնները խոնկին մեր միտքին մէջ և մենք չկրնանք զանոնք պատշաճապէս դասաւորել, զանազան պատկերներ մեր ուշա-

բուժիչները պիտի խոստորեցնեն և ատ պատճառ պիտի ըլլայ՝ որ մեր ունկնդիրները միջոց չունենան ամփոփելու:

Ի՞նչ կայ անլի յոգնեցուցիչ քան հետևիլ խօսակցութեանը մտացիր մարդու մը, որ միւթէ միւթ կը ցատկէ առանց մէկուն խորը թափանցելու և մեզի կ'ընէ ուրևագիծը պատմութիւններու որ բնաւ չեն վերջանար:

Մտացիրը քիչ անգամ հաստատ կը մնայ միւթի մը վրայ, որքան ալ ան կարևոր ըլլայ և զուր տեղը խօսակիցը կը հետևի անոր տւած մեկնութիւններուն, որոնք երբեք կատարելապէս չընդլայնեն:

Կրնաք գաղափար կազմել թէ գործի մէջ ինչ ստորադաս վիճակ կրնայ ունենալ այն մարդը, որ չի կրնար գործի մասին խօսիլ կտրուկ ձևով մը և չի կրնար մօտենալ գլխաւոր միւթին՝ առանց հազարու մէկ երկրորդական նկատողութիւններու մէջ խնայուլ՝ որով կը յոգնեցնէ խօսակիցը:

Ուշադրութիւնը անհրաժեշտ է՝ ձեռք բերելու մանրակրկիտ դիտողութիւններ, որ այնքան մեծ դեր կը խաղան գործերու և, ինչ որ անելի փափուկ է, մարդոց ուսումնասիրութեան մէջ:

ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ ՄԵԹՈՏԸ

Այս մեթոտը ցոյց կուտայ պր. Է. Ռէօրիհ, հետևեալ օրինակով.

«Բուսարան մը այնպիսի տունկ մը կըստանայ, որ երբեք տեսած չէ և անոր տեսակի ու ծագումը

մասին որևէ տեղեկութիւն չունի:

«Նախ ի՞նչ պիտի ընէ:

«Խուսափելով ամէն կանխակալ դատաստանէ մախ կը զբաղի քննել առարկան: Անոր փորձ մայլաճքին կ'ենթարկին տունկին ձևը, գոյնը և շրջագիծը: Այս մախնական քննութեանէ ետքն է՝ որ կը ձեռնարկէ առարկային զիտական ուսումնասիրութեան և բաղդատութիւններ կատարելով՝ կը յաջողի բոյսին վերջնական դասաւորումը ընել:»

ՄՏԻԿ ԸՆԵՆ ԳԻՏՆԱԼ

Մտիկ ընել զիտնալը մէկն է այն յատկութիւններէն, որով ուշադիրը իր խօսակիցներուն համակրանքը կը վստահի:

Ի՞նչքան մարդիկ ազդեցիկ անձերու շնորհներուն արժանացած են՝ անոնց ճառերուն բարեկրթօրէն հետաքրքրելուն համար միայն:

«Արդարև, կըսէ պր. Տանթէն, կա՞յ ճառախօսի մը համար անելի անհաճոյ բան մը՝ քան զգալը որ իր ունկնդիրին միտքը անտարբեր է իր ընդլայնած գաղափարներուն:

«Նոյնիսկ ամենէն տաղտկալի ճառերը մտիկ ընել զիտնալը արժանիք մըն է, որ քիչերը ունին: Յատկութիւն մըն է ատ որ կատարելութեան վիճակի մը համար պահանջած յատկութիւններու ցանկին մէջ տեղ չունի բնաւ, սակայն այս յատկութիւնը շատ մը իսկապէս մախանձելի համարւած դիրքերու հասնելու մեկնակէտն է եղած:»

ԴՐԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍ ՄԸ

«Քաղաքավարութեան դասագիրքի մը մէջ կը գտնենք այս մասին պատմածք մը, որ իբրև մեկ-նաբանութիւն մեր այս ըսածին՝ իրագիտութեան՝ ճշը-մարիտ դաս մըն է:

«Զօրավար մը որ ամէն շաբաթ օր երկտասարդ նկարչի մը բնակարանը կ'ընթերէր, սովորութիւն ըրած էր ամէն անգամ՝ սլտուղի ժամանակ՝ Պէրէզիմայի պատերազմը նկարագրել:

Հրահրակամները կը դժգոհէին, բայց արեւս-տագէտը տամտիրոջ պարտականութիւնը կը համա-բէր սիրով մտիկ ընելու այնքան յաճախ կրկնած այս պատմութիւնը:

«Զօրավարը կաթնածէ յամկարծ մեռաւ:

«Այս անակնկալ մահընէն քանի մը օր ետքը նկարչիչը կանչեցաւ նօտարի մը մօտ՝ կտակին բա-ցումը կատարելու համար:

«Ինչքան զարմացաւ, երբ կտակին սա տրա-մադրութիւնը լսեց. «Կը կտակեմ սլր. . . . նկարչին — իբր շնորհակալութեան արտայայտութիւն այն ան-մաման հաճոյակատարութեան համար որով 103 ան-գամ մտիկ ըրաւ Պէրէզիմայի պատերազմին պատմու-թիւնը, — 10300 Ֆրանք, այսինքն 100 Ֆրանք հաշւե-լով ամէն մէկ ունկնդրութիւն:»

ԳՈՐԾԻ ՄԷՋ

Տալը հազար ֆրանք հարիւր ծածրամալի ժա-մերու համար՝ բան մըն է, բայց ինչքան անելի մեծ

կրնայ ըլլալ օգուտը այն մարդուն որ իր ուշադրու-թիւնը կը նւիրէ գործի խելամտութեան:

Իր ազդեցիկ խօսակիցները ոչ միայն փաղաք-շած պիտի զգան ինքզինքնին այն ուշադրութեան համար որ կը նւիրէ իրենց խօսքերուն, այլև՝ քանի որ այս խօսակցութիւնները ընդհանրապէս կարևոր նիւ-թերու շուրջը կը դառնան՝ առիթ պիտի ունենան գնա-հատելու ղիտողութեան և ակնածանքի այն յատ-կութիւնները, որ յատկանշանական են ուշադիր մարդու մը:

ԱՆԱՊՐԹ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Մտացիլը նաև անախորժ սովորութիւնն ունի թեթև ուշադրութեամբ մը հետեւիլ խօսակցութեանը և ամէն վայրկեան կրկնել տալ ըսածները:

Հազադէպ է որ երկրորդ անգամ առաջինէն անելի լաւ լսէ, և իր դէմքին վրայ բացայայտ կե-րևայ անտարբերութիւնը, զոր մտքէն չանցնիր ծածկել:

Զարմանալի չէ ուրեմն որ լուրջ մարդիկ չեն ուզեր անուշադիր մարդոց հետ գործ ունենալ և կը նախընտրեն ղիմել այնպիսիներու, որոնց ուշադիր վերաբերմունքը ոչ միայն իրենց անձնասիրութիւնը կը զգէ, այլև ասպարհութեան և փութաշանու-թեան երաշխիք մըն է յանձնելիք գործերը գլուխ հանելու:

ԾՇՏԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Ուշադրութիւնը մեզ նաև հետու կը պահէ շատ մը անճշտապահութիւններէ և վիրաւորիչ սխալներէ,

որովհետեւ ատոնք կրնան ենթադրել տալ որ խնդրոյ առարկայ անձնատրութեան քիչ կարևորութիւն կուտանք:

Ինչքան հարստութիւններ ձախողած են՝ չպահւած ժամադրութեան մը հետեանքով:

Այն մարդը որու ուշադրութիւնը թոյլ է կամ աննշան, շատ քիչ կը մտահոգի յապաղումներու հետեանքներով. օրինաւոր կը համարի միշտ այդ յապաղումները. մոռցած է, կամ իրեն արգելք են եղած, կամ մտքէն չանցաւ որ... վերջապէս կ'ընէ ամէն տեսակ արդարացում, որոնցմէ հաճոյք կը զգայ, փոխանակ կորովի կամքով մը վճռելու ասուրի՝ իր պարտաւորութիւններու և ժամանակի ընթացքի համաձայն:

ՀԵՏԵՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Հարստութեան տիրանալու համար լաւ կ'իրար-կուած ուշադրութիւնը անհրաժեշտ է նաև՝ երբ կ'ուզւի հետեւութիւններ համել այն պարագաներէն կամ դէպքերէն, որոնց դերակատարներն ու վկաններն ենք:

Մէկը դէպք մը տարօրինակ ձեւով մը կը ներկայացնէ. նկատի ունենալով ամէն տեսակ մանրամասնութիւններ՝ որոնք չեն վրիպիր ուշադիր մարդու մը նկատողութենէն՝ մեզի կը մնայ որոշել թէ պէտք է ընդարձակենք կամ սահմանափակենք մեր յարաբերութիւնները, որ մեր փաստացի դատումին համաձայն, կրնան նպաստաւոր կամ աննպաստ ըլլալ:

ՄԱՐԴԸ ԽԱՒԱՐԻՆ ՄԷՋ

«Մարդ մը, կըսէ Ռեօհրլին, գիշեր ատեն մոլորած է դաշտի մը մէջ: Հուռն տկար լոյս մը կը նշմարէ: Արդեօք կա՞յ մըն է, շրջմուխկ կրա՞կ մը, տան մը լուսատուած պատուհանը, կառքի մը լապտերը:

«Մարդը չի գիտեր թէ ինչ է այդ լոյսը, բայց կ'ուզէ գիտնալ:

... «Կը դիտէ՝ լոյսը անշարժ է թէ ոչ. կը մեծնա՞յ թէ կը պզտիկնայ. հաստա՞տ է թէ երերում. աղմուկ մը, մարդկային ձայն մը, շան հաչոց մը, կառքի թաւալում մը ընկերակցա՞ծ է թէ ոչ... »

Դիւրին է հետեւցնել որ եթէ մարդը դիտող մէկն է, այս երևոյթներէն շուտ գաղափար պիտի կազմէ ինչ տեսակ լոյս ըլլալու մասին և իր ուշադրութեանը շնորհիւ համելիք հետեւութեանը համաձայն՝ պիտի կրնայ ինքնապաշտպանութեան կամ օգնութիւն կանչելու ծրագիր կազմել:

ՈՒՐԻՇՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Բայց բաւական չէ իր ուշադրութիւնը կեդրոնացնել գիտնալը: Պէտք է նաև ջանալ ուրիշներու մէջ ուշադրութիւն յարուցանել և արթուն պահել:

Ատոր ամենալաւ միջոցը հետաքրքրութիւն արթնցնելն է: Այդ հետաքրքրութիւնը, պարագային համեմատ, կրնայ յառաջ բերիլ յանկուցիչ ծանուցումներով կամ շահեկան հրատարակութիւններով, որ յիշեցնեն ինդրի միւթ առարկային մաս կազմող

բաները ու կամ մտածել տան մերկայացածին հետ համամասնութիւն ունեցող նիւթերու մասին :

Ընթերցողները որ այս շփոթութենէն կը խաբւին՝ քիչ անգամ կը բարկանան, և եթէ հասնելի չըլլայ իսկ այս խարկանքը, նորէն գոհ պէտք է ըլլալ, որովհետեւ ծանուցումի մը զխաւոր նպատակը կարդացելիս է :

ՄԻՕՐԻՆԱԿՈՒԹԻՒՆ ՊԷՏՔ ԶԷ

Բռնազբօսիկ տպաւորութիւններու չափազանցումը, ինչպէս անգոյն դէպքերու ոչ-կենդանի շարքը՝ կրնան միօրինակութեան պատճառ ըլլալ :

Անակնկալ դէպք մը համդարտութեան մէջ ուշադրութիւն առաջ կը բերէ, բայց երբ սրտայոյճ եղելութիւններու միջեւ տեղի ունեցայ, տպաւորութիւնը եթէ ոչ չնչիւն, գոնէ շատ թեթեւ կ'ըլլայ :

ՔԱՆԻ ՄԸ ԽՈՐՀՈՒՐԴ

Պէտք է զգուշանալ ուշադրութիւնը ծայրայեղ ձգտումի մը ենթարկելէ, որովհետեւ չափադանց հըրահրած հետաքրքրութենէ մը շուտ կը պաղի մարդ :

Յետոյ մտքերու վրայ լաւ ազդելու համար այս ուշադրութիւն գրաւելու միջոցները պէտք է գուրկ ըլլան արեւստէ և մերդաշնակութենէ :

Ամէն պարագայի մէջ զգուշանալու է գաղափարներու ըմկերակցութենէն, որ ընթերցողը յաճախ հետու կը տանի մեկնակէտէն և կ'ոչնչացնէ ուշադրութիւնը՝ ցրելով զայն :

ԿԱՐԵՒՈՐ Է ԱՄԷՆ ԲԱՆ

Հարստութիւն շինելու հետ կապ ունեցող ոչ մէկ գործ անկարևոր պէտք է նկատուի և վրիպի մեր ուշադրութենէն :

«Ինչ հոգ թէ տեսած գործդ անմշան է կամ կարևոր, ըսած է «Վաճառականի մը Խորհուրդները իր Որդիին» գրքին մէջ : Կատարած գործդ քեզի համար ուշադրութեամբ արժանի միակ բանն է աշխարհի մէջ : Գործերը ձէթի նման են. չեն խառնուիր ուրիշ բանի :»

ՀԷԼՎԷԹԻՈՒՍԻ ՄԷԿ ՄՏԱԾՈՒՄԸ

Հելվէթիուս այնքան մեծ յարգանք ունէր ուշադրութեան մասին, որ կը կարծէր թէ համահարը ուրիշ բան չէ՝ բայց եթէ երկարողի ուշադրութիւն մը :

Առանց այնքան հեռու երթալու՝ կրնանք ըսել ուրիշ փիլիսոփաներու հետ, թէ ուշադրութիւնը այնպիսի յատկութիւն մըն է որում ձեռք բերելը թամկակազիմ է շատ մը տեսակէտներով :

ՋԱՆՔ ԿՈՐՈՎԻ ՄԱՍԻՆ

Ահա թէ ինչու անոնք որ ուշադրութեամբ պակասն ունին պիտի ձգնին ձեռք բերել զայն՝ անհրաժեշտ կորովի ջանքերով, որովհետեւ այս առաքինութիւնը միայն կրնայ տալ այն ուժը որ թոյլատրէ կարգաւորել մտածումները՝ այնպէս որ մերկայամամ մեր կոչիմ և անհետաման երբ պէտք չունենանք իրենց :

Ան որ այս արդիւնքը ձեռք կը բերէ, յաջողութեամբ ապահով թեկմածու մըն է :



Թ. ԳԼՈՒԽ

Հ Ա Ճ Ե Լ Ի Ա Ր Տ Ա Ք Ի Ն

ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ՄԸ

Կոկիկ զգեստաւորումը ողորմութիւն մըն է ուրիշներում համար և միեւնոյն ատեն անծնական զոհացում մը:

Իր մերծաւորի նկատմամբ յարգանքի պակասութեան մէջ կը գտնուի այն մարդը, որուն արտաքինը խնամքի և մաքրութեան տեսակէտով թերի է:

Հասնելի արտաքին մը՝ զործերու մէջ յաջողութեան առաջին պայմանն է:

Անշուշտ ամէն մարդու տրւած չէ հմայիչ ֆիզիքականի մը տէր ըլլալ, բայց ամէն մարդ կրնայ քիչ մը ուշադրութեամբ և հաստատ կամքով վայելուց և հասնելի կերպարանք մը ունենալ, ինչ որ— ինչպէս ժողովուրդը կ'ըսէ— «Կը նախապատրաստեն ի նպաստ» անոր որ կը ներկայանայ:

ԱՐՏԱՔԻՆԸ

Ի հարկէ շատեր չեն կրնար — մանաւանդ անոնք որ հարստութեան դեռ մոր կը հետամտին — միշտ մոր մոր հագուստներ ունենալ, բայց ամենքը կրնան իրենց զգեստին խնամք տանելով եթէ անոնք

մոր ալ չըլլան, կոկիկ հագւած մարդու տպաւորութիւն թողուլ և հասնելի արտաքինով մը ներկայանալ:

ՊԱՐՁՈՒԹԻՒՆ

Ինչ որ ամէն բանէ առաջ կը փնտուի՝ պարզութիւնն է միացած կատարեալ վայելչութեամբ:

Նոյն իսկ արդիւտներու համար՝ երկար մազերու և լայն տափատներու շրջանը անցած է. ով որ կ'ուզէ ամուսն շահիլ և մշակել յարաբերութիւններ որ զինքը առաջ պիտի մղեն՝ պէտք է յարմարի իր շրջապատին և զգուշանայ ռամկամալէ:

Դիրքի տիրացած մարդիկ կրնան ինքզինքնուն թոյլ տալ տալօրինակութիւններ, որ ընդհանրապէս իրենց երիտասարդութեանէն մնացած են: Կը ժպտինք և, իրենց համբաւին պատճառով, ներողամտօրէն կը վերաբերինք այդ տարօրինակութեանը:

Բայց անոնք որ իրենց ապագան մոր պիտի շինեն, հոգածու ըլլալու են իրենց հագուստի կատարեալ վայելչութեամբ:

Ուրեմն անոնք որ լուրջ կ'ուզեն նկատուիլ՝ ըզգուշանալու են արտաոտց զգեստաւորումէ: Այսպէս, շատ երիտասարդներ՝ առանց ուզելու՝ փակած են իրենց առջեւ հարստութեան ճամբան:

ՃԱՇԱԿ

Մարդ կը վարանի կարելուր անծի մը ներկայացնել մէկը, որ անճաշակ հագւած է: Բնականապէս իր թողած առաջին տպաւորութիւնը գէշ կ'ըլ-

լայ, և յետոյ պիտի ստիպւի մարդ բուռն և ղըժ-
ւարիւմ պայքար մը մղել՝ այդ տպաւորութիւնը փո-
խելու համար:

Նոյնպէս չափազանց անախորժ է փողոց ելլել
մէկուն հետ, որուն հագուստը ամենուն ուշադրու-
թիւնը կը գրաւէ: Այդպիսի մէկը, եթէ հարկադրիչ
պատճառներ չունի, կարելի եղածին չափ պիտի
զգուշանայ դուրս ելլելէ, — դատապարտութիւն մը
որ իր գէշ ճաշակին կը պարտի:

ՊԱՐԱԳԱՅԻՆ ՅԱՐՄԱՐ ՀԱԳՈՒՍՏՆԵՐ

Շատ կարեւոր է պարագային յարմար հագելը
գիտնալը: Մարդ ինչքան ալ գործի սկիզբին աղքատ
ըլլայ՝ կրնայ տակաւ պարսպաններուն համապա-
տասխան հագուստներ ունենալ:

Վերջերս կը խօսէին երիտասարդի մը մասին,
որուն կարծես կը ժպտէր հարստութիւնը: Կարեւոր
տան մը մէջ իբր ամենշամ պաշտօնեայ մտած ու քիչ
ատենէն պետիւն ուշադրութիւնը գրաւած էր. և
կը կարծէր թէ փայլուն ապագայ մը ունի, ո-
րովհետեւ արագ յառաջացում մը զինքը բաժնած էր
իր տարիքի պաշտօնեաներու խումբէն:

Այդ վաճառատան տնօրէնին եղբայրը մեռաւ.
գլխաւոր պաշտօնեաներէն մէկ քանին նշանակեցան
թաղման հանդէսին ներկայ գտնելի. մեր երիտա-
սարդն ալ ատոնց մէջն էր:

Այդ օրը, եղանակը գեղեցիկ էր. երիտասարդը
կը մտածէր զիւր երթալ զւարճանալու. չէր ուզեր

այս ամակնկալ արձակուրդի օրը կորսնցնել, և տուն
դառնալով հագուստները փոխելու ծանծրոյթէն խու-
սափելու համար՝ եկած էր թաղումին ամառնային
կիրակնօրեայ հագուստներով:

Վայելչութեամբ այս թերացումը իր կորուստին
պատճառ եղաւ: Վաճառատան պետը չափազանց
վիրաւորած անտարբերութեամբ այս արարքէն՝ այդ
օրընէ դադրեցաւ ամոր վրայ լաւ աչքով մայելէ:
Խստութեամբ ենթարկելով, ամէն վայրկեան յամ-
դիմանութիւններ լսելով՝ խեղճ տղան վերջապէս
ստիպեցաւ թողուլ այդ վաճառատունը, ուր կը
յուսար ամենաբարձր պաշտօնի տիրանալ: Իր այդ
անպատշաճ վերաբերմունքին համարը պատճառ
եղաւ որ ուրիշ տեղեր ալ պաշտօն չկարենայ ստա-
նալ և ստիպեցաւ ծառայել իբրեւ ստորին պաշ-
տօնեայ՝ առանց յառաջանալու յոյսի, միայն իր օր-
ւան ապրուստին համար աշխատելով:

Հոգ տանելու ենք որ մեր ունեցած դիրքիւ պատ-
շաճ ըլլայ մեր արտաքինը:

Նկատի ունենալու ենք նաև տարիքը, որ կը թոյ-
լատրէ զամազան քմայքներ, և կամ կ'արգիլէ:

ԴԻՄԱԳԻԾԸ

Պր. Բոլ Ատան կը կարծէ՝ որ լաւ է արտաքինը
պատշաճեցնել դիմագծին: Խորհուրդ կու տայ մօրուք
թողուլ անոնց, որ պէտք ունին երկար ցոյց տալու
իրենց դէմքը, մասն անոնց՝ որոնց դէմքը շատ նի-
հար է: Մեծ զլուխ ունեցողները կարճ մօրուք պէտք
է թողուն, և այլն:

Կան նաև շեշտած անկանոնութեամբ դէմքեր, որ կրնան իրենց ինքնատիպութեամբ պատճառով հասելի դառնալ:

Համեստ զգուշաւորութեամբ երբեմն լաւ է ինքնայատուկ և սովորականէն զարտուղող դէմք մը նտեղծել, պայմանով որ գեղեցկագիտական և ճաշակի օրէնքներուն հակառակ չըլլայ:

ՇԱՐՓՈՒՉՆԻԸ

Նաև մեծապէս կարեւոր է խնամել իր շարժու- մայու, որ պէտք է համոզարտ ըլլայ՝ զերծ պոռոտու- թեանէ և երկչորութեանէ:

Պուտտոն տը լա Ռիվիէն կ'ըսէ. «Ձեր ներկայա- նայու եղանակը պէտք է կրէ ձեր ինքնայարգութեան, ինչպէս նաև ուրիշներու զաղափարներու և ճաշակի յարգանքին դրոշմը:

«Եթէ գուրկ էք այս վերջին յատկութեանէն, ջա- նայու էք անպատճառ ձեռք բերել, որովհետև ան պի- տի նպաստէ բարեկամներ ունենալու և վայելելու ձեր գործընկալ ընկերակիցներու յարգանքը, որոնք վերջապէս մարդ են՝ հակառակ արտաքին կոպտու- թեան: Եթէ միշտ նկատի ունենաք սա մտածումը՝ թէ

«Ես ձեզի հետ կը վարւիմ այնպէս, ինչպէս պիտի ուզէի որ դուք վարւիք ինձի հետ,» այն ատեն տիրացած պիտի ըլլաք այս անբան կարևոր և յարգելի յատ- կութեանը:»

ՆԱՅԻԱԾՆԱՅԻՆ

«Համոզարտ ու անկեղծ շարժումն ունենալ վար-

ժըւեցէք: Մարդոց մեծամասնութիւնը կը սիրէ ատ: Լուրջ եղիք՝ երբ կը խօսիք, ոչ միայն անոր համար որ այդպէսով մարդոց ուշադրութիւնը կը գրաւէք, այլև անոր համար որ ատիկա զօրաւոր օժանդակ մըն է որուն շնորհիւ ձեր թելադրութիւնները «ար- մատ կը բռնեն:»

ՁԵՌՔԻ ՍԵՂՄԵՏ

«Ձեռք սեղմեցէք ուժով և կորովի: Ոչ ոք կը սիրէ որ իր ձեռքը վարանոտ և թոյլ սեղմէք: Եթէ սովոր չէք, հիմակընէ իսկ վարժեցէք:

«Ամենում ձեռքը սեղմեցէք այնպէս, ինչպէս պիտի սեղմէիք ձեր սիրելի կնոջ հարուստ հօրը ձեռ- քը: Եւ երբ ձեռք կը սեղմէք՝ ուղղակի ձեր դիմացի- նին երեսին նայեցէք:

ՆԱՅԻԱԾՔԸ

«Ձեր գործի մասին կը խօսիք, լուրջ և վճոա- կան եղիք, և ջանացէք ձեր դիմացինին ուշադրու- թիւնը գրաւել:

«Եթէ խնդրանք մը ունիք, ներկայացուցէք զայն յստակօրէն և արժանապէս, ձեր աչքերը ուղղած խօսակցի աչքերուն և ներքնապէս շփուով որ ձեր խնդրանքին գոհացում տայ:

«Ըրէք ինչ որ կրնաք, թող չտալու համար որ ձեր խօսակիցը՝ այս վճոական վայրկեաններուն՝ ու- ըրիշ կողմ նայի:»

Նայածքին անկեղծութիւնը՝ անմեղ հոգիի մէկ նշանն է, և ատոր համար է որ միշտ կը գնահատուի:

Անիկա յատուկ է արդարամիտ և գեղեցիկ յան-
գքնութիւններու ընդունակ մարդոց: Վախկոտները
երբեք չեն կրնար այդ նայածքը ունենալ:

Երկչոտութիւնը որ յաճախ չափազանցած յանձ-
նապաստանութիւն է՝ վնասակար է միշտ ամոր որ
հարստանալ կը ձգտի:

ՀԱՄԵՍՏ ՄԻ ԸՂԱՔ

Համեստութիւնը նաև առաւելութիւն մը չէ. քիչ
անգամ անկեղծ է. ան քող մըն է որուն ետև իր
ստորադասութիւնը խոստովանիլ չուզող անկարողու-
թիւնը կը թաքնւի:

Համեստութիւնն երբ անկեղծ է՝ մորէն ցաւալի է,
որովհետև գործերու աշխարհը կը բացւի միայն ա-
նոնց, որ զայն կը դիմաւորեն խրոխտանքով:

Երկչոտութեան զրեթէ միշտ ուրիշ թերութիւն
մը կը միանայ, — ծախսերութիւնը:

Երկչոտ մէկը չի կրնար իրմով զբաղեցնել ու-
րիշները, և եթէ փորձ մը ըմէ այդ մասին՝ կընէ այն-
պիսի վախով մը որ չի յաջողիր համոզել զայն, որ-
մէ կախում ունի իր խնդիրը:

ՄԵԾԽՕՍԻԿ ՄԻ ԸՂԱՔ

Մեծխօսիկութիւնն ալ՝ միշտ հակառակ պատ-
ճառներով՝ միևնոյն բացասական արդիւնքներուն
կ'առաջնորդէ մարդ:

Քիչ համակրանք կը վայելեն լիրբերը, որոնք
յանդուզներու դասին չեն պատկանիր, որովհետև

զուրկ են անոնք այն յատկութիւններէն որ հիմն են
ամվեհերութեամբ:

Անոնք որ բարձր և չափազանց սուր շեշտով կը
խօսին՝ միշտ աւելի դժւարութեամբ կը յաջողին ու-
շադրութիւն գրաւել, քան թէ անոնք որ սակաւ և
շատ յստակ կը խօսին, առանց իրենց ձայնը բարձ-
րացնելու և աղմկելու:

Ջանացէք նաև, ինչքան կարելի է, շատ վայե-
լուչ ձևով մը խօսիլ: Զգուշացէք գոեհիկ դարձածք-
ներէ և աշխատեցէք ձեր մտածումները քիչ բառերով
արտայայտել:

Առաջին խօսքով իսկ՝ ուշադրութիւն արթնցնել
գիտնալը մեծ արևստ մըն է, և բոլոր այն երիտա-
սարդները, որ հարստութեան տիրանալու փառասի-
քութիւնն ունին, պէտք է այս մասին վարժութիւններ
ընեն:

ԱՆՁԻ ԽՆԱՄՔ

Երբ մէկը մոր ածիլած է, ձեռքերը, եղունգները
իմչպէս և հագուստները շատ մաքուր են, կօշիկները
լաւ ներկած, կրնայ ամէն տեղ ներկայանալ և ոչ
մէկ տեղ խորթ չէ ինք:

Պչրամք չէ աս, այլ պարզ պարտականութիւն
մը որ կատարելու ենք մենք մեզի և ուրիշներուն
համդէպ:

Անհաճոյ է միշտ մէկուն ձեռքը սեղմել, եթէ այդ
ձեռքը կասկածելի մաքրութիւն ունի և եղունգները
սև սուզի մէջ են, որքան ալ այդ անձի համար

բարեացակամութիւն և նոյն իսկ սէր ունենայ մարդ։
Շատ անգամ այս պատճառով քանդուած են
բարեկամութիւններ, որ կրնային հզօրապէս օգնել
յաջողութեան։

ՄԱՋԵՐԸ

Պէտք է խոսափիլ երկար մագեր պահելէ, որոնք
մանրակրկիտ խնամքի կը կարօտին և հազուատներու
օժիկները փոխել կը պարտադրեն։

ՄՕՐՈՒՔԸ

Միևնոյն պատճառներով՝ այն անձը որ յաջո-
ղութեան կը հետամտի և այս բոլոր մանրամասնու-
թիւնները պէտք է նկատի առնէ՝ պիտի զգուշամայ
երկար մօրուք կրելէ, որուն անթերի խնամքը պատ-
ճառ պիտի ըլլայ ծախքերու և ժամամակի կորուստի։

Բնականաբար այս բոլոր խօրհուրդները յաջո-
ղածներուն համար չեն։ Այս զրքին մէջ, ուր կը
խօսի հարստութիւն ձեռք բերելու միջոցներու մա-
սին, անհրաժեշտ է յաջողութեան թեկնածուներուն ու-
շադրութեանը առարկայ ընել բազմաթիւ մախգու-
շութիւններ, որոնց ամբողջութիւնը կարենոր ուժ մը
կը կազմէ՝ լարած պահելու համար կամքը, որ յա-
ջողութեան բանալին է։

ԱԿՌԱՆԵՐԸ

Ամէն մարդ չի կրնար հպարտ ըլլալ անթերի
ակումներ ունենալուն։ Բայց շատ պարագաներու

մէջ անհրաժեշտ է զոհողութիւններ ընել՝ զանոնք
խնամելու համար։

Գէշ ակումներուն տեսքը անհասոյ է միշտ, իսկ
ամոնց բացակայութիւնը յաճախ այնպէս մը պատ-
ճառ կըլլայ թերի արտասանութեան, որ այդպիսի
մէկուն հետ խօսակցութիւնը երբեմն կը դառնայ
ձանձորալի։

Ամէն պարագայի մէջ, մեծ պակասութիւն մըն է
գործ մը ներկայացողի մը համար՝ զայն վայել
կերպով չկրնալ ներկայացնելը։

ԳԻՐԸ

Մարդուս գիրը կրնայ ըլլալ աւելի կամ պակաս
դասական, բայց շանալու է որ ան կատարելապէս
ընթեռնելի ըլլայ։

Երբ մամակ մը դժւարընթեռնելի է և ուղղակի
շահեկանութիւն մը չի ներկայացներ, թիչ շատ եր-
կար ճիգէ մը ետքը՝ մարդ զայն կողովը կը մետէ։
Ան որ կ'ուզէ իր մամակները կարդացնին՝ պէտք է
աշխատի խնամել իր գիրը։

ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ

Հասնելի արտաքինի համար առողջութիւնը գե-
րակշիռ դեր մը կը կատարէ։

Առարկւի թերես թէ ամենքը չեն կրնար առողջ
ըլլալ, մինչև իսկ ամբողջ որ շատ դրամ պիտի ծախ-
սէին ատոր համար։

Այդ միտքը բոլորովին ճիշտ չէ. որովհետև եթէ

առողջութիւնը հնչուն դրամով կարելի չէ գնել, գէթ կարելի է ձեռք ձգել զայն և պահպանել՝ բանաւոր պահեցողութեան հետևելով և խոյս տալով չափազանցութիւններէ, որոնք միշտ խանգարում առաջ կը բերեն կազմի մէջ:

Օրինակի համար, չափազանց կարմրում դէմքով ամօճերու առողջութեան համար լաւագոյն է ճերմակ միսերու և բանջարեղէններու գործածումը:

Վնասակար է շատ ուշ պահելի գիշերները, նոյնիսկ երբ աշխատութիւնը կը հարկադրէ:

Առաւօտեան աշխատութիւնը անհամեմատ աւելի արդիւնաւոր է քան երեկոյեանը, որովհետև, երեկոյնի, միտքը դժւարութեամբ կ'ամփոփւի զինքը յուզող օրւան դէպքերէն, ու մարմինը չափազանց քիչ տրամադիր է օրւան յոգնութիւններէն ետքը, քան թէ առաւօտուն՝ հանգստացուցիչ գիշերէ մը յետոյ:

ԶԱՓԱՒՈՐՈՒԹԻՒՆ

Առողջութեան պահպանման պայմաններէն մէկն ալ չափաւորութիւնն է:

Միլիառատէր Գարնէկի, որուն համար յաջողութիւնը գաղտնիք չունի, կըսէ. «Ճէնթլմէն եղիք այնքան, որ երբեք զիմետուն չմտնէք:»

Եւ կ'աւելցնէ սա խօսքը, որու վրայ կ'արժէ որ շատ մը երիտասարդներ խորհրդածէին.

«Մրճատամ մէջ կարգադրած գործերը երբեք լուրջ չեն կրնար ըլլալ:»

Ժ. ԲԱՅՕԻ ՍԿԶՐՈՒՆՔՆԵՐԸ

Ժ. Բայօ, նշանաւոր դաստիարակը, սա սկզբունքները կը յայտնէ՝ իր «Կամքի Դաստիարակութիւն» գրքին մէջ.

«Խնքզինքին յաղթելու յաջողութեան առաջին պայմանն է՝ յայտնի բացատրութեան մը համաձայն՝ «լաւ ամասուն մը ըլլալը»:

«Հոգեկան խանդավառութիւնը գրեթէ միշտ կը հանդիպի լուսաշող այն վայրկեաններուն, երբ մարմինը մերդաշմակած գործիքի մը պէս իր պաշտօնը կը կատարէ, առանց սխալ նօթի, ամվթար պահելով ներքին զիտակցութիւնը:

«Քաջառողջութեան այս վայրկեաններուն՝ մեր կամքը զօրեղ է և մեր ուշադրութիւնն ալ կրնայ սեծապէս լարելի: Ընդհակառակը, երբ տկար և թոյլ ենք, կըզգանք ծանրութիւնը շղթաներուն որ միտքը մարմնին կը կապեն: Կամքին պարտութիւնը յաճախ բնախօսական հանգամանք ունեցող հիւանդութիւններու պատճառով է:

«Այս մկատողութիւններուն աւելցուցէք սա երեւոյթը որ բնական վարձատրութիւնը ամէն աշխատանքի որոնց կը մկիրենք մեր ուժերը առանց զանոնք սպառելու՝ հանգստաւտոութեան, ուրախութեան զգացում մըն է որ բաւական երկար կը տեւէ:»

Ու կ'աւելցնէ.

«Առողջութիւնը այն թւանշանն է որ կեանքի

զէրօններում առջև դրելով՝ անոնց արժէք կուտայ:»

Հարկ կայ ըսել նաև որ առողջութիւնը իր հետ կը բերէ որոշ զւարթութիւն մը, որ գեղեցկութեան պակասը լրացնելով մեծապէս կը մպաստէ առաջ բերելու հաճելի արտաքին տեսք մը, որ այնքան ամհրաժեշտ է անոր որ յաջողիլ կ'ուզէ:



Ժ. ԳԼՈՒԽ

ԶԻԱՐԹԱՄՏՈՒԹԻՒՆ

ՄԵՐՉԱՒՈՐ ԱԶԳԱԿԱՆ ՄԸ

Զւարթամտութիւնը մերձաւոր ազգակամն է այն երկու բաներում, որոնք մեզ երջանիկ կ'ըմեն,— յոյսիւն և հաւատքիւն:

Շատ յանախ կը շփոթեն զւարթամտութիւնը զւարթութեան հետ, թէև քիչ նմանութիւն կայ այս երկու զգացումներում միջև:

ԶՈՒԳԱԿՇԻՌ ՄԸ

Զւարթութիւնը անցողական վիճակ մըն է որ ընդհանրապէս կըստեղծւի խուսափուկ պատճառէ մը: Պատճառիւն հետ երևան կուգայ և կը դադրի, երբ պատճառը կ'անհետանայ կամ երբ իր տևումը տպաւորութեան ուժգնութիւնը կը տկարացնէ:

Զւարթամտութիւնը քմահաճօրէն չի ծնիր և չանհետանար երբեք: Այնպիսի վիճակ մըն է որ կը կրենք և կըզգամք մեր բոլոր սրտնեղութիւններու ինչպէս և բոլոր ուրախ վայրկեաններու մէջ:

Զւարթամտութիւնը գաղտնիքն է որով մարդ կը հանդուրժէ իր ցաւերը՝ առանց չափազանցելու զանոնք և կուտայ երջանկութեան իր ամբողջ լիութեամբ:

Թիւմը, առանց երկիւղներով կամ զանազան ցնորակամ ըմբռնումներով խանգարելու:

ԽՆԴՈՒՄԵՐԵՍ ԸԼԼԱԼ ԳԷՇ ԺԱՄԵՐՈՒ ՄԷՋ

Ժողովուրդը այս յատկութիւնը որակելու համար կը գործածէ հետեւեալ միամիտ և ուղիղ բացատրութիւնը «խնդումներես ըլլալ գէշ ժամերու մէջ:»

Արդարև զուարթամտութիւնը դէպքի մը մեզի պատճառած տհաճութիւնը սամծելու արևստն է: Նկատի առէք որ շատ յանախ այս դէպքը յոռետես խորհրդածութիւններով կը խողորմայ և մեծ մասով մեր մտքին մէջ է միայն որ ծանրակշիռ համեմատութիւններ կը ստանայ, և ամոր կարևորութիւնը այն չափովն է որ իրեն կ'ընծայենք:

ՄԵՆԵԿԱՅԻ ՄԷԿ ՄՏԱԾՈՒՄԸ

«Ցաւը, կ'ըսէ Սենեկա փիլիսոփան, թեթև է, երբ կարծիքը չի չափազանցեր զայն: Մեր մտածումովն է որ թեթև կամ ծանր կը դառնայ ան: Մարդ դժբաղդ է այն չափով, ինչ չափով որ կ'ուզէ ըլլալ:»

Իսկապէս երբ սառնօրէն մտածէք, պիտի գաք այն եզրակացութեան՝ որ մեղութեան մը պատճառած վիշտը ուրիշ է, և այն վիշտը որ կ'ունենաք այս առիթով ուրիշ է, և անա՛ ուրեմն ձեր ցաւը կը կենսապատկւած:

Եթէ ընդհակառակը, բաւական ինքնիշխանութիւն ունիք ձեր ամօին վրայ և կրնաք ամվրդով դիմաւորել այդ մեղութիւնը՝ շատ պիտի զարմանաք հաս-

տատելով որ ձեր կարծածէն անհամեմատ մազ կակծեցուցիչ էր ձեր ցաւը:

ԴԺԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՐԹԵԼ

Ջարթամիտ մէկը ձերքն ունի կեանքի դժարութիւններուն մեծ մասը հարթել:

Ընդհանրացած սխալ մըն է կարծել որ զարթամտութիւնը երջանկութեան մշան է: Կան շատեր որ արդարացի պատճառներ ունին իրենց վիճակէն դժգոհելու, բայց սակայն մեղութեան ատեն կը պահեն իրենց համոզարտութիւնը և զարթամտութիւնը, մինչ ուրիշներ պիտի շարէին:

Բայց զարթամիտ մարդիկ մախ կը ջանան ինքզինքնին համոզել և կը հաւատան յետոյ որ բարիք ծնելու է այն մեղութեանէն որմէ չեն կրնար խուսափիլ: Եւ գրեթէ միշտ կը պատահի որ շարունակ այդ լաւ կողմը հետապնդելով՝ վերջ ի վերջոյ կը գտնենք զայն և գոհ կ'ըլլանք որ աղէտէն երջանկաւէտ այս միջադէպը առաջ եկաւ:

Գործերու մէջ է մանաւանդ որ զարթամտութիւնը թանկագին է: Նախ սա առաւելութեան համար՝ որ զարթամտութիւնը հեռու կը պահէ մեզ զայրոյթի արտայայտութիւններէ, որոնք երբեմն մեծ վնասներ կրնան պատճառել, երբ գործով արտայայտուին. որովհետև անհամբերութեամբ և բարկութեամբ ձեռնարկած գործերը հազարիպօրէն արդիւնաբեր կ'ըլլան ապագային: Միմչդեռ ամ որ գիտէ զսպել իր մեղարտութիւնը, փոխանակ քէն ըն-

լու այդ դիպածներուն — ինչ որ բանի մը չի ծառայեր — ամոնց հետ կը վերաբերի փոխարինութեան ակնկալութեան յոյսով:

ԳԺԲԱՂԴՈՒԹԵՆՆ ԲԱՐԻՔ ԿԸ ԾՆԻ

Հիմ առածը որ կըսէ՝ թէ «Գժքաղղութեան բարիք կը ծնի» իմաստութեան դրոշմը կը կրէ և փրկակարար դաս մը կը բովանդակէ ամոնց համար որ կ'ուզեն բարեմիտ ըլլալ:

Հագագէտ է որ գժքաղղութեան մը չծնի պարագայ մը, որ առաջ չպիտի գար առանց այդ դժբաղղութեան, և որ կու գայ մեղմացնել ցաւալի հետեւանքները՝ ստեղծելով ուրիշ բարերար պայմաններ:

ՕՐԻՆԱԿ

Պր. Տ... երկաթուղիով ճամբորդութիւն մը պիտի ընէ՝ մեծապէս շահաւէտ երեցող գործի մը համար: Արգելք մը պատճառ կ'ըլլայ որ, հակառակ իր կամուխ հասնելու ջանքերուն, ուշանայ:

Այդ գործը ամուրդով կարգադրելուն՝ Պր. Տ...ի համար անդառնալի կերպով կորսած է, և ան մինչեւ իրիկուն շատ ցաւ կը զգայ, երբ յամկարծ թերթէն կը տեղեկանայ որ բաղխում մը ունեցած է այն կառախումբը՝ որուն հասնելու ուշացած էր, և թէ ճամբորդներուն մեծ մասը վիրաւորած կամ մեռած են:

Եթէ Պր. Տ... բարեմիտ մէկն է՝ գոհ պիտի մնայ այդ յապաղումէն, որ այնքան անիծեց, և եթէ խե-

լացի է, պիտի վճռէ չվշտանալ այլևս առաջիկային ունենալիք տաղտուկներուն համար, խորհելով որ ամոնք մեծ բարիքի աղբիւր մը կրնան դառնալ:

Պր. ՊՕՆԻ ՄԷԿ ՃԱՌԸ

«Ձալթամտութիւնը, կ'ըսէ Պր. Համրի Պօմ՝ շատ հետաքրքիր ճառի մը մէջ, կեանքը մեզի ընդունել կու տայ այնպէս, ինչպէս որ է, անխոժոռ, և՛ կամքի և խորհրդածութեան ճիգով՝ ժպտադէմ լաւ ինչպէս և գէշ օրերու մէջ:

«Որովհետեւ եղած է օր մը, միակ օր մը, երբ պէտք ունեցած չըլլաք այդ ճիգը կատարելու դուք ձեր վրայ. միթէ ամէն բան ձեր ուզածին պէս կ'ըլլայ:

«Երբեմն, պարագաները ձախող կ'երթան. դուրս ելլել կ'ուզէք և ահա ցաւալի միջադէպ մը արգելք կ'ըլլայ, և կամ կը սկսի ամծրեւել...

«Բայց յաճախ աւելի ծանրակշիռ տաղտուկներ կը պատահին. պաշտօնի մը հետամուտ էք, և գիտէք որ միակ արժանաւորն էք զայն ստանձնելու համար, և սակայն ուրիշ մրցակից մըն է որ այդ պաշտօնը ձեռք կ'անցնէ:»

Այս պարագային՝ երկու բան կայ ընելիք.

«Կամ պոռալ, յամղիմանել, փոթորկել և, պարագաներուն համեմատ, ամբաստանել ճակատագիրը, մարդիկ ու աստուածները, ինչպէս սովոր են ընել ամճարակները և բարկացոտները:

«Եւ կամ հետևիլ իմաստուններուն, որոնք կը

համարեն այս բոլոր աղմուկը գէշ ճաշակի արդիւնք և այդ զայրոյթը՝ յիմարական, և որոնք կը համարուին կերպիւմ ու կը ջանան հանդարտօրէն հանդուրժել՝ ինչ որ չեն կրնար արգիլել:

ՅԱԶՈՂՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԼԻՆ

Որովհետև զւարթամտութիւնը անպատճառ համակրանք կը գրաւէ, այս յատկութեան տէր անձը ուրիշներէ հազար անգամ արեւելի յաջողման հաւանականութիւն ունի: Մարդ կը մղւի գործառնութիւններ ունենալ արեւելի այն անձերուն հետ՝ որոնց ժպտուն սիրալիրութիւնը զինքը կը գրաւէ, քան թէ այն անձերուն՝ որոնց խոժոռ դէմքը գուշակել կու տայ ապագայ բաղխումներ և անախորժութիւններ:

Զւարթամտութիւնը եղած է յաճախ բանալին յաջողութեան մը, զոր հասարակութիւնը չի կրնար բացատրել:

ՄՕՆԹԷՆՅՈՒ ՄՏԱԾՈՒՄԸ

Մօնթէյը ըսած է. «Իմաստութեան ամենէն բացայայտ նշանը տեւական ուրախութիւնն է:»

Ուրեմն պէտք չէ զարմանալ՝ տեսնելով որ զւարթամիտ անձերը կը հրապուրեն միշտ:

ԿԱՏԱԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Մեծ սխալ մը պիտի ըլլար շփոթել զւարթամտութիւնը արտագեղ այն զւարթութեան հետ, որմէ կատակարանութիւնը կը ծնի:

Վտանգ մըն է որմէ անպատճառ խուսափիլ

պիտի ջանայ ան որ յաջողիլ կ'ուզէ, որովհետև այդ կատակարանութիւնը՝ ինչքան ալ անմեղ ըլլայ՝ կրնայ գէշ մեկնել: Յաճախ լուրջ գծութիւններ ծագած են պզտիկ անմեղ նկատած կատակէ մը:

Ժամանակին Իզապէն նկարչին ըրած են այսպիսի կատակ մը, որուն պատմութիւնը կը գտնենք F. G. M.ի «Manuel» զրթին մէջ:

ԿՈՒԹՈՒ ԵՒ ԻԶԱԹԷ

«Երևութապէս շատ անմեղ կատակ մը պատճառ եղաւ որ Իզապէն նկարչիւն և Կոնթոնի նշանաւոր երաժշտագէտը մշտապէս իրարու հետ գծուին:

«Կոնթոնի ջերմ հիւացող մըն էր սոխակի երգին: Օր մը երբ Իզապէն տունը կ'ընթեր. այս վերջինը իրեն ըսաւ. «Ահաւասիկ մտաբաղբաջ մը (paté, սիրելի Կոնթոնի, որ մասնաւորապէս ձեզի համար պատրաստած է: Համը տեսէք և ըսէք թէ ինչպէս կը գտնէք:»

«Կոնթոնի երկու անգամ ճաշակեց մտաբաղբաջը իբրև հասկցող, և յայտարարեց որ երբեք այդքան փափկահամ բան մը կերած չէ:

— «Պէտք էր որ այդպէս համեղ ըլլար, ըսաւ Իզապէն. սոխակը բաղբաջ է:»

«Կոնթոնի տժգունեցաւ, ելաւ տեղէն, զլխարկն առաւ ու մեկնեցաւ և ալ երբեք ոտք չկոխեց բարեկամին տունը:»

Երաժշտագէտին ծայրայեղ ոխակալութիւնը մեղադրելով հանդերձ՝ պէտք է ընդունիլ որ նշանաւոր

մանրանկարիչը կատակի սահմաններէն անդին ան-
ցած էր վիրաւորելով իր բարեկամին քնքուշ զգա-
ցումները՝ անոր հրամցնելով, առանց տեղեկացնելու,
իր սիրական թուղուններու նախճիրիւն արդիւնքը:

Ճշմարիտ զւարթամտութիւնը իմաստութեան հետ
անհաշտ չէ և, ընդհակառակը, խորհրդածութիւնը իրեն
հասնելի պէտք է ըլլայ:

Խորհիլ գիտնալու է՝ յաւագոյն օգուտները ձեռք
բերելու համար:

Ան որ խորհրդածել չի գիտեր՝ երբեք չպիտի
ճանչնայ ամենափոքրիկ դէպքերէն երջանիկ հետե-
ւանքներ հանելու ուրախութիւնը, չպիտի ճանչնայ
անբաղդութեան յաղթանակելու հասցոյքը ու իր կեան-
քը պիտի անցնէ որսորդիւն պէս, որ, ինչպէս պատմած է
գերմանական առակին մէջ, կը հետապնդէ որս մը,
զոր երբեք չպիտի կրնայ բռնել:

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՌԱՅ ՄԸ

Ատենով կ'ապրէր մարդ մը, կ'ըսէ Տևտոնեան
հին հէքեաթ մը, որ ամենատարօրէինակ որսորդի մը
համբաւը կը վայելէր: Արշալոյսին որսի կը սեկնէր
և արևամուտին կը վերադառնար:

Մակայն չէ եղած որ մէկը անոր ոլս մը տուն
բերելը տեսած. ըլլայ: Մինչդեռ միւս որսորդները
աւարներով ծանրաբեռնած տուն կուգային, ինք
հետզհետէ աւելի մոայլ դէմք մը կ'առնէր և ձեռք չէր
դպցնէր երկչոտ նապաստակներուն, վայրենի այժ-

եամներուն և վեհաշուք փասեաներուն, որոնք իր
շուրջը կը խայտային:

Իր փնտրածը հազագիւտ որս մըն էր: Ան տե-
ղացի ձերունիներէն իմացած էր՝ որ ատեն ատեն,
իրիկունները, երբ վերջալոյսը իր մոխիրները կը
ցամէր դաշտերուն վրայ, սպիտակ եղմիկ մը կու գայ
ինքզինքը դիտելու անտառին շուրերուն մէջ: Այդ
բանը լսելէն ի վեր՝ արհամարհած էր իր մօտէն անց-
նող բոլոր որսերը, և վճռած էր իր կեանքը նւիրել
այդ եզակի կենդանիի հետապնդման:

Աշունները յաջորդեցին ամառներուն, ծմեռները
որ այնքան անգամներ ծիւնած էին անտառներուն
վրայ՝ ճերմկուցին մաս գլուխը ձերունի որսորդին,
որ, նազ արագտոն բայց միշտ յամառ, կը շարու-
նակէր իր հետապնդումը:

Արդիւնքը միշտ նոյնն էր, և մեր որսորդը ամէն
օր տուն կը դառնար աւելի մոայլ ու աւելի յու-
սախար:

Հիմա այլևս դժար կը քալէր, իր ձեր սրունք-
ներուն համար՝ ամենակարճ ճամբան շատ հրկար
կը թւէր, և երբեմն քունը կուգար նշանառութեան
թաքստոցին մէջ:

Ճիշտ է որ ատեն ատեն ճերմկուտի մագերով
մեծ եղմիկ մը իր մօտէն անցած էր, բայց ձերունի
որսորդը գետին ձգած էր հրացանը՝ նկատելով որ
անոր կողերուն վրայ շէկ երանգներ կային. ան չէր
չքնաղ սպիտակ եղմիկը, զոր կը հետապնդէր:

Իրիկուն մը երբ այդ յուսախաբուժեան ենթարկւած էր և տխրօրէն կը ղիտէր տժգոյն եղնիկին փախուստը՝ լսեց նետի մը սոււոցը: Կենդանին գետին ինկաւ և նշան առնող որսորդը թաքստոցէն դուրս նետեցաւ՝ ուրախութեան ճիչեր արձակելով:

Ծերունի որսորդը անտարբեր աչքով մը կը ղիտէր, երբ յանկարծ՝ ահաւոր յուզման մը ենթակայ՝ դողդոջել սկսաւ: Արևը անհետացած էր ու մեծ եղնիկը, այլևս ազատ ամոր ճառագայթներէն՝ որ շէկ կը ներկէին իր կողերը, երեցաւ անբժօրէն սպիտակ: «Սպիտակ եղնիկն էր ան:»

Այդ իրիկունէն ի վեր զուր ամէն օր եկաւ եղնիկին երեցած տեղը, որնէ եղնիկ չերեցաւ այլևս, և ծեր որսորդը մեռաւ՝ ցաւելով որ չէր նմանած իր դրացիին, որ զոհանալով պատահական որնէ որսով՝ վերջապէս հանդիպած էր առասպելական կենդանիին գոր ինքը շատ անգամներ տեսած ու արհամարհած էր՝ իր անողոր մոլեկանութեան մէջ:

ԱՅՍ ԱՌԱԿԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆԸ

Այս առակը օրինակ մըն է որու վրայ պէտք է խորհրդածեն անոնք որ զարթամիտ չեն:

Իրենց ծայրայեղ պահանջկոտութեամբ կ'արհամարհեն անցաւոր բոլոր պզտիկ ուրախութիւնները և իրենց կեանքը կը նւիրեն հետապնդելու երջանկութիւն մը որու մասին այնպիսի պատկեր մը կը շինեն՝ որ եթէ պատահին իսկ՝ չսպիտի ճանչնան:

Ան որ իր անձնական արժանիքներու շնորհիւ հարստութեան հասնել կ'ուզէ զարթամտութեան մէկ ցայտուն առաւելութեամբ՝ պիտի զգուշանայ ուրիշները հաղորդակից ընել իր տաղտուկներուն:

Քիչեր կան իրենց ամօին տէր, որ ընդունին թէ անոնք որ իրենց դառնութիւններուն անմասն են՝ պէտք չէ դատապարտելն կրել անոնց հետևանքները:

Բաւական ընդհանրացած սովորութիւն մըն է, ընդհակառակը, ուրիշներու վրայ թափել մեր բարկութենէն առաջ եկած դժգոհութիւնը:

Ցաւալի է այդ սովորութիւնը ստորադասներու վերաբերմամբ. որովհետև անարդարութիւն առաջ կը բերէ միշտ. պետին հեղինակութիւնը կը պզտիկնայ, երբ առիթ կուտայ որ իր ստորադասները իրաւունք ունենան իր արարքները քննադատելու:

Մեծերու հանդէպ այդ սովորութիւնը աւելի ևս դատապարտելի է, որովհետև առաջացման ցանկէն կը ջնջւին քրթմնջող, խեռ այն պաշտօնեաները որ չեն զիտեր համակրանք շահիլ և կ'ապստամբին՝ երբ պէտք է սիրալիւրօրէն հնազանդիլ:

ԿԵԱՆՔԻ ԴԺԻԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ

Անշուշտ զարթամտութենէն աւելի փայլուն արժանիքներ կան, բայց անոնցմէ ոչ մէկը այնքան օգտակար է մէկու մը համար որ կեանքի դժարութիւններուն դէմ կը մաքաւի և հարստութեան կը ձգտի: Ամէն բանէ զոհացուցիչ հետևանքներ կը հանէ

մարդ, երբ անկողմնակալօրէն կը դատէ մարդերն ու
լրերը: Ջւարթամտութիւնը զաղտնիքն է համդար-
տութեան՝ որ այնքան անհրաժեշտ է մեծ ձեռնարկ-
ներու համար: Վկայականն է ան հաստատակամու-
թեան, որուն վարժութիւնը մտածման հորիզոնները
կընդլայնէ և կը տանի մարդ երջանկութեան այն
ձևին որ ներդաշնակութիւնն է:



ԳԼՈՒԽ ԺԱ.

Բ Ա Ր Ե Կ Ի Թ Ո Ւ Թ Ի Ի Ն

ՇՂԹԱՅ ՄԸ

Այս յատկութիւնը ևս կարելի է երկրորդական
համարել:

Հարստութեան հասնելու համար անհրաժեշտ
յատկութիւններու շղթային մէջ՝ բարեկրթութիւնը
շատ ամուր և շատ կարևոր օղակ մըն է:

Շատեր ըսեն թերևս թէ այդ յատկութիւնը ար-
ժանիքը չէ եղած ամենց որոնց փայլուն հարստութիւնը
մեզի օրինակ պիտի համդիսանայ և թէ ամենուն
յայտնի է որ ոսկիի արքաներու շատերուն անծանօթ
է ամ:

ՊԱՏԱՍԴԱՆ

Այս առարկութիւնը՝ իմ կարծիքովս՝ ուղիղ չէ
յսնոր համար որ չենք կրնար բաղդատութեան դնել
շատ տարիներ առաջ կիրարկած պայքարի բռնի
միջոցները մեր ժամանակեան կորովի բայց քաղա-
քավարի միջոցներուն հետ:

Յետոյ ակնարկեալ ամբարտաւան միլիառա-
տէրերը չեն եղած միշտ այն մարդերը, որոնց առջև
շատերը կ'երկրպագեն: Անոնք ևս դժար սկզբնաւո-
րութիւն ունեցած են, թէև պատմութիւնը ամենց խը-

նույնպիսի կեանքէն միայն հերոսական ժամանակները մեզի կը ներկայացնէ, բայց բնականաբար անոնք ունեցած են նաև իրենց խոնարհութեան շրջանները:

Այդպէս չե՞ն եղած միթէ այն միլիտատները, որոնք լրագիր ծախելով գործի սկսած են:

Նաև ոսկիի սա իշխանը՝ որ իր գործատիրոջ գրասենեակը աւելնով սկսած է՝ պիտի կրնա՞ր միթէ նոյնիսկ պաշտօնեայ ըլլալ, եթէ չմեղմացնէր իր խիստ բնութիւնը:

Վերջապէս նկատի պիտի առնենք որ այս առասպելային հարստութիւններու սկզբնաւորութենէն ի վեր՝ մեծ յառաջդիմութիւններ կատարած են. ֆրանսական դաստիարակութիւնը ամէն կողմ տարածւած է, և քարեկրթութիւնը մտած է ծրագրին մէջ շատերու, որ նախապէս անծանօթ էին անոր:

ԲԱՐՆԿՐԹՈՒԹԻՒՆՆԸ

Բարեկրթութիւնը խառնուրդ մըն է քաղցրութեան հաճոյակատարութեան, ներողամտութեան, քաղաքավարութեան և ուրիշ յատկութիւններու որ կը դիւրնցնեն անձէ անձ յարաբերութիւնները:

Ազմկալից առաքինութիւններէն չէ ան որոնք հիացում կը հարկադրեն. բայց շատ ներդաշնակ հետևանքն է բոլոր շնորհալի յատկութիւններու, որոնք, կեանքի հրապոյրը կը կազմեն:

Բարեկրթութիւնը ուրիշները չվիրաւորելու և համակրանքներ արթնցնելու արեւստն է:

Բարեկրթութիւնը կ'արտայայտի հազարաւոր

ձևերով, որոնց գլխաւորները պիտի ջանանք նկարագրել անոնք որ կեանքը ժպտուն կը դարձնեն՝ փոխանակ, դասական բացատրութեան համաձայն, ընելու «արտասուքի հովիտ մը», որում պատկերը շատ մը միջակ ուղեղներու այնքան սիրելի է:

ՀՆՐՔՈՒՄ

Մարդոց «կը ստէք» ըսելու շատ մը եղանակներ կան, և անշուշտ այս կերպը չէ ամենէն համոզիչը, թէև ամենէն աւելի զերծ է պերճազարդումէ:

Միևնոյն նպատակին կը հասնի մարդ, եթէ փոխանակ գործածելու այս կողմից ծայնարկութիւնը կամ քաղաքավարօրէն նոյնալժէք «միշտ չէ»ն, մեր չխաբւիլը զգացնենք՝ սա տեսակ արտայայտութիւններով.

— Ինձի կը թւի սակայն լսած ըլլալ... կամ

— Ձեր ըսածներէն այնպէս կարծեցի որ...

Եւ կամ՝

— Ինձի այնպէս հաստացուցին որ...

Կամ վերջապէս՝

— Ապահով էք, որ ձեր յիշողութիւնը ձեզ չի խաբեր...

Այս ձևերէն որեւէ մէկը գործածելով կրնաք հանդարտօրէն պարզել փաստեր՝ հաստատող ստույգներ, որուն խաբւիլ չէք ուզեր:

Եթէ ձեր գործը լուրջ խօսակցի մը հետ է, ապահովապէս պիտի գնահատէ վիճարանման ձեր եղանակը և փոխանակ վիրաւորելու՝ ձեզ աւելի պիտի յարգէ:

ՆՊԱՏՏԱԻՈՐ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ

Բարեկիրթ անձի մը մտահոգութիւններէն մէկը 'պիտի ըլլայ' գործ մը կատարելէ առաջ՝ կարծիքը առնել իր մօտը գտնուողներուն, որպէսզի անոնք անհանգիստ չըլլան, օրինակի համար՝ պատուհան մը բանալու, սիկարէթ մը ծխելու պահուն, եւայլն:

Նկատելի է որ բարեկիրթութիւնը մեր բոլոր սովորոյթներուն վրայ նպաստաւոր անդրադարձում մը ունի, երբ մենք վարժ են ամոր:

ՓՈԹՈՐԿԻ ԺԱՄԱՆԱԿ

Իբրև օրինակ, պիտի յիշեմ մեր ամենամեծ սեղանաւորներէն մէկուն երիտասարդութեան օրերէն առնւած փոքրիկ «իրական» պատմութիւն մը:

Փողոցը կը գտնէր ամ, երբ յամկարծ յորդանաստ և ամսպառելի անձրև մը տեղալ սկսաւ:

Հանրակառք նստիլ ուզեց, բայց վարանեցաւ վայրկեան մը, որովհետև քսակը շատ թեթև էր, և ստիպւած էր ընթրիքին համար պահած դրամէն խոռել:

Որոշեց սակայն նստիլ, և սպասեց իր կարգին, որպէսզի կարենայ տեղաւորել հանրակառքին առաջին պարսպ տեղը: Թրջելու պարագային փոխելիք ուրիշ հագուստ չունէր:

Խոնւած քազմութեան մէջ կային նաև շատեր որ՝ կառք չգտնելուն պատճառով՝ ստիպւած էին փոխադրութեան այս միջոցը ըմտրել. ատոնցմէն էր շատ վայելչօրէն հագւած ձերունի կին մը, որ քիչ ըմտեւացած կ'երևար հանրակառք նստելու սովորու-

թեան: Գէշ կերպով կը հրմշտուէր ամ ամէն կողմէ*): Մեր երիտասարդը սիրալիր վերաբերմունք մը ցոյց տաւ և իր թևը առաջարկեց ձերունի տիկնոջ. հրակրեց ամբողջ յարգանքով վերաբերելի դէպի տիկնոջ, ու կրցաւ զայն տեղաւորել հանրակառքին մէջ, մինչդեռ ինք անելի աժամ տեղ մը նստաւ:

Երկու օր յետոյ երիտասարդը պաշտօն մը գտնելու համար կը շարունակէր հոս ու հոն իր դիմումները, որոնք ապարդիւն կը մնային: Այդ թափառումներէն կը վերադառնար միշտ անելի տխուր. որովհետև ամէն տեղ սա սարսափելի պատասխանը կուտային իրեն. «Մարդու պէտք չունինք», և դեռ ինքզինքը բաղդաւոր կը համարէր, երբ անցնէին. «Զգեցէք ձեր հասցէն, եթէ պէտք ունենանք՝ ձեզ կը գրենք»:

Օրին մէկը երբ նոյն ձևով նշանաւոր սեղանաւորի մը դրամատունէն կը ճամբւած դուրս կելլէր գլխիկոր, ստիպեցաւ կամարին տակ ետ քարշիլ՝ ճամբայ տալու համար. փառայեղ կատրփի մը որ դրամատուն կը մտնէր:

* Փարիզ, հանրակառքի կայարաններէն, սպասողները կը ստանան թւագրւած պարզ տոմսեր, որոնց յաջորդականութեան կարգով տոմսք կը հրակրելին կառք մտնելու Առաջին թիւերը ունեցողները, ընտանապէս, առաջիններն են կառք մտնող. վերջին թիւերու տէրերը, եթէ ազատ տեղ չ'ունայ, իրտի սպասեն յաջորդ կառքին: Նաև, փարիզեան հանրակառքերը (omnibus կամ tramways) ունէին երկու բաժանում, վարը (plate-forme) և աժանապէս վերը (impériale):

Շատ զարմացաւ երբ ձեռնոցաւոր ձեռք մը կառքի դռնակէն բարեկամական նշան մը ըրաւ և կանչեց զինքը: Երկտասարդը մօտեցաւ և ճանչցաւ հանրակառքին ձեր տիկինը:

Սեղանաւորին մայրն էր, որ ազնուութեամբ նորէն շնորհակալութիւն յայտնեց և բարեացակամօրէն իր մասին տեղեկութիւն ուզեց:

Յաջորդ օրը ստացաւ նամակ մը, որով կը հրաւիրէին զինքը ներկայանալ դրամատուն: Հոն իսկոյն իրեն տւին պաշտօն մը, որ իր ապրուստը կ'ապահովէր:

Երեսուն տարիներ անցած են այդ օրէն ի վեր, և հիւնա ան մեծահարուստ պետը եղած է՝ այս դրամատան, ուր պաշտօն գտնելը իր բարեկրթութեան կը պարտի:

Հարստանալ ձգտող մարդու կեանքին մէջ հազարաւոր միջոցներ կան համակրանք շահելու — ինչ որ միշտ զօրաւոր օժանդակներ են յաջողման:

ԶՕՐԱՒՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՄԸ

Ըսինք արդէն որ այդ միջոցներէն մէկը ճշտապահութիւնն է: Անճշտապահ մարդիկ իրենց մասին եղած բարի տրամադրութիւնները կը փճացնեն: Սպասուամբ անհասոյ է միշտ և մարդ չի ներեր մէկուն որ զինքը կը սպասցնէ:

Բացի ատկէ, երբ գէշ գաղափար կազմել մէկու մը ճշտապահական ըմբռնութի մասին՝ իրեն հետ կարգադրած գործ մը ընդհանրապէս ձախողման վտանգին կ'ենթարկելի:

Ատօրեայ կեանքի մէջ անճշտապահութիւնը վիրաւորական թերութիւն մը կը նկատուի միշտ, և թեթեւ մարդու համբաւը՝ որ կը շինէ անճշտապահը՝ ամբողջ իր կեանքը ընթացքին պիտի հետեւի իրեն:

ՆԱՄԱԿԱԿԳՈՒԹԻՒՆ

Նամակակցութեան համար ևս այս սկզբունքը միևնոյնն է. նամակներուն պատասխանը ուշացնելը կ'ենթադրէ որ քիչ կարևորութիւն կուտանք այն անձին, որ մեզի կը գրէ: Ամէն պարագայի մէջ անհոգութեան ապացոյց մըն է՝ ան, զոր վաճառատան մը պետը կը դատապարտէ միշտ խստօրէն:

Աշխարհիկ և ընտանեկան յարաբերութիւններու մէջ նամակակցութեան թերացումը պատճառ կը լլայ. որ փճացնին լաւագոյն տրամադրութիւնները որովք՝ յարմար առիթի մը՝ կրնային ասպագայ յաջողման մը նպաստել:

ՀԱՐՑԱՔՆՆՈՂՆԵՐԸ

Բարեկրթութեան արտայայտութիւններէն մէկն ալ գաղտնապահութիւնն է: Նմանելու չէ այն յաւիտեանօրէն հարցաքննողներուն, որոնք՝ հուզիւ իրենց մէկ հարցումին պատասխանը ստացած՝ իսկոյն ուրիշ մը կ'ուղղեն:

Նախ՝ այս վերաբերմունքը մտքի մեծ աղքատութիւն մը ենթադրել կուտայ, և յետոյ՝ անհամզիստ կընէ այն անձերը որոնց ձանձրոյթ պատճառելը հակառակ է մեր օգտին, ստիպելով զանոնք որ կամ ըսեն բաներ՝ որոնց մասին պիտի ուզէին լուր մնալ

և կամ պահպանել լռութիւն մը որ մեզի անախորժ է:

Ուշադիր ըլլալու է նաև չձանձրացնել մէկը շատ ստիպողական խնդրանքներով: Գէշ միջոց մըն է՝ մեր փափաքածը ստանալու համար ձանձրացնել մարդիկ՝ որոնք արդէն տրամադիր են զոհացում տալու մեր խնդրանքին:

ՊԱՏՇԱՃ ԴԻՐՔ

Զգուշացէք չափազանցած մեծարանքներէ որոնք ձեզ վար կ'իջնցնեն այն բարձրութենէն ուր պէտք է անպատճառ հաստատ մնայիք. բայց խուսափեցէք նաև ծիծաղելի ամբարտաւանութիւն մը ցոյց տալէ ստորադասներու համդէպ:

Մեծերու նկատմամբ չափազանց վերապահ դիրք մը, իսկ ստորադասներու մասին մեծ բարեացակամութիւն մը ցոյց տալը՝ յատուկ է վեհամեծն բնաւորութեան և լաւ դաստիարակութեան տէր անձերու:

ԶԱՆԱԶԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Ամէն մէկ անձի հետ ուրեմն պատշաճ վերաբերմունք մը ունենալով՝ մարդ կը վաստկի համակրանքներ, որոնք եղած են շատ մը հարստութիւններու գաղտնիքը:

Նամակագրութեան ատեն այս մանրամասնութիւններու ուշադրութիւնը շատ կարեւոր է: Մեծամունն անձնաւորութիւն մը ինքզինքը վիրաւորած կրնայ զգալ բարեւի մտերմական ձեւէ մը, ինչպէս և գէշ տպաւորութիւն կ'ունենայ շողորորթ նախադա-

սութիւններէ, որոնք նամակագրին հպարտութենէ զուրկ ըլլալը կը յայտեն:

ՄՏԵՐՄԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՁԵՒ

Բարեկիրթ մէկը պիտի զգուշանայ նաև մտերմական շարժումներէ, օրինակ՝ խօսակցիմ ուսին զարմելէ, թեւէն բռնելէ, հագուստիմ կոճակը քաշելէ եայլն:

Պիտի սպասէ որ նախ աստիճանով իրմէ բարձր եղողը ձեռք տայ, որ ինքն ալ երկարէ իրը. բայց երբ դիմացիմը իրմէ ստորադաս է, նախ ինք ձեռք պիտի տայ:

ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Բարեկիրթ անձ մը պիտի զգուշանայ անօգուտ վիճարանութիւններէ, որոնք նեղութիւն միայն կրնան պատճառել և առաջ բերել իրարու կարծիքներու մասին փոխադարձ անվստահութիւն:

Եթէ ճարտար է, պիտի ջանայ ընդհակառակը խօսակցութիւնը բերել այնպիսի միւթի մը շուրջը, որ խօսակցիմ ծանօթ ըլլայ և որ անոր արժամիքը ի յայտ բերէ: Ատ արգելք մը չէ որ միեւնոյմ միջոցը քիչ ետքը չգործածէ իրեն համար ևս:

Ուրիշներու արժանապատուութիւնը յարգելով մարդ ինքզինքը բարձրացուցած կըլլայ, և, առանց ստորնանալու, մեծերուն սնանկութիւնը փաղաքշելով արեւի դիրիմ անոնց հասնելի կը դառնայ:

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱՑԻՈՒԹԻՒՆ

Միշտ միեւնոյն ուղղութեամբ առաջնորդելով՝ մէկը որ սիրալիր կ'ուզէ ըլլալ՝ պիտի խուսափի արծարծելէ ազգութեան հրատապ հարցեր, որոնք իրարմէ բաժնած են, կը բաժնեն և պիտի բաժնեն մարդիկ:

Ամէն պարագայի մէջ՝ անոր համար որ հարըստութեան կը հետամտի աւելի քան ծախորդ բան է ատելութիւն յայտարարել այս կամ այն ցեղի նկատմամբ: Գործերու միջավայրը աշխարհաքաղաքացիական է. ամ որ յաջողիլ կ'ուզէ՝ պիտի համոզւի որ եթէ պանծալի է այն ազգը որուն ինք կը պատկանի, միւս ազգերը եւ ունին իրենց փառքերը:

Ամէն մէկ ցեղ ուրոյն յատկութիւններու տէր է, և եթէ այն ազգերը որ կ'անւանարկւին ունին իրենց թերութիւնները՝ պէտք է ընդունիլ նաեւ որ անոնք ունին առաքինութիւններ, որ անծանօթ են այդ չարախօսներուն:

Յետոյ, գործերու աշխարհին մէջ՝ գոյութիւն ունին միայն մարդիկ, որոնց ազգութիւնը կը շփոթւի ընդհանուր շահերու և համանման ձգտումներու մէջ:

Վերջապէս շատ անգամ օտար երկիրներէ է որ հարստութիւնը կուգայ մեզի. յիմար պիտի ըլլայ մէկը որ այսպէս դուռ փակէ անոր դէմ:

ՋՂԱՅԻՆ ՄԻ ԸՂԼԱՔ

Ճիշտ է որ առեւտրական գործերու մէջ երբեմն կատարելապէս անհասոյ կամ ջղագրգիռ մարդոց կը

պատահինք: Հարստացած բազմաթիւ անձերու գաղտնիքն է եղած անհամբեր չըլլալ և միշտ քաղցքալիւր դէմք մը ցոյց տալ իրենց մոայլ խօսակիցներուն:

Այսպէս է որ յաջողած են անոնք խուսափիլ խօսքի ընդհարումներէ, որոնց միջոցին կ'արտասանուին միշտ բռնք, որոնք բնաւ չեն մոռցւիր:

Երբեմն չնչին միջադէպէ մը առաջ կուգան անդարմանելի գծողութիւններ, որոնք տեղի չպիտի ունենային եթէ երկու վիճողները յարգած ըլլային բարեկրթութեան օրէնքները:

ՆԵՂՍԻՐՏՆԵՐԸ

Ջղայիններու ուրիշ դասակարգ մը կայ, որոնք մեր մէջ կ'արթնցնեն դասական յիշատակ մը և որոնք կարելի է «բարերար նեղսիրտներ» անւանել:

Անոնք լեցած են լաւագոյն տրամադրութիւններով, բայց այնպիսի կոպտութեամբ մը կ'արտայայտւին՝ որ դժար է զոհ մնալ:

«Ձեւերս կոպիտ են, կ'ըսէ այդպիսի մէկը, բայց սիրտս բարի է: Պէտք չունիմ համակրանքս արտայայտելու, քանի որ ծանօթ է ձեզի: Մեծարանքներ ընել չեմ գիտեր. սիրածներուս հետ միշտ խիստ կը վարւիմ, բայց անոնք փրկելու համար՝ պատրաստ եմ կրակը նետելի:»

Անհում ողջմտութեամբ մը կարելի է անոնց պատասխանել՝ որ քիչ մը նազ անձնւիրութիւն և

քիչ մը աւելի բարեկրթութիւն մեզ աւելի զոհ պիտի ծագեն, որովհետեւ քիչ հաւանականութիւն կայ որ անոնք առիթ ունենան մեզի համար կրակը մետաւու, միմչորեւ կը շատցնեն մեզ կշտամբելու պատրուակները:

ԱԼՖՕՆՄ ՔԱՌԻ ՄԷԿ ՄԱՆՐԱՎԷՊԸ

«Փաստաբան X...ը կը մեղադրէին, կ'ըսէ Ալֆօնս Քառ, որ քիչ մը խիստ եղած էր իր բարեկամներէն մէկուն մկատմամբ, որ մեղսիրտ, անհաճոյ բնատրութեան տէր անծ մըն էր, և չափազանց պարկեշտ մէկը ըլլալու մտածումովը միայն զինքը կարելի էր վայրկեան մը համղորժել:

— Ձեզի այնքան անծնէր է, կ'ըսէին իրեն, որ պատրաստ է չուրը մետախլ՝ ծեզ ազատելու համար:

— Ինչ ընեմ, ըսաւ փաստաբան X...ը, ես երբեք չեմ խղղւիր, և ան կը շարունակէ ծանծորացնել զիս:»

ՀԱՊԾԵՊ ԴԱՏԱՄՏԱՆ

Քաղցրաբարոյութիւնը — բարեկրթութեան երկւորեակ քոյրը — հեռու պիտի պահէ մեզ այն հապճեպ դատաստաններէն, որոնք յատուկ են երիտասարդական խանդավառութեան:

Երիտասարդները յաճախ անգութ են այն դատաստաններուն մէջ, որ զրեթէ միշտ թեթեւօրէն կ'արծակեն:

Որ և է անպատեհութիւն չկայ յայտնել կարծիք մը, նոյն իսկ սխալ — եթէ նպաստաւոր է ան: Մարդ:

միշտ իրաւունք ունի մեղանջել ծայրայեղ ներողամտութեամբ, և այսպէսով զործի ասպարէզի մէջ ապահով կրնայ ըլլալ որ անախորժ — թշնամութիւններ չպիտի ստեղծէ:

Բայց երբ խնդիրը խիստ դատաստանի մը մասին է, զայն բանածեւելէ առաջ՝ անհրաժեշտ է երկար խորհրդածել:

Յաճախ մարդ կը փոխէ հապճեպ կազմակարծիք մը, ու այս պարագային կըզգայ թէ ինչ դժարութեամբ կարելի է մեղմել դժնդակ տպաւորութիւնը, որ կը հիմնել երբեմն թիւրիմացութեան մը կամ չարախօսութեան մը վրայ:

ՈՒՐԻՇՆԵՐՈՒ ՀԱՄԱՒԱԻԸ

Ուրիշներու համբաւի մկատմամբ այնքան հոգածու ըլլալու եմք որքան մեր իսկ համբաւի մասին, որովհետեւ եթէ մենք խօսքով և ըմթացքով անտարբեր գտնւինք մեր ծանօթներու մասին զրուցածներուն, մեն հաւանականութեամբ անոնք ալ միեւնոյն վերաբերմունքը ցոյց պիտի տան մեր մկատմամբ:

Ամենուն ծանօթ է հետեւեալ երգիծանքը, որ դժբաղդաբար շատ ընդհանրացած երեւոյթի մը պատկերն է:

ՊԱՐՈՆԸ ՈՐՈՒ ՄԱՍԻՆ ԼԱՒ ՁԵՆ ԽՕՄԻՐ

Մէկը փողոցը կը բարեւէ երկու պարոն, որ քովէն կ'անցնին: Բարեւին իրենցմէ միայն մէկը կը պատասխանէ. քովինը կը հարցնէ.

— Ի՞նչ . կը բարեւէ՞ք այդպիսի անծ մը :

— Այո՛ . ինչո՞ւ չբարեւեմ :

— Ես բարեւս կտրած եմ՝ իր մասին խօսւած-
մերէն ի վեր :

— Ի՞նչ խօսւածներ :

— Խաղիմ մէջ ըրած խարդախութիւնը :

— Ի՞նչ կըսէք . ինքն է որ գոհ եղած է խաբե-
քայութեան մը և կէս մը կողոպտւած :

— Այո՛ , ճիշտ է . ինք կողոպտուած է . բայց
կարևորութիւն չունի . ինք կը մնայ մէկը որու մասին
լաւ չեմ խօսիր , և ես ալ չեմ բարեւեր զինքը :

Հապճեպ դատաստաններու մեծ մասը կը կազ-
մըւի այսպիսի իրախուտ հիմերու վրայ . մարդ զուր-
տեղը կը ջանայ ապացուցանել որ գող չէ ամ որ
կողոպտւած է . շատ մեծ դժւարութեամբ կը փոխի
ստացւած տպաւորութիւնը :

Դեռ նկատի չենք առներ որ մարդ կրնայ համ-
դիպիլ խօսակիցներու , որ չեն կրնար ըմբռնել խընդ-
րիմ էութիւնը , և թեթեամտօրէն դատւած մէկը ա-
նոնց աչքին անւանարկւած կը մնայ :

Անելցնելու պէտք կա՞յ որ երբ ճշմարտութիւնը
յայտնի , չարախօսը իր կարգին պիտի դատուի խըս-
տօրէն , ինչ որ իրեն մեծապէս պիտի վնասէ :

Օգտակէտ է միշտ ներողամտութեամբ դասել
ուրիշները . ու երբ դատաստան մը պիտի արծակէք ,
պէտք է մեծ վերապահութիւն ցոյց տաք , և
Պոլիպէոի սա մտածումէն ներշնչելով .

ԱՆՈՆՔ , ՈՐՈՆՏՄԷ ՈՋ ՈՔ ԳՈՋ Է

«Եթէ դիտելու ըլլաք թէ որոնք են այն անծերը
որ չեն կրնար գովել , որ կը պարսաւեն միշտ , որ
ոչ ոքէ գոհ են , պիտի տեսնէք որ անոնք այնպիսի-
ներ են որոնցմէ ոչ ոք գոհ է :»

Ու անոնք որոնցմէ ոչ ոք գոհ է՝ հազադէպ է
որ կարենան հարստանալ . որովհետեւ եթէ հարըս-
տութիւնը կը ժպտի անոնց որ բարեացակամ են և
յանդուզմ , երես կը պարծնէ սակայն անոնցմէ որ չեն
կրնար զայն գերել իրենց խիզախ բաղձանքներով և
բարեկիրթ վարմունքով :



ԺԲ. ԳԼՈՒԽ

ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ՍԷՐ

ՆՊԱՏԱԿԸ

Մեր կեանքը նպատակի մը հետապնդման պէտք է նւիրուի, եթէ կ'ուզենք երջանիկ ըլլալ: Հարուստներու համար այդ հետապնդումը տարբեր ձևով կ'ըլլայ:

Անոնք որ գործի մը նւիրած չեն՝ չպիտի փանջման կուրի և յաջողման կատարեալ ուրախութիւնները:

Անոնք որ իրենց պատանեկութենէն պիտի նւիրուին աշխատանքի, եթէ տոգորած են գեղեցիկ փառասիրութեամբ, արիարար պիտի երթան. նաճել հարստութիւնը, որ ոչ միայն բաղձալի բարեկեցութեան և արժանապատուութեան գոհունակութիւններ պիտի ընծայէ իրենց, այլև պիտի տայ մեծ, ճշմարիտ ուրախութիւնը — ուրիշները երջանկացնելու միջոցը:

Արագօրէն աչքէ անցուցինք բոլոր յատկութիւնները՝ անհրաժեշտ յաջողութեան, որ քմահաճ է միայն անոնց համար որ չեն գիտեր զայն ընտելացնել:

ՄԻՋՈՑԸ

Բայց բոլոր յատկութիւնները բանի մը չպիտի ծառայէին, եթէ չունենայինք աշխատութեան սէրը, որ զանոնք բոլորը կը բովանդակէ:

«Այն մարդը որ չաշխատիր, կըսէ Նագորտէր, կը գահավիժի թուրութենէ ծուլութեան, ծուլութենէ ծամծրոյթի և ծամծրոյթէ սրտի վրդովման մէջ:»

Անկէ ի վեր այս վիճակը նկարագրելու համար քառ մը հնարած են — Ն Ղ ա գ ա ռ ու թ իւ ն (neurasthénie):

Այս տխուր վիճակը յատուկ է անոնց որոնց կեանքը կ'անցնի՝ այն ճամբուն միայն, ուր կը քալէ մարդ, առանց ելքի մը յոյսին:

Պարապութեան յոգնածութիւնը այնպէս մը կ'ընկճէ զիրենք, որ այլևս ոչինչ բաղձալի չի թւիր իրենց. ցաւագին դէպք մը՝ իրենցմէ շատերուն համար՝ սփոփանք կը դառնայ, որովհետև վայելեան մը թոյլ կու տայ խուսափիլ իրենց կեանքի անապատէն, — երբեմն այնքան զեղուն քայց և անարժէք, երբ զուրկ է ազնուգի մտազբաղումէ մը:

ԱՌԱՆՑ ՄՐՈՒՐԻ

«Աշխատութեան բաժակը, ըսած է գերման փիլիսոփայ մը, միակ բաժակն է որ կարելի է միջնէ յատակը պարպել՝ առանց շրթունքներուն վրայ մըրուրի համը զգալու:»

Իսկ Ժ. Բայօ հետևեալ մեկնաբանութիւնը կու տայ.

«Ամենալաւ զօրացուցիչը ուրախութիւնն է, ըսած է: Ֆիզիքական ուրախութիւնը հաւասարակշիռ մարմնի մը յաղթիրզմ է: Ու երբ կենդանական հաստիքներուն կու զայ միանալ աշխատութեան բարձր

գոհունակութիւնը, որ չի տարամերժեր որևէ երջանկութիւն, այլ, ընդհակառակը, այնքան թարմ և այնքան քաղցր համ մը կու տայ. միւս հաճոյքներուն — այն ատեն երջանկութիւնը կատարեալ է:

«Կեանքը կ'արժէ ապրիմ այն երիտասարդները, որ բաւականաչափ իրենց անձին տէրն են և կրնան իրենց կեանքին լաւ ուղղութիւն մը տալ: Մենք ամենքս կրնանք ըմտրւածներու այս խումբին միանալ, եթէ իսկապէս կամք ընենք:»

Նկատելի է իսկապէս որ այս հիւանդագին յուզումներուն ենթակայ են միայն անոնք որ սովոր ենք «այս աշխարհին երջանիկները» համարել:

Իսկ անոնք որ իրենց կեանքը մոր պիտի կազմակերպեն, որ ամէն օր հազարումէկ հոգերով և դժարութիւններով կը մարտնչին՝ նախ տեղ մը զրաւելու և ապա պահպանելու՝ անծանօթ են այդ ծանծախտին:

ՃՇՄԱՐԻՏ ՈՒՐԱՅՈՒԹԻՒՆԸ

Աշխատութիւնը ինքնին ուրախութիւն մըն է, քանի որ իր մէջ կը կրէ յաղթանակի գաղափարը և ով որ՝ ուրախութիւններու ըմտրութեան մէջ՝ նախապատուութիւնը աշխատութեան կու տայ, ապահովապէս բնաւ յուսախափ չպիտի ըլլայ:

Բնականաբար մեր ըսածը բանաւոր աշխատանքի մասին է, որ կը հետամտի որոշ նպատակի մը և կը գործադրելի արդիւնքի մը ակնկալութեամբ:

Իսկ անոնք որ կ'աշխատին, առանց իրենց ջան-

քերուն վախճանը յստակօրէն ընդնշմարելու՝ նման են այն մարդուն, որ աւազիմ մէջ հունտեր կը ցանէ և կը զարմանայ որ չեն ծլիր ամոնք:

ԲՈՂՈՐ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՀԻՄՆ

Աշխատութեան սէրը բոլոր հարստութիւններուն հիմն է, որովհետեւ, ինչպէս յայտնի է, մարդ լաւ կը կատարէ միայն այն գործերը, որոնց հակումն ունի:

Ուրեմն ինչքան զօրեղ ըլլան կատարած աշխատութեան առթած ուրախութիւնը ինչպէս և այդ աշխատանքի գործադրման եռանդը, մոյսքան աւելի բեղմնաւոր կ'ըլլայ արդիւնքը:

Ձարմանալու ենք որ ծոյլերը շատ քիչ անգամ կրնան հարստանալ: Երբ աշխատանքի սկսին, փոխանակ ջանասիրութեան՝ այնպիսի դժկամակութիւն մը ցոյց կու տան, որ չեն կրնար գործ մը կատարեալ տեսնել:

Երբ խնդիրը գործ մը հասկնալու վրայ է՝ երկար քարակ չեն ուսումնասիրեր զայն՝ լաւ մը ըրնենլու համար:

Իսկ այն պարագային երբ պէտք է իրենց ջանքերը պաշտպանեն՝ ամկարող են իրենց դատը վաստկելու համար համոզիչ փաստեր գտնել — ինչ որ գործին խորունկ ծանօթութիւնը միայն կրնար հայթայթել:

Եթէ իրենց հակառակորդը աշխատասէր է և ժրջան, ծոյլերուն դատը — ինչքան ալ ան արդար ըլլայ — առաջուց կորսած դատ մըն է, որովհետեւ

իրենց ունայնամտութեամբ չպիտի կրնան յաղթական պատասխաններ տալ:

ԱՊՐԵԼՈՒ ՊՍՏՃՆՈՒ ՄԸ

Աշխատութեամ սէրը յաճախ կրքի կը փոխւի և ատկէ ծնունդ կ'առնեն մեծ ձեռնարկներ և մեծ հարստութիւններ:

Այդ կիրքը այնքան երկարատև է, որ գրեթէ բոլոր հարստացածներուն մօտ կը մնայ ան ապրելու առաջնակարգ պատճառ մը:

Աշխատութեան շնորհիւ հարստացած քիչ միլիառատէրեր կան որ կարենան լքել գործերու տենդայիմ և յուզումնալից կեանքը: Անոնք կը շարունակեն իրենց գործերը միևնոյն նախկին եռամդով՝ երբ հարստամալու կը հետամտէին, — հիմա սակայն զանոնք ընդարձակելու և ասպնովելու համար:

Բոլոր անոնց համար որ հարստացած են՝ այդ կիրքը այնքան օրինաւոր կը թւի, որ ընդհանրապէս չեն ընդունիր որ իրենց զաւակները չունենան այդ կիրքը, թէև անոնց համար այնքան անհրաժեշտ չըլլայ, որքան եղած է իրենց համար: Եւ մեր արդի միլիառատէրերէն շատերը իրաւունք ունին մտածելու որ յանցաւոր պիտի ըլլային, եթէ իրենց զաւակներուն մէջ չգարգացնեն աշխատութեամ սէրը, որ իրենց այնքան գեղեցիկ ուրախութիւններ պատճառած է:

Այդ բանը կը վկայէ հետևեալ համով առակը, առնած ամերիկեան թերթէ մը:

ՔԵՐԾԷՆ ԵՒ ԻՐ ԶԱԳԵՐԸ

«Ծեր քերծէ շուն մը՝ ազնական ցեղէ՝ որ շատ մը քաջագործութիւններ ընելով՝ դարաստանին մէջ պահած զիրցուցած էր բազմաթիւ եղմիկներ, ըսաւ իր ծագերուն.

— «Տղա՛քս, ես շատ յոգնեցայ այս եղմիկները պահելու համար: Բայց կ'ուզեմ որ դուք հասնելի կեանք մը ունենաք: Ես վարժած եմ և չեմ կրնար ետ կենալ անտառին մէջ վազվզելէ ու ոլսալէ. բայց դուք, տղաքս, մտէք սա դարաստանը և վայելեցէք:»

«Այդպիսի դաս մը, կ'աւելցնէ ամերիկեան թերթը, արհամարհանքի արժանի է՝ մարդկային ցեղի որևէ հօր մը համար:

«Այդ հայրը պիտի ըսէր անոր. «Պարոն շուն, ձեր զաւակներուն կատարեալ կորուստին պատճառ պիտի ըլլաք: Զափագանց միս և ոչ բաւական մարգանք 17 տեսակ հիւանդութեան տէր կ'ընեն զանոնք: Եթէ շատակերութեան ողջ մնան, անոնք պիտի ըլլան մպոտ աչքերով՝ քոսոտ կենդանիներ:

«Աստծոյ սիրուն, զանոնք պահեցողութեան և տոկուն աշխատանքի վարժեցուցէք:»

Եւ ամերիկեան թերթը կ'եզրակացնէ.

«Միևնոյն հայրը սակայն երբեմն հպարտ է ընելու այն՝ ինչ որ շան մը համար դատապարտելի կը համարէր:»

Աշխատութեամ սէրը ուրեմն անվիճելիօրէն անհրաժեշտ է անոնց որ փայլուն ասպասայ մը ունեն

նալ կը ձգտին. բայց այս յատկութիւնը երբեք իր կատարեալ փթթումին չպիտի հասնի, եթէ ընկերացած չէ կորովին:

Փառասիրութիւնը կու գայ այն ատեն շքեղ թռիչքով փոխադրել մեզ դէպի այն վերնագաւառը, ուր հարստութեան ընտրեալները՝ շնորհիւ յարատեւութեան ինչպէս և այն ամէն յատկութիւններու որ մկարագրեցինք՝ կը ճգնին մօտեմալ հարստութեան դիցուհիին, որ միայն արժանաւորներուն կը թոյլատրէ ատ, բայց նաև կը կապւի բաղդին անոնց որ իրենց աչքերը իրենց աստղերուն բեւեռած՝ Աշխատանքի և Հաւատքի պաշտպանութեանը տակ՝ եկած են իրեն տիրամալու:



ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋՈՅՆԵՐ

ԿԱՌԳ ԿԱՆՈՆ ԵՒ ՌԻԴԶԱՄՏՈՒԹԻՒՆ

Որպէսզի ձեր գործերը բարգաւաճին և ձեր ձեռնարկները յաջողին — ինչ տեսակի ալ պատկանին և ինչ կարևորութիւն ալ ներկայացնեն անոնք — պէտք է կարգ կանոն ունենաք... Նոյնիսկ եթէ միլիոններու տէր էք և կարգ կանոն չունիք, ձեր միլիոնները պիտի հալին, ինչպէս կը հալի ձիւնը արևին տակ և դուք դէպի կործանում պիտի դիմէք արագ և անյետադարձ քայլերով:

Կարգ կանոնէն ետքը կու գայ ուղղամտութիւնը: Պէտք է վստահութիւն ներշնչէք, ձեզի եղած բոլոր յանձնարարութիւններուն կատարումը պատի հարց դարձնէք, ոչ ոք խաբէք և արժանանաք անխարդախ ուղղամտութեան համբաւին:

ԲԱՐԻ ՀԱՄԲԱԻՐ

«Երկու տեսակ վաճառականութիւն կայ, կըսէ Վիգթօր Հիւկօ՝ իր մէկ ճառին մէջ, լաւ և գէշ: Պարկեշտ և օրինաւոր վաճառականութիւն, ապօրինի և խարդախ վաճառականութիւն: Պարկեշտ վաճառականութիւնը չի խաբեր, սպառողներուն կու տայ անխարդախ արտադրութիւններ. ամէն բանէ առաջ,

նոյնիսկ դրամի շահէն տոաջ՝ կը փնտոէ ամենէն ապահովը, ամենէն լաւը և ամենէն բեղմնաւորը շահերուն—բարի համբաւը: Բարի համբաւը ևս, պարոններ, դրամագլուխ մըն է: Գէշ վաճառականութիւնը խաբեպատիտ վաճառականութիւնը արագ հարստանալու տենդն ունի, աշխարհի շուկաները կը ձգէ խարդախ արտադրութիւններ. ան կը նախըմտրէ շահը յարգանքէն, դրամը՝ համբաւէն:»

ԶԵՐ ՑՈՒՑԱՓԵՂԿԸ

Եթէ առնտրական էք, ձեր մտահոգութեան առարկայ ընելու էք ձեր ցուցափեղկը: Լաւ ներկայացուած ապրանք մը կէս մը ծախւած է: Լոյս մի՛ խնայէք: Ժողովուրդը, թիթեռնիկներու պէս, լոյս կը փնտոէ: Գէշ լուսաւորւած վաճառատուներուն առջեւ մարդ կամզ չառններ, մինչդեռ լուսաշող ցուցափեղկերուն առջեւ իրար կը ճզմեն, և հիացած ներս կը մտնեն:

ՎԱՃԱՌՔԻՆ ԳԻՆԸ

Շատ կարեւոր է որ նշանակէք ձեր վաճառքներուն զինները: Հաւանական տասը յաճախորդներէն ինը ներս չեն մտներ, որովհետեւ վճարելիք զինը չեն զիտեր: Կը վախճան որ ծախողը բարձր զին մը կը պահանջէ. կը նախըմտրեն չհարցնել զինը քան թէ ստիպելի դուրս ելլել խոստովանելով որ շատ սուղ է: Ատ լռիկ ըսել է թէ բաւականաչափ հարուստ չեն, ինչ որ այնպիսի խոստովանութիւն մըն է որ մարդ օտարականի մը իսկ չպիտի ուզէր ընել:

Փարիզի Գօն Մարշէի տնօրէնը, Պուսիգօ, զինները նշանակելուն կը պարտի իր հսկայական հարստութեան սկիզբը:

Անցորդը, պարապ պտտողը, տանտիրոհին՝ որ կամզ կ'առնեն ձեր ցուցափեղկին առաջ՝ նախապէս թող խմանան իրենց ծախսելիք գումարը. վարանուաններուն առջեւ առած կ'ըլլաք և անոնց ձեր վաճառատուները մտնելը կը դիւրնցնէք: Գիտեն որ վախճալիք անակնկալներ չունին, կը վարժին ձեր վաճառատան, և նորէն կու գան ձեզի, որովհետեւ արդէն կը ճանչնան ձեզ:

Ընդունեցէք վերջին զինը՝ որպէսզի չստիպելիք խորամանկութիւններ բանեցնել գնորդներուն հանդէպ, և չստէք ձեր ընելիք շահին պզտիկութեան մասին, ինչ որ յաճախորդին զիտնալիք բանը չէ:

ՎԱՃԱՌՔԻՆ ԳԻՆԸ

Միեւնոյն ապրանքը երկար ատեն ցուցափեղկը մի թողուք. փոփոխեցէք յաճախ. քիչ մը արեւստ դրէք: Հետաքրքրութիւնը և շահեկանութիւնը այնպիսի հրապույրներ են որ առնտրականը պէտք է օգտագործէ: Կան որոշ վաճառանիշեր (էթիքէթ), ինչպէս՝ «Բացառիկ առիթ», «Վերջին նորոյթ», «Ինքնատիպ օրինակ» և այլն, յաճախ այժմէութեան, թատերգութիւններէ առնուած աղոթ անուններ, որոնք հասարակութեան վրայ լաւ տպաւորութիւն մը կ'ընեն:

ԶԵՐ ՎԱՃԱՌՔԱՆ ՄԷՁ

Մի պահէք ձեր ապրանքները վաճառատան ներսերը. մի դիզէք զանոնք շատ բարձր դարակնե-

լու մէջ, դրէք այնպիսի տեղեր ուր տեսնուին և զը-
մորդները կարենան դիւրութեամբ զաղափար կազմել
ամոնց թարմութեամ և յատկութեամ մասին:

ՅԱԺԱՌՈՐԴԻՆ ՀԱՆԴԷՊ

Երբ մէկը կը ներկայանայ ձեր վաճառատունը
մի՛ ձգէք որ միմակը թափառի և պաշտօնեայ մը
փնտոէ: Եթէ պաշտօնեայ չունիք և դուք ալ ուրիշ
յաճախորդով զբաղած էք, հրաւիրեցէք զինքը որ նստի
ներողութիւն խնդրելով ձեր սպասցնելուն համար:

Արագ գործ տեսէք. կրնաք դէմերնիդ ունենալ մէկը
որ կըշտապէ և որ ձեր դանդաղութենէն և յորդա-
ռատ բացատրութիւններէն կը վրդովի:

Երբեք մի՛ հարկադրէք ձեր ճաշակը: Թողէք որ
յաճախորդը իր գնահատումներուն մէջ ազատ ըլլայ.
մի՛ անհանգիստ ընէք զինքը սրտնեղիչ առաջարկ-
ներով՝ փոխանակ իր փափաքածին՝ ձեր ուզածը
քշելու համար, և երբ կը պահանջէ առարկայ մը
ամոր ձեւն ու տեսակը որոշապէս նկարագրելով՝ մի՛
ըսէք թէ՛ «Ատոր ժամանակը անցեր է» կամ «Նո-
րոյթ չէ այլեւս», որովհետեւ այդպէսով զինքը տգէտի
և ռամիկի տեղ դրած կըլլաք, բան մը որ հաճելի
չի կրնար ըլլալ իրեն:

Սաննուն ցոյց տէք հաւասար մեծարանք, ինչ
ալ ըլլան անոնց հազուատը և իրենց գնումին կարն-
որութիւնը: Ան որ այսօր հարիւր փարա միայն կը
վճարէ ձեզի, կրնայ վաղը կամ ութը օրէն տասը ոս-
կիի գնում մը ընել:

Երբ ուզած առարկան չունենաք ձեր վաճառա-
տան մէջ, զգացուցէք որ ցաւիք այդ մասին և յոյս
յայտնեցէք որ ուրիշ անգամ աւելի բաղաւոր կըլլաք:
Ձեր անհանգիստ ըլլալուն համար սրտնեղութիւն
մի՛ ցուցնէք. բաղաքավար և ժպտուն մնացէք: Գէշ
տպաւորութեան մը տակ յաճախորդը թող չմեկնի
ձեր վաճառատունէն. այլևս անգամ մըն ալ չի գար:
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Մասնաւոր գիւտի մը հնարիչը — ըլլայ ան
ակռաներու յատուկ հեղուկ մը, տնական քաղցրեղէն
մը, նորահնար ըմպելի մը, գեղեցկութեան շուր
մը, համաշխարհային փոշի մը — պէտք է փնտոէ իր
գիւտին համար հնչուն, շատ կարճ, դիւրին միտք
պահելիք ամուն մը, որ յիշողութեան մէջ անջնջելի
մնայ: Պէտք չկայ որ այդ անունը ներկայացուցած
առարկային հետ յարաբերութիւն ունենայ, թէև այդ-
պէս ըլլալը աւելի լաւ է: Դնքնուրոյն ըլլալու համար
այլանոյակ կամ առեղծաւածային անուն մը փնտոելու
չէ: Ժօզէֆ Պարտու, սիկարէթի թուղթի մեծ գործա-
ըսնատէրը, երջանիկ ներշնչում մը ունեցաւ իր ա-
նունին սկզբնատառերով «Ժօպ» բառը շինելով: Ակ-
ռաներու յատուկ Գերմանիա պատրաստած համ-
բաւորը շուր մը կայ, «Օտօլ» անունով: Օտօլը
շատ գեղեցիկ գիւտ մըն է, հնչուն, կարճ, յիշողու-
թեամ մէջ կը մտնէ և այլևս չեւլեր:

Երբեմն օտար անուն մը հետաքրքրական է, ո-
րովհետեւ շատեր կ'երեւակայեն որ ինչ որ օտար

երկիրներէ կուգայ՝ գերազանց է մեր արտադրութիւններէն:

Զգուշացէք նորոյթական անուններէն, որովհետեւ անոնք երկար չեն տեսեր, և արտադրութիւններն ալ նորոյթներուն հետ կը հիմնան:

ԳՆՈՐԴՆԵՐՈՒՆ ԾԱՇԱԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ

Գործարանատէրը պէտք է նկատի ունենայ հասարակութեան արժամանակեայ կամ տեսական ճաշակը և երբեք հակառակ չերթայ անոր: Կարելորութիւն պիտի տայ ոչ թէ իր, այլ գնորդներու մախ սիրութիւններուն: Պէտք է արտադրոյթները պարզեցնէ, նոյն իսկ անվարժ մարդոց հասկնալի դարձնելու աստիճան, բայց տալով նաեւ ամոնց վայելուչ ձեւ մը: ԱՆՈՒՆՔ ՈՐ ՈՋԻՆՁ ԶՈՒՆՆ՝ ԿՐՆԱ՞Ն ՀԱՐՍՏԱՆԱ

Անոնք որ ոչ վաճառական են և ոչ գործարարանատէր, ոչ մասնագէտ և ոչ դրամատէր՝ կրնա՞ն երբևէ հարստանալ, կը հարցնեն ինծի:

— Այո՛, պիտի պատասխանեմ: Զեզի օրինակ հետեւեալ իրական պատմութիւնը:

Քանի մը տարի առաջ՝ Փարիզի մէջ խեղճ կին մը չգիտնալով թէ ի՞նչ ընէ՝ իր օրապահիկը ճարելու համար, սկսաւ փողոցներէն նարինջի կեղևներ հաւաքել: Այդ հաւաքածոները տարաւ ծախելու գտագործարանի մը որ նարինջի կեղևներով քաղկօլի (curacao) կը պատրաստէր: Այդ կինը երբ տեսաւ որ կեղևները բաւական լաւ զինով կը ծախւին և

սպառումն ալ դիւրին է, իրեն բաղդակից շատ մը խեղճ կիներու օրական քանի մը սանթիւմ վճարելով, նարինջի կեղև հաւաքել տաւ քաղաքի այն թաղերուն մէջ, ուր ինք չէր կրնար երթալ: Քիչ ատենէն յիսունական քիլօներու կը հասնէր հաւաքած կեղևներուն կշիռը: Հնարագէտ կինը որ շահի այս անակընկալ աղբիւրը գտաւ՝ հեագնետէ իր տրամադրութեան տակ ունեցաւ տասը, քսան, երեսուն կիներ՝ կեղև հաւաքող, խանութ մը՝ իր ապրանքը պահելու համար, սպասաւոր, ծի, կառք՝ ապրանքը յանձնելու համար և հաշիւները պահելու համար՝ զրազիր մը: Փրկած էր այդ կինը և հարստացած:

Այսօր երբ պտըտիք Փարիզ փողոցները կամ տոնավաճառները, դուք այլեւս չպիտի տեսնէք գետիմները այնքան նարինջի կեղևներ, ինչպէս երբեմն, որովհետեւ հիմա շատեր զլտեն որ այդ կեղևները դրամ կ'արժեն: Ահաւասիկ օրինակ մը չմէն բաներէն օգտուելու, պայմանաւ որ մարդ հոտառութիւն ունենայ և ժամանակին գործէ: Նարինջի կեղևները կարելի է փոխարինել խցաններով, ոսկորներով, որ փողոցը կը նետուին, բայց որոնք արժէք մը ունին:

Քրջահաւաքները վար զիներով փոքրաքանակ կը գնեն քուրջերը, որոնք անարժէք կը նկատուին և կը ծախեն մեծ քանակութեամբ և համեմատապէս բարձր զիներով և այդպէս դրամ կը շահին: Ի՞նչ կայ աւելի աննշան քան ճմութիւն թողթի պատանը, քան կապի ցեխոտ կտոր մը: Սակայն այդ կա-

պերը և թուղթերը երբ հաւաքւիմ՝ կը ներկայացնեմ ապրանք մը որ թօնօններով կը ժախւի և լաւ գիտով: Նոյնպէս հիմ մետաղները, քառւորքի կտորները: Ոստրէներու խեցիները մանրելով հաւերում կը տրւի՝ ասոնց աւելի յաճախ ածել տալու համար: Այդ խեցիները 100 քիւօն մինչեւ 15 ֆրանքի կը ծախւի:

Թերեւս զիտէք որ մամուլներէն, որ կը բուսնին ցանկերու մէջ, կարելի է ախորժահամ ըմպելի մը պատրաստել: Շիմեցէք այդ ըմպելին, որ բան մը չպիտի արժէ ձեզի և ամառը տարէք սպառելու հոն, ուր գործաւորներ կ'աշխատին: Դիւրըլթեամբ պիտի ծախէք: Նազ պիտի շահիք, բայց վերջապէս պիտի շահիք, և քիչ քիչ՝ պզտիկ դրամագլուխ մը պիտի ունենաք: Եթէ ճարտար էք, եթէ լաւ առիթներէն օգտուիլ զիտէք, այդ պզտիկ դրամագլուխը հետզհետէ ամէն օր սլխտի մեծնայ: Ձեր տոկումութիւնը, արիւթիւնը աւելի եւս պիտի մեծցնէ զայն, ու դուք պիտի կրնաք ձեր գործունէութեան ասպարէզը ընդարձակել: «Եթէ միշտ քիչը քիչիմ քով դրւի, շուտով շատ պիտի ընէ», կ'ըսէր ձերունի հեզիտոս:

Աստիճան աստիճան, դանդաղ բայց ապահով պիտի բարձրանաք, չիմ ըսեր առանց յոգնութեան, առանց մաքառումի, առանց անխուսափելի պատրանքներու, պիտի բարձրանաք և պիտի հասնիք ձեր նպատակակէտ զագաթը, պիտի վարձատրւիք ձեր արիարար կրած յոգնութիւններուն նամար ու պիտի հարստանաք, ինչպէս երագամ էիք հարստանալ:

ՆՈՐ ԱԶԴԱԿ ՄԸ

Կարգ կանոնը, ուղղամտութիւնը, նախածեւնութեան ոգին և խնայողութիւնը այլեւս անբաւական են գործարանատէրերու, արտադրիչներու և վաճառականներու յաջողութիւն ապահովելու համար: Գործերու աշխարհիմ մէջ՝ երեւան եկաւ մոր և զօրեղ ազդակ մը որ կը յեղաշրջէ հիմ սովորոյթները, կը յարուցանէ մրցութիւններ, կը կորզէ յաճախորդներ և կեանքի կռիւն, շահերու մարտնչումին, վաճառականային մրցակցութեան կուտայ այնպիսի ետտնդ մը, սաստկութիւն մը և երեւոյթ մը որ անձամօթ էին մինչև այսօր: Այդ մոր ազդակը յայտարարութիւնն է՝ մշտափոփոխ, յանկուցիչ, համոզուն և յամառ:

Հազիւ երեսուն տարւան կեանք մը ունի, բայց արդէն աշխարհի ամէն կողմը անեղապէս հաստատած է ու իր իշխանութիւնը կը մեծնայ օրէ օր:

Ինչէն է որ Անգլիացիները, Ամերիկացիները և Գերմանացիները աշխարհի շուկաներուն վրայ անվիհելի գերակշռութիւն շահած են: Անշուշտ մեծ մասով անոր համար որ յայտարարութիւններու ահագին կարեւորութիւն կուտան: Գաղափար մը կազմելու համար կը բաւէ թղթատել այդ ազգերուն թերթերն ու հանդէսները: Ամբողջ էջեր յատկացած են յայտարարութիւններու. առետրական ամէն դասակարգ ծանուցումներ ունի հոն: Օրէ օր աւելի կը շատնան այդ յայտարարութիւնները՝ որոնք կ'աւելցնեն հարստութիւններն ու շահաստանները այն ժողովուրդներու որ կ'օգտագործեն զանոնք:

Պրն. Ալլեր Լինց, La Revue հանդէսին մէջ՝
հետևեալ մանրամասնութիւնները կուտայ ամերիկեան
յայտարարութիւններու մասին .

« Պրն. Տ. Ուիսպիլի մէկ յօդածին համաձայն,
Միացեալ Նահանգներու մէջ տարեկան 500 միլիոն
տոլար (115,740,750 ոսկի) կը ծախսեն յայտարար-
ութիւններու համար. ուրիմ մօտաւորապէս այն-
քան գումար որ Եւրոպական մեծ պետութիւնները
— Ռուսիա, Գերմանիա, Ֆրանսա, Աւստրիա, Սպանիա,
— կը ծախսեն իրենց բանակներուն համար: Իսկ
ուրիշներ Միացեալ Նահանգներու մէջ յայտարարու-
թիւններու համար ծախսած դրամները 600էն մինչև
1,000 միլիոն տոլարի կը հասցնեն:

« Յայտարարութեան զարգացումը գուզընթաց
կերթայ վաճառականային զարգացման: Ամերիկա,
բաղաքային պատերազմէն առաջ իրեն բոլորովին
առասպելային բան մը կը թէր Fairbank & Co.
կշիռի գործարանին 3,000 տոլար արժող մէկ յայ-
տարարութիւնը: Այսօր այդ գումարը սովորական է:
Միւնոյն գործարանը հիմա կանոնաւորապէս կը
ծախսէ տարին մօտ 750,000 տոլար (173,600 ոսկի)՝ իր
յայտարարութիւններուն համար: Եւ իրեն պէս շա-
տեր կան: Sapolio օճառի գործարանը, որ երե-
սուն տարիէ ի վեր յայտարարութիւններ կ'ըմէ, ըս-
կիզբը կը ծախսէր 30,000 տոլար միայն, իսկ հիմա՝
օրական հազար տոլար: Միայն Նիւ Եօրքի մէջ մեծ
վաճառատուները տարեկան՝ կը ծախսեն չորս միլիոն

տոլար լրագրական յայտարարութիւններու համար:
Զիքակօի մէջ՝ յայտարարութիւններու, մանաւանդ գը-
րացանկերու համար փօսթի ահագին գումարներ կը
վճարին: Sears Roebuck & Co. վաճառատունը աշ-
խարհի ամէն կողմը գրացանկեր կը դրկէ՝ իւրաքան-
չիւրը մինչև 4 քիւօ ծանրութեամբ և երեք սիւնակ-
եայ 1200 էջոց: Եւ միայն այդ գրացանկերուն փօս-
թի ծախքը 640,000 տոլարի կը հասնի:»

Ծանուցումին նպատակն է գրաւել և զօրեղա-
պէս սլահել գնորդներուն ուշադրութիւնը, որպէսզի
անոնց յիշողութեան մէջ բաւականաչափ տպաւորի
անունն ու առարկան որուն համար ծանուցումը կըլլայ:

Ընդհանրապէս ուշադրութիւնը պէտք է արթըն-
նայ իսկոյն, առանց մտքի յոգնութեան: Պարագային
համեմատ՝ կարելի է կոչ ընել հետաքրքրութեան,
սարսափի, տխրութեան, խորհրդաւորութեան կամ
շահասիրական զգացումներու: Աչքի զարնող հակիրճ
և մտացի մլակ բառ մը հաստ զրեղով տպած իսկոյն
ուշադրութիւն կը գրաւէ:

Ահաւասիկ քանի մը օրինակներ .

Ե Ր Բ Ե Ք

Իո՛ւք չպիտի գտէք սուելի սխաշելի պատենութիւններ
ձեմակեղէնի Եւայլի համար, քան այն որ
X... վաճառատունը կը ներկայացնէ:

Ճ Ա Շ Ի Կ Ը Շ Ր Ա Ի Բ Ի Ի Բ

S... մօտ, Ռեպիւպլիկ փողոց, քիւ ...
Ուր 1 Ըր. 25 սանթիմալ դու՛ք իրաւունք ունիք...

ՇԱՏ ՀԵՌՈՒ ՊԻՏԻ ԵՐԹԱՔ

Եթէ ձեր կօփկները գնելու քլաֆ Տ. . . կօփկվանաւեն:

ԿԱՏԱՐԵԼԱՊԷՍ ԱՌՈՂՋ ԵՄ

ԿՐՆԱՔ ԴՈՒՔ ԱԼ ՆՈՏՆԸ ԸՍԵԼ

Կը հարցնէ ծանօթ յայտարարութիւն մը:

ՄԻ ԿԱՐԴԱՔ ԱՅՍ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

Եթէ չե՛ք ուզեր ճանչնալ յաւագոյն . . . եւայլն:

Օգտուելով այժմեութիւններէ, ինչպէս Նրեսփոխանական ընտրութիւններէ, կրնաք ըսել՝

14,812 ՁԱՅՆԵՐ

Ձե՛ն բաւեր հոչակելու արժանիք

X...ի կօփկի ցերկին:

ԻՆՉ ՈՐ ԱՅՍՕՐ ԵՐԿՈՒՇԱՔԹԻ

ՊԻՏԻ ՏԵՍՆԵՆ

Շեղ եւ գրաւիչ ցուցահանդէսն է . . . վանառասան:

ՎԵՐՋԱՊԷՍ ՄՆԱՆԿԱՑԱՆՔ

.....

Անսպասելի, ինքնատիպ բացազանջութիւն մը, որ չի համապատասխաներ վանառականային գործերու մասին մեր ունեցած ըմբռնումին և այդ պատճառով մեր մտքին մէջ աւելի խորապէս կը տպաւորուի:

Ձեր յայտարարութիւնը աւելի ընթեռնելի ընելու համար, կարելի է հոն քիչ մը գրականութիւն դնել, մոյմիսկ սրամտութիւն կամ օրւան ընդհանուր մտազբաղման հետ կապ ունեցող անուններ:

ՈՍՏԱՅՆԱՆԿՆԵՐՈՒՆ, ՄՕՏ

«Սպիտակ անակին սեմին վրայ, հուերու բանակ մը արեւին դէմ կը փայլեցնէր իր փետուրները: Ներսը երիտասարդ մը նստած է ստայնանկի դօրծիքի մը առջեւ. մտաքնի թելերու վրայ իր կիցը կը նետէ փայլուն գոյներ: Ծերբուկ պտուռ մը ճախարակ կը մանէ: Տան պատահանը կը նայի այն ճամբուն վրայ՝ ուրկէ լծւած եղներ դաշտ կ'երթան . . . »

Ընթերցողը հետաքրքիր կը շարունակէ իր ընթերցումը՝ որ իր վերջաւորութեան մէջ ամերիկեան բուսաշուրի մը արժանիքները կը դրւատէ:

ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՉ

Այս կարեւոր հարցի մասին, Լուիսը կըսէ. «Երբեք մտրդ կին առնելով երջանիկ չէ եղած»: Սոկրատ սա կարծիքը կը յայտնէ. «Եթէ ամուսնանաք՝ օր մը սիտի գղջաք. եթէ չամուսնանաք՝ չսիտի գղջաք»: Իսկ Գալոսը, Անգլիոյ ամենէն իմաստուն մտրդը, ստպէս կ'արտայայտուի. «Եթէ երիտասարդ էք՝ դեռ մի՛ ամուսնանաք. եթէ ծեր էք՝ բնաւ մի՛ ամուսնանաք»: Եթէ չէք հետեւիր այս երբեք իմաստուններու խորհուրդին և կը վճռէք ամուսնանալ, առէք կին մը որ առողջ է: Անհամահոյսութեան ամենէն բեղմնաւոր տարրը վատաւողութիւնն է: Ան որ հիւանդ է՝ դատրթ չէ, ջղային, ընդդիմախօս է, իր շուրջը սպառողներու կեանքը անտանելի կը դարձնէ: Ուտի Pilules P. . . երբ անհրաժեշտ են ամէն կիներու, ամէն ընտանիքի, ևայլն:

Չգուշացէք երկար բովանդակութեամբ յայտա-
րարութիւններէ, տառերու խառնաշփոթութենէ, շատ
մասնագիտական բացատրութիւններէ: Տողերը իրար-
մէ թող բառական անջատ ըլլան: Պատի այն յայտա-
րարութիւնները որ կը կարդացւին՝ առանց կանգ
առնել ստիպելու, մեր քալած և նոյնիսկ կառքով
անցած ատեն՝ ամենէն տպաւորիչներն են:

Ձեր ամունիւն համար մշտապէս մէկ տեսակ գիր
մը ընտրեցէք: Այդ գիրերը ընթերցողին մտքին վրայ
ծեղի նպաստաւոր տպաւորութիւն պիտի ընեն:

Շատ լաւ է գործածական պզտիկ առարկանե-
րու ինչպէս՝ օրացոյցի, մատիտի, հովահարի, զմե-
լի, գրպանի հայելի և այլն միջոցով եղած յայտա-
րարութիւնները: Գործածելով այդ առարկաները,
մարդ գոց կը սորվի ամոնց վրայ տպւած յայտա-
րարութիւնը, որ յիշողութեան մէջ կը մնայ՝ այդ ա-
ռարկաներու կորսելէն կամ կոտրելէն ետքն իսկ:

Թերթերու մէջ շատ պզտիկ, յղճիմ ծանուցում
մը որ կը կորսի ուրիշ կարեւոր յայտարարութիւն-
ներու մէջ՝ գէշ տպաւորութիւն կընէ. վստահութիւն
չի ներշնչեր: Ընթերցողը կը վարանի իր սպառելի-
ները տալու այդպիսի տան մը, որ կը խնայէ ժլա-
տաբար յայտարարութեան ծախքերը: Ծանուցում մը
պէտք է գէթ հինգ սանթիմէթը բարձրութիւն ու-
նենայ, ինչ որ 15 տող ըսել է: Հաստ գիրերով հինգ
տողը՝ աղղեցութեան տեսակետէ՝ անելի կ'արժէ քան
պզտիկ տառերով տասներհինգ տող:

Յայտարարութեան՝ ինչպէս և ամէն բանի հա-
մար յարատեւութիւնը անհրաժեշտ է և յաշտողութիւնը
ուրիշ բան չէ, բայց եթէ երկար համբերութիւն մը:
Եթէ ձայն չհանէք, պիտի մոռնան ձեր գոյութիւնը:
Պէտք է բարձր պոռալ՝ լսելի ըլլալու համար:

Եթէ կ'ուզէք որ ձեր վաճառատունը բարգաւաճի,
ձեր դրամագլուխը մեծնայ, ձեր շահերը բազմանան՝
մը դադրիք յայտարարութիւններ ընելէ: Նետեցէք ձեր
ամուսնը ամբոխին, տարածեցէք ձեր արտադրութիւն-
ները. յամառեցէք և յաղթահարեցէք հասարակու-
թեան սովորական անտարբերութեան: Առաջիկ փոր-
ձերը կրնան փայլուն արդիւնքներ չտալ. թերեւս ձեր
ծախքերը չհանէք. բայց մի՛ վհատիք. մէկ, երկու, ե-
րեք յայտարարութիւն բանի մը չեն ծառայեր. յա-
րատեւելով, յամսոնելով, գնորդները ձանձրացնելով է
որ պիտի յաղթահարէք ամոնց անտարբերութեան:



ԻՐԵՆ ԱԵՐԱՔԱՆ

ՊԱՏԻՆՆԵՐ՝ ԿԵԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Չպիտի կրնամ աւելի լաւ վերջաբան մը դնել քան
յիշատակել հոս ամբիկեան հեղինակի մը Օրիսըն
Սուէթ Մարտընի կեանքի ուղղութեան մասին երիտա-
սարդներում տաւ հետեւեալ թանկագին պատւերները.

1. Մի սպասէք նպաստաւոր վայրկեանին, դուք
ստեղծեցէք զայն:
2. Թող երիտասարդի մը տան հաստատամտու-

թիւն և այբբենարան, ոչ ոք կրնայ գուշակել թէ ուր կանգ պիտի առնէ իր յաջողութիւնը:

3. Ձեր ժամանակէն վայրկեան մը պարապ մի անցնէք: Եթէ Կլատըսթոնի պէս համճարեղ մարդ մը միշտ իր գրպանը գլորք մը ունէր՝ վախճալով որ կրնայ իր կեանքի մէկ վայրկեանը պարապ անցնել, քննչ միջոցներ չպիտի գործածէ ուրեմն հասարակ մէկը՝ ժամանակ չկորսնցնելու համար:

4. Մի՛ ունենաք ուրիշ մտազբաղում քան ասպաքէզ մը ունենալու հոգը: «Ի՞նչ բանի յարմար էք». Այս դարում հարցումն է ատ:

5. Կեղրոնացուցէք ձեր կորովը անփոփոխ նպատակի մը վրայ: Մի՛ քաշքշիք գուր վարանումներով: Մի՛ մտածէք զանազան բաներու վրայ, այլ մտածեցէք միակ բանի մը վրայ յամառօրէն:

6. Անցածի և ասպագայի երազամբներով մի՛ վատնէք ձեր ժամանակը. ուշադիր եղիք միայն ներկայ վայրկեանը չկորսնցնելու:

7. Զարթամիտ եղիք և վարժեցէք կիսմքը զարձալի գտնելու:

8. Գեղեցիկ շարժուծեւ ունեցէք: Մէկը որ գեղեցիկ շարժուծեւ ունի՝ հարստութեան անհրաժեշտութիւն չզգար. ամէն դուռ իր առջեւ բաց է, և ամէն տեղ կրնայ մտնել առանց վճարելու:

9. Վարելակերպը և ողջմտութիւնը աւելի կ'արժեն քան ամենէն բարձր տաղանդը:

10. Ձեր անձի նկատմամբ յարգանք և իմքնավրս-

տահութիւն ունեցէք: Լաւագոյն միջոցն է ատ յարգանք և վստահութիւն ներշնչելու ուրիշներուն:

11. «Աշխատէ կամ մեռիր». աս է բնութեան նշանաբանը: Եթէ դադրիք աշխատելէ, պիտի մեռնիք մտաւորապէս, բարոյապէս, ֆիզիքապէս:

12. Նկարագիր ունեցէք. յաջողութիւնը նկարագրէն կու գայ:

13. Միրեցէք ճշտապահութիւնը. քսան գործ կէս կատարած՝ մէկ լաւ կատարած գործ մը չեն արժեր:


14. Ձեր կեանքը պիտի ըլլայ այնպէս ինչպէս դուք կ'ուզէք ընել: Աշխարհը մեզի կը դարձնէ ինչ որ մենք իրեն կուտանք:

15. Մեր ծախորդութիւններէն օգտւիլ սորվինք:

16. Յամառութեան ոչինչ կը հաւասարի: Հանճարը կը վարանի, կը խարխափի, կը յոգնի. բայց յամառութիւնը ապահով է վաստկելուն:

17. Տոկում առողջութիւն և երկար կեանք ապահովեցէք ձեզի: Յաջողութեան առաջին սլայմանը «առաջնակարգ կենդանի» մը ըլլալն է:

18. Կտրուկ եղէք. որ և է գործ մէկ անգամէն չացուցէք:



8 Ա Ն Կ

Երկու բառ թարգմանիչէն	3
Յառաջաբան	5
Ա. Գլուխ.— Հաւատալ իր աստղին	8
Բ. Գլուխ.— Փառասիրութիւն	17
Գ. Գլուխ.— Կարգ և Տնտեսութիւն	27
Դ. Գլուխ.— Կամօք և Կորույժ	36
Ե. Գլուխ.— Գործունէութիւն	45
Զ. Գլուխ.— Յարատեւութիւն	54
Է. Գլուխ.— Պատրաստամտութիւն	65
Ը. Գլուխ.— Ուշադրութիւն	75
Թ. Գլուխ.— Հաճելի տրտաքին	88
Ժ. Գլուխ.— Զւարթամտութիւն	101
ԺԱ. Գլուխ.— Բարեկրթութիւն	113
ԺԲ. Գլուխ.— Աշխատութեան սէր	128
ՅԱԻՆԵԼԻԱՄԻ.— Գործնական միջոցներ	135
Իբրեւ վերջաբան	149



300

ՄԱՐԿԱՆ ԵՄՄԱՆ ԵՄՈՐՀԱԼԻ
ST. NERSES SHINORHALI
LIBRARY

ՄԱՐԿԱՆ ԵՄՄԱՆ ԵՄՈՐՀԱԼԻ
ՊԱՐԿԱԼՔԱՆ
ST. NERSES SHINORHALI
LIBRARY

« Ազգային գրադարան »

NL0384986

■ ■ ■ ■ ■ ■ ■ ■ ■ ■

Արախ Տարաւանի նրատարաւորութեամբ լոյս
պիտի տեսնեն հեազմեառ շարք մը մեծապէս շա-
հեկան և ժողովրդական հասարակներ, որանց առա-
ջինն է:

ՈՒՐԱԽ ԺԱՄԵՐ

Հալածողի խաղերու, գարնալիքներու, մանրա-
վերներու, սրտնուտ քիմերու, հաներու կներու
և յի. նիլուս՝ հաւանոյ մը:

■ ■ ■ ■ ■ ■ ■ ■ ■ ■